







**Printed in Turkey**

**12004**

2467

ԿԱՐԵՎՈՅ ՊԵՏԵՐ

ԱՐԵՈՒԹՅՈՒՆ

ՊՈՆԱԲԱՐԹԻՆ ՎԱՐԱՅԸ

Հարուստ

Մ. ՅՈՎՀ. ՀԻՍԱՐԵԱՆ



Ի ԿՈՍՏԱՆԴԱԿՈՒՊՈՒՆ

Ի ՏՊԱՐԱՆ Յ. ՄԻԴԵՆՏՈՒՆԵԱՆ

= 1847 =



A. DEVEJIAN LIBRARY

NEW YORK

Ա. ՏԵՎԵՅԱՆ ԳՐԱՄՈՒՆ

ԿԱՐՃԱՐՈՍ ՊԱՏԿԵՐ

ԱՐԵԱՆ ԱԼԵՐԻ

ՎԱՐԺԱՏ ՑԷ

9(44)(0920mm015nG)



LIBRARIES DESPITE

JOURNAL OF JOURNALISM

284874

Հ 467  
30445 642-67  
Հ - 61 Կարասիօս Պատկեր  
**ԿԱՐԱՍԻՕՍ**  
ՊՈՆԵԲԵՐԹԻՒՆ  
ՎԱՐՈՒՑ  
ՀԱՐԱԳԵՑ  
Մ. ՅՈՒՆԵՆԻՒՆ  
ՀՏՍԱՐԵԱՆ  
Տ ՊԱՏՐՈՒՄՔՈՒԹԵԱՆ  
Տ. ՄԱՏԹԵՈՒՏ ԱԶԳԱՅԻ ԱՐՔԵԿԱՊԿՈՎՈՒՆ



Է ԿԱՐԱՍԻՕՍ ՊՈՆԵԲԵՐԹԻՒՆ  
Տ ՏՊԱՄԱՆԻ ՅՈՒՆԵՆԻՒՆ ՄԻՏՀԱՆԵՏՄԱՆ

ՀԱՅՈՒԹ ԱՐՄԵՆԻԱ

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ՀԱՅՈՒԹ ԱՐՄԵՆԻԱ

ՎԻՃԱԿԱԳԻՐ

ՍՊԻՏԱԿ ՀԱՅՈՒԹ ՀԱՅ

ՀԱՅՈՒԹ ԱՐՄԵՆԻԱ



ԱՐՄԵՆԻԱ ՀԱՅՈՒԹ ՀԱՅ

816  
40

## ՅԵՒՆԻՔԱՆ

ԳՐԵԼ անանկ մարդու մը վարքը որն որ իր հը-  
շակաւոր գործքերովը ամէն բանի վրայ նոր տարա-  
ւորութիւն ըրած : ամէն ազգի վրայ ազգեցութիւն  
ըրած : մէկ խօսքով աշխարհ երեսին նոր ըն-  
թացք : նոր կարգաւորութիւն մը դրած է : ասանկ  
մարդու մը պատմութիւնը գրելը : կ'ըսեմ : իր տառ-  
նին տիեզերական պատմութիւնը գրելն է :

Նաբոյէ սիին վրայ զարմացողներէն անոնցմէ չենք  
որոնք առանց խորոյ իր ամէն ազէկ ու գէշ գործե-  
րը կը գովին . առանց ուրանալու իր պակսութիւն-  
ները , անկառկած կը վկայենք ալ թէ առ մարդը իր  
պանչելի գործքերովը ան մէծ ու ահաւոր մարդիկ-  
ներէն մէկն է : սրանք դարերու շրջանին մէջ յան-  
կարծ երկրիս վրայ կ'երեւան ու զարմանալի Տարտա-  
րութեամբ անօր երեւը կը փոխեն . առանկ մարդիկ-  
ները ու լուսական ուշ մէջ էն : ինչպէս կ'ըսեր Գլւայեր  
Նաբոյէ ոնին :

Նաբոյէ սիին մէծագ ործութեանցը մէջ ոչ այն-  
շափ իր պատերազմներն ու աշխարհակալութիւննե-  
րը կ'իմանանք : որչափ քաղաքական բարեկարգու-

թիւններն ու հաստատութիւնները . ընդհանուր մը-  
տաց ու դաղափարներու փոփօխութեանը վրայ ազ-  
գեցութիւնը . վերջապէս այսօրուան քաղաքականու-  
թեան կանոնաւոր ընթացքին վրայ ըրած տպաւո-  
րութիւնը : Ահա առոր համար է որ ըստնք թէ ա-  
սանկ մարդու մը պատմութիւնը իր առենին տիւ-  
զերական ընդհանուր պատմութեանը հետ կապակ-  
ցած է :

Անդամ մը առ բանիս համոզուած , մէկ կեր-  
պով շի կրցանք մեր տկարութիւնը այսպիսի մեծու-  
թեան մը մօտեցընել : Եւ իրօք . անկեղծարար կը  
վկայենք , ասանկ պատմութիւնն , մը գրելը մեր ու-  
ժեն ու մեր կարգութեանէն խիստ վեր էր : Եւ աս-  
կայն մասածելով , մէկ կողմանէ , առոր կարեւարութիւ-  
նը , ազգի այսաւմական դրոց մէջ ձգած պարագ մի-  
ջոցը : վերջապէս ընթերցափրաց փափաքը , շի կը ո-  
ցանք մեր ձեւոքը բոլորովին ետ քաշելու զանիկայ  
գրելը ու քաջալերեցինք ոմեկ , աւելի նիւթօն պատ-  
շաճողութիւնը մասածելով քան թէ մեր անկարու-  
թիւնը :

Առոր համար ալ գրած դիտուանին յատակ ու  
որոշ դրինք , առանց խօրհրդաւութիւնն մը վրան ա-  
և լոյնելու , առանց գործերը մեկնելու . նաոլով  
միշտ պարզ պատմապիիր , ու ատանիք ընթերցողին խե-  
լամոտութեաննը ձգելով , ինչու որ , մեր կարոզու-  
թեաննը նայելով , գիւրին էր որ միապէինք մեր մակա-  
զութեանցը մէջ . ինչու որ մեծ պարագը մըն ալ է  
պատմագրին ամէն բան որոշ ու իրեն բնական կար-  
գին հետեւելով գրել , առանց իր մասնաւոր շիտո-  
վութիւններավը շփոթելու և յոյանի իրը մժնցընե-  
լու կամ տարբեր հասկըցնելու ընթերցողաց :

Մեր ազգին մէջ շանապան նախապաշտած կաց-  
ծիքներ կան Կարոքունին վրայ : Առև որ ոմանք զանի  
կայ մեծ ու գովելի մարդ մը ըմբռնած են նէ , շա-  
տերն ալ իրրեւ բւնաւոր ու շար դրած են մոցեց-  
նին : Այս վերջնուներուն կարծիքը նրելու համար հա-  
պատճառ արանութիւններ չենք գիտեր . բաւակա-  
է որ մեր սկզբանցը հաւատարիմ մնալով , պարզու-  
պէս պատմենք իրենց աեղը Գաղղիոյ իրեք խռովու-  
թիւններն որ համզարտեցուց : ու տեկար վիճակը  
երբ մնիք բգեշխութեան ու կայսերութեան հա-  
նելով զօրացուց , սրմնք բռնաւորի գործ չեն : Դար-  
ձեալ բաւական է որ պատմենք ըստ կարգին ըստ  
նորոգութիւնները . կանգնած իշխանութիւնները :  
հաստատած բարեկարգութիւնները և վերջապէ-  
մահը , ընթերցողաց գատողութեանը ձգելով վը-  
ռելու անոր բարի կամ շար բնաւորութեանը վրայ :

Կարոլէսնին պատմութիւնը իրեք գլխաւոր մի-  
ջոց կը պարունակէ . առաջինն է ծննդենէն մինչեւ  
Գաղղիոյ բգեշխութեան համիլը . որուն մէջ կը  
տեսնուին իր կենացը առջի քաջութիւնները ու մե-  
ծամեծ փառաց համելու պատրաստութիւնը . երկ-  
րորդն է բգեշխութեան ինչուան Վենեայի դաշ-  
նադրութեան և Մարիամ Լուիզային հետ կարգը-  
վելուն միջոցը . միջոց էն երեւելի փառաց ու հրաշ-  
կաւոր մեծագործութիւններու , որուն մէջ ամեն իշ-  
խանութիւն կը նորոգի . շատ հին թագաւորութիւն-  
ներ կը կործանին , ու անոնց փոշին նոր տէրու-  
թիւններ վեր կ'ելլան . աւելի կարգաւորեալ ձեւոյ  
մը վրայ : Վերջապէս երրորդն է Ռուսիոյ պատե-  
րազմէն ինչուան Կարոլէսնին մահաւանը միջոցը : Ա-  
հա աս իրեք միջոցները իրեք գլուխ բաժնած կ'ը-

կրտնք պատմելու : Կալուս : Նորվեյն : Էմիլ - Մար-  
քու - ող - Աւենդ - Դյուր և Աւեկիւր պատմագիրներն հա-  
մար օտելով : Բայց որովհետեւ աւելի կարճ պատ-  
կեր մըն է մեր գրածը քան թէ մանրախոյզ պատ-  
մութիւն մը Նարովշնի : անոր համար զանց ըրբնիք  
որ տեղ որուն կարծեացը հետեւելնիս 'ծանօթու-  
թիւններով իմացընելու : որով կրնար քանը խրթեա-  
նալ ու մեզ համառ օտագրութեան սահմանէն հա-  
նել : Մէր միտքը ան է որ առաջիկայ գրութեամբա-  
համբայ մը քանանք ուրիշներուն , ու քաջալերու-  
թիւն սուած ըլլանիք մեզմէ աւելի լիով ու աւելի  
յաջողակութեամբ թէ նոյն նիւթոյն թէ ուրիշ  
նիւթոց վայ ալ գրելու :



ԿԱՐՃԱՌՈՅ ՊԱՏԿԵՐ  
ԱԾԲՈԼԻ ԵՐԱՎԻՆ  
ՎԱՐՈՒՑ ՑԵ  
—  
ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆ  
1769 — 1799

Կարոլէսին ծնունդը : - Ցեղը : - Պղտիկութիւնը : - Վարժարան մանելը : - Քորսիքայի ապատամբութիւնը : - Ծուլունին առնուիլը : - Թերմիստոր 9 և վանտեմեր 15 ին խոռոչութիւնները : - Կարոլէսն երկրորդ ապարագետի : - Կարոլէսին կարգուիլը : - Խտավիոյ պատերազմը : - Հռոմէ : - Վենետիկոյ առումը : - Քամբոյ - Ֆորմիոյի հաշառութիւնը : - Դարձ Կարոլէսի ՚ի Փարիզ : - Եղիոպատոսի և Սոորեստանի պատերազմներ : - Դարձ Կարոլէսի ՚ի Փարիզ : - Կարոլէսն առաջին հիւպատոս :

ԱԾԲՈԼԻ ԵՐԱՎԻՆ ծնու. 1769 ին օգոստոս ամսցն 15 ին, Աշուշիոյ քաղաքը Քորսիքա կղզւոյն մէջ է իրեն հայրը, որ կարողու Պանարարթէ կը լսուէր, հին աղնուական ցեղէ մըն էր : Կարոլէսն իրեն մօրը, Լէզիցիս Ռասմոլինոյին ութը որդւոցը մէջէն երկրորդը եղաւ : Առատի իր և օթը եղբայրները կարդ առ առանց են:

Առաջինն է Յովսէփը, որ առ աջ՝ Նայքոլիի, ետք ալ Սպանիայի թագաւոր կարդեցաւ: Ն աբովէռնէն: Երկրորդը Լուիսանոս, Կարոլէռնին քաջ՝ նիդակակի ցը: Երրորդը Լուդովիկոս: Հոլանտայի թագաւոր: Թըն որ ձգելով Չմեցցէրի քաշուեցաւ ու գիտութեանց զինքը տուաւ: Չորրորդը Հերանիմաս, Վեսդ Փալիի թագաւոր: Հինգերորդը, վեցերորդը և Եօթներորդը աղջիկ են: որոնցու առ աջինը Մարի ամ՝ Աննա - Էլիզա - Պաշխօրի թասքանայի դրսուհի եղաւ: Երկրորդը՝ Մարիամ - Բաւլին: առ աջ՝ Լըքլէրք զօրապետին: Եաբն ալ Քամիլ Պորկեղի իտալացի իշխանին կնիքը: Երրորդը՝ Քարոլին - Մարիամ - Աննանոսիաս: Յավակիմ Մուրատ թագաւորին կինը:

Ինութեամբ ծանր էր Հարովէնն, խորանել մը տածող: վեհանձն ու պարզախոտ: Հաստատուն կը կենար միաբը դրանքին վրոյ, բայց մորը խօսքին դիրաւ կը զիջաներ: Անմեղ խաղերով աղայութեան ամենը կը զուարձանար, և երբեմն երբեմն մինակ տեղ մը կը քաշուեր ու զինքը ոյլ և ոյլ մասնակնենքը կուտար: Այսինյ քաղաքը որպատեղի մը մեջ մութ այր մը կայ: որն որ ինչուան հիմակ Քարայր՝ Նահուկնել կը կոչեն: շատ անդամ՝ հան Կաթոլինն իր խօսքունկ մասնաքներուն կ'որանդէք: Խոնք սովորուկան խաղալը պղտիկ թնդանօք մին երա, որն որ ծնած տանը մեջ: որ գեռ կը կենայ: ցըցունելը համար պահանած է:

Այսինյի տարկաւ աղապետ՝ Կարովէռնին մօքեզ:

քոյքը : մեռնելուն առևնը մարդարէ անալով մը շտաւ :

“ Յովսէփի իր եղբարցը առ չկննի է : բայց Նարալէան  
գլուխը պիտի ըլլոյ ո :

Ապյոյքը Գաղղիա երթալով , տղան հետը տնարաւ .  
Աերապյի Պրիենեան համարարանը դրաւ 1 : Եռա  
յայտնուեցաւ հան անոր խելացի ու ազնուական բնու-  
թիւնը , և ամեն ընկերները կ'ակնածէին անկէ ու  
կը պատուէին զինքը : Խաղի առեն միշտ ուժ կրթե-  
լու խաղերով կ'պաղէր : և ընկերներուն գլուխ ե-  
զած , անանկ ճարպիկութիւն՝ անանկ քաջութիւն  
կը ցրցունէր : որ ամենը կը զարմանային վրան :

Երբ որ ասանուչորս տարաւան եղաւ , Քերայի-  
ոյ ազնուականը , որ Գաղղիոյ զինուորական վարժա-  
րաններուն վերակացնե էր : ու շատ հաւներ էր Կա-  
թոլէանին խելքին և ու մին : Փարփազու զինուորական  
վարժարանը դրաւ զինքը : 1785 ին : շորս տարի Պր-  
րիենեան զ պատունը կենալին ետեւ : ուր զինքը հին  
ու նոր պատութեանց , մանաւանոց շափարերան  
գիտութիւններուն տուեր էր :

Աւ մկրտաւ Կարովնան առաջ երթալ : 1785 ին  
Լաֆերի տարիին կարդի թնօքաննոդամիդ զօրբերուն  
գլուխին եղաւ : Յաշորդ տարիին ու ըիշ զնդի մը ա-  
ռաջին տեղակալի պաշտօնով Վալանս խրիստոնուաւ :  
Հոն Լարիսուասիրէրն ու Առաջին իրեն առ չի ըն-

1 Կարճաւեանին հայը ուղիւ տակ ի անդամ ու գառ-  
չեա եթեանը ու գաւը . Մահեւեւեւ մը մաս :

կերներն եղան : ու քաղաքացիներն ունենով կնկան մը  
տունը կը կենար :

Քանա՞ տարուան՝ թշնդանօթածիդ զօրաց գլխա-  
ւորներուն էն կրթուածներէն էր : 1792 ին Գունդ  
մը թշնդանօթի զօրբերու զօրապետ եղած : հրաման  
առաւ իր հայրենիքը դառնալու : Այսիցի պահա-  
պան զօրբերը Անդղիաց-ցմէ կաշառք կերած : Գաղ-  
ղից հազարակութենէն ապատամբեր էին . Կարոլէնն  
ալ բերալտի մէկէ մը ամբաստանուած ետ կանչըւե-  
ցաւ Փարփիզ : ուր զինքը արդարացընելով, նորէն  
գնաց Այսիցի իր ընտանիքը տեսնելու : Հոն իր ազ-  
գականներէն Փառլի քաջ զօրապետը շատ սէր ու պա-  
տիւ ցըցընելով վրան : կըսէր պղտի Պոնարարինէին  
համար թէ Պլատոնիուի հսկայնէրն մէն է :

1785 ին Շառւլնէն Սարտենիայի թագաւորին  
դէմ իրկըւեցաւ : որն որ պատերազմի սկըսէր էր  
Գաղղիացոց հետ : Կարոլէնն թէպէտ բաւական  
գործը տեսաւ : բայց նաւատորմիովն որ իրեն օգնու-  
թեան կը համնէր : ալէ կոծութեան պատճառաւ ու-  
շանալով, երբ որ Սարտենիա հասնու բնակիչներն ալ  
առէկ պատրաստըւեր էին դէմ գնելու : ուստի Գաղ-  
ղիացիք չարդը կերած ետ դարձան : Կարոլէննին ալ  
հրաման եղաւ քարուիքա երթալու :

Աս պատերազմին անցածող ընթացքէն սիրա ա-  
ռած : Այսիցի զօրքը նորէն ապատամբեցան : Փառ-  
լին ալ ստակ կերած ու օգնութիւն առած Անդղիա-  
ցոցմէ : անոնց գլուխն եղաւ : ու ջնաց Կարոլէնն

ալ շահելու : բայց անօգուտ : Փառին Գաղղիայէն  
խրկուած զօրացը վրան գնաց : որոնք թէսպէտ քա-  
ջութեամբ դէմ դրին : բայց բարձութէնեն յազթը-  
ւելով Գաղղիա քաշուեցան : “Նարոլէնին տունն ալ  
թշնամեաց ձեռքն ինկաւ ու ինքը Գաղղիա քշուե-  
ցաւ : “Նարոլէն Մարտիլիա իրեն ընտանիքը թողուց  
ու ինքը շիռակ Փարիլ գնաց :

Գաղղիայ հասարակապետութիւնը զինքը Քար-  
դաց զօրապետին խրկեց : որն որ թուլոն գացեր էր  
Անգղիացոց դէմ : որպէս զի թնդանօթաձիգ զօ-  
րաց գլուխ ըլուց 1 : “Նարոլէն իրեն պաշտօնին մէջ  
շատ կարգաւորութիւններ ըբաւ : Պատերազմի մէջ  
ամենեւին վտանգէ մը շեր քաշուեր . ուստի երկու  
ձի իրեն տակը մեռան : Ուրիշ անգամ մը թնդանօ-  
թաձիգ զինուորներէն մէկը մեռնելով . ինք սկրսաւ  
անոր տեղը թնդանօթ նետել : Արկէ բորոտութիւն  
մը տապաւաւ : որն որ հազիւ Եղիուղու ու Խոտիա  
Երթալուն վրայէն փարատեց :

Քարդաց զօրապետին տեղը Տիւկոմիէ խրկըւե-  
ցաւ . և առոր օրը . նոյեմբերի 50 ին . առաւտօտանց  
700 Անգղիացիք ԱՇարաց զօրապետին հետ անձայն  
թուլոններ էլան : Գաղղիացոց գաղտուկ շինած ամ-

1 Գառշնէն իւստանին եւելոն Լուտուհիս Ճ.Զ.  
սղանակէւն էպէւ . Լուտուհիս ճ.Զ. Թուլուն դուինէր ու-  
թագաւորէր էր . Անդուհայէտ ու անոր օչնէւսու համոց ելլէր  
թուլուն ճուին էլլէւ . ու առաջին դէմ դուրեցուցնուն պար-  
ճառը ու է :

բացը կարելին աւրեցին : Գոպղիացիք հանկարծակիի  
բռնըւած : Հիմովեցան : Բայց Պանարտթէ քաջաւ  
թեամբ խմբավ մը թշնամեաց մէջը նետւեցաւ ու ա  
շէկ ջարդ մը տուաւ : Ո՛չարա զօրապեան ալ , գըն  
տակով մը դարնուած : Բնեկաւ բռնըւեցաւ : Անդիէն  
ուրիշ երկու խմբավ Տիւկոմիէ հասաւ : աս տեսնա  
լով մնացած Անդիացիքը սախովեցան փախուելու :

Բայց քանի որ որոշ Տիւկութեռը անուամբ Անգ-  
շիացոց ամբոցը ցեր առնըւեր : անկարելի էր քա-  
ղաքը տռնելու : Ուստի Կարովեան ասոր ո էմ անձուից  
ունուշ շննել տուաւ : Ե՞ն քայլ զօրականներէ բաղկա-  
ցած : ու անավ կասացի պատերազմէ մը ետքը . որ  
գեկանմբերի 14 էն բնաւոն 18 քշեց : առաւ իուր  
Տիւկութեռն ու մասւ քաղաքը : հաղար հոգի միայն  
կորսւցուցած : իսկ Անդ դիացոցմէ 2500 հոգի :

Ասպատերազմին մէջ նշանաւոր եղան Միւրիթն :  
Լուսորոտ ու Տիրով զօրավարները որոնք շատ օգ-  
նեցին Կարովեանին : Աս պատերազմիս մէջ է դար-  
ձեալ որ գրելու հարկաւոր բան մը ունենալով, մէկ  
գիշ զիսցազ մը ինսդրեց : Ճիւնոյ տասնասիւր անոր  
ըսածը գրելու առն : թնագանօթի ռումբ մը գե-  
տինը լինալով, զրազին և թղթին վրան բոլոր հող-  
ըրաւ : Ճիւնոյ : և Աղեկ , ըստու : տասնկով աւաղի շնոր-  
կարօտանար ու Աս խելացի խոռին ու քաջութեանը  
համար Ճիւնոյ շատ աշքը մասւ Կարովեանին ու ա-  
ռենով մէծ իշխանութիւններու հասաւ անկէ :

Թռւլնին առնըւելէն ետքը Պոնարտթէ խոր-

լիայի ու միջնորդականին սահմանները ամրացընելու  
հետ եղաւ Տիւմերացիոն ու Աշակենաց զօրապետներուն  
ձեռքին տակ :

Փարիզու Շնէրժանարի Դիւ 1 խո. ովութիւնը, աղ  
գային գործակալուց վայսունութիւնը պատճառելով,  
Ոսրի, պատերազմական գործոց անունը, նախան-  
ձելով Նարուկունին վրայ և ձգեց զանի իր պաշտօնեն-  
երիտասարդութիւնը պատճառութեած ։ Այստերազ-  
մի բանակին մէջ մարդ շռաւ կրծերանայ ու բառ-  
անոր Պոնարարին ։ ու առել մը քաջուելով սկրամ  
շափաւորութեամբ ու աղբասութեամբ տողրիւ :

Վանակաների 1 օդին Օնկառեմբեր Յ. 1795) Փա-  
րիզու մէջ Եղած ապահովմբութիւնը թէ Ժաղավոր-  
քեան թէ մածամաց մեռնոր վատեզի մէջ դընե-  
լով, աղջոյին ժողովքը շիոթութեան մէջ ձգեց :  
Նարուկունին օտուշնի մէջ ցըսուցութ կարիճութիւ-  
նը տեսնազները, զինոր առ ապահովմբերուն դէմ-  
իրկելու առ ովարկեցին ։ Հաւանեցաւ Պարրաս ։ ու  
Նարուկունը զօրապետ դրած ձեռքը զօրք տուաւ, ու-  
րուցմով գնաց չարաշար յաղթեց ցրուեց ապահովմբ-  
ները ու քաղաքը աղստեց :

Ասկէ եսորը երթարով իր անունը մեծացաւ ։ ու  
երկրորդ ուղարկուապետի իշխանութեանը հասած ։ Ճ-

1 Օհերդու, վահերդ Պըտինը, Լոյն, Գառշե-  
ցա իշխանութեան առջեւ հայուց ամեներան անուններն էն .  
Թէսիդու Նշանականութեանը առջեւ էր, Վահերդ առջեւ ։  
և Պատիկը էր առջեւ :

զովուրդը խնամելու ու չարեաց առաջը առնելու ետքեւէ եղաւ : Անդագար պատահած ապառամբութիւնները խափանելու համար , ազգային ժողովով հաւանութեամբը , ժողովոդեան զենքերը մերկացրնել առւաւ : Աս առթովս : Ժողէֆին ար Պահարնել ըսուած այրի կնեկան մը տղան Եւղինեռո անուամբը Պօնաբարթէին առջեւն եկաւ աղաշելու որ իր հօրը սուրը , մէկ հատիկ յիշատակ մնացած , շնորհէ իրեն ։ Պօնաբարթէ տղուն ազնուական կերպին ու հայրասիրութեանը վրայ զարմացած : Հրամայեց որ սուրը տան : Վայր վրայ որ Ժողէֆին շնորհակալութեան Եկաւ Կարողէոնին , ասիկայ ալ անոր տանը գնաց : և ընտանութիւննին շատնալով , մարտի 9ին , 1796 կարգըւեցան :

Սակայն նարողէոնին փառասիրութիւնը զինքը վոյքեկան մը հանդարտ չէր ձգեր . ու ատի Ժողէֆին հետ կարգըւելէն քիշ մը Ետքը . Տիրեքդաւարէն Խտալիսյի զօրքերուն դլուխ դրուած , հոն անցաւ գնաց : Երբ զօրաց խեղճ ու ողորմելի վիճակն որ տեսաւ , միսիթարելով ու քաջալերութիւն տօւզով վահաց անոնց Եռանդը :

Առ զօրքերը Երկար ատենէ ՚ի միք Խտալիս . Երբ կրւած Գաղղիոյ հասարակապետութեան թշնամիներուն դէմ , որոնք Անդզիոյ , Խտալիոյ , Գերմանիոյ , մանաւանդ Աւստրիոյ տէրութիւններէն կը բաղկանային : շէին կրցած Գաղղիոյ իրաւոնիքը հասաւատէլ ինչուան որ Պօնաբարթէն Եկաւ այս գործոյնի

բենց առաջնորդելու : Եւ իրօք շատ անդամ “Աէմցէի Պոլիէօ և ուր իշխագետներուն յաղթեցին մեծամեծ ջարդեր տալով, թէպէտ երբեմն Երբեմն իրենք ալ ջարդը ըստցան : Մանդընոմի յաղթութենէն վերջը երեւելի եղաւ “Աէմցէներուն վրայ ըրած Այիլէզիմոյի, Տէկոյի և Մանտավիի յաղթութիւննին : Ետքը Լոտի գիւղը թշնամիներուն վրայ քալեցին, որոնք ան տեղի կամրջին բերանը չի կրնալով առնել, շարաշար յաղթը ըստցան, ու Անիլանը առաւ “Նաբոլէսնի : Անկէ Բաղիսա անցնելով, հոնտեղի խռովութիւնը դադրեցուց ու առաւ քաղաքը : Պորկէդգոյի յաղթութիւնը “Աէմցէները ստիպեց Փեշերայի պաշարումը վերցընելու : Ետքը կուգան Լոնագոյի ու Քասդիլիսնէի յաղթութիւնները ու Վերոնայի առնըւիլը : Անկէ ետեւ Պասանոյի, Պրէնգայի, Քալտիերոյի պատերազմները, Արբոլի յաղթութիւնը, Ռիվոլիի պատերազմը, ու վերջապէս Մանդուան կառնըւի : Նոյն միջոցին Քորսիքան ալ Անդզիացիքը մերժելով, կամովին Գաղղիացոց իշխանութեանը տակ կ'անցնի :

Հոռովմայ տէրութիւնը, Պոլոյնիայի դաշնագրութեան պայմանները չի պահելով ու Ֆրանչիսկոս կայսեր հետ կապուելով, կը գրգռէ Պանարարթէն պատերազմի : Ֆաէնձան ու Անքոնան առնըւելէն վերջը, Գաղղիացիք դաշնը կը դնեն Պիոռ Զ. ին հետ, Թոլենդինայ տեղը փետրվարի 25 ին (1797), որով Հոռովմայ իշխանութիւնը շատ մը քաղաքներ ու Պատ-

վիլ զօրապետին Հռոմայ մէջ դաւով սպանութեան փոխարքնը կը պարտաւորէր առաջ գաղղիոյ հասարակապետութեան։

Հռոմը խոնարհեցընելէն ետեւ . Պոնարաբթէին միալքն էր Աւագրիոյ անհաւասարմաւթեանն ալ վրէ ժը առնու.լ . ուստի թայլիամէնդ այ գետը անցնելով , Կարուս . արշիզքսին յազգեց Դարմիսու մօտ ու թրթիեսոր առաւ . անկէ աղ առաջ անցնելով Լէոսէն , ասորագրեց արշիզքսին հետ զինագագարում մըր . ու Վենետիոյ դէմ ոկրսաւ պատրաստութիւն տեսնալ :

Վենետիոյ խարգախ հասարակապետութիւնը ոչ երբէք 1796 ին Գաղղիոյ հետ ըրած գաշանցը վրայ կեցեր էր . այլ միշտ ձեռքի տակէն թշնամի , երբ անիկայ Աւագրիոյ հետ զինագագարում կ'ընէր , ասիկայ մերժելով Գաղղիոյ առաջարկած գաշնագրութիւնը , Աւագրիոյ հետ կը միանար անոր դէմ : Բեղարոյ իշխանին գրգռութեամբը՝ բոլոր Վենետիոյ ազատ կամ Գաղղիացոց հագատակ քաղաքներուն մէջ խորին դաւաճանութիւններ ելան , ու միայն Վերոնայի մէջ զատկի տօնին չորս հարիւր Գաղղիացի սպաննըւեցան , թող Վենետիկի մէջնները , և Լիտոցի քով նաւու մը շարաշար թալլըւիլը ու նաւորդաց թրէ անցնիլը : Նաբոլէնն աս բաներէս քիչ առաջ Տառնից ժողովոյն Ճիւնոն խրկեր էր սպանաւով Վենետիոյ կործանումը իրեն խարգախութեանը համար . ու Տաֆը ասոր պատասխանի նամակին մէջ իսպաղութիւն խռոտացեր էր : Աւ խռոտման վրայ

Վենետիկոց գործ դրած անզգամութիւնը այնչափ գրգռեց զնարողէն որ խոստութեամբ շղիջաւ ամենեւին անոնց հաստակութեան նոր խոստմանցը : Ասանկով Գաղղիացոցմետ սասափիկ նեղը մոտած , Աւոգրիացոց դաշնագրութենէն ալ յոյսը կտրած , պատերազմելու տկար , ճարը հաստաւ , ու Վենետիկ հըրաժարելով իր իշխանութենէն յանձնեց զան յաղթական Պանարարթէին : Վենետիկոյ հետ բոլոր Ազրի ական ծովան եղերքը և Յանիական կղզիները Գաղցիացոց իշխանութեան տակը անցան :

Նաբոլէնն քիչ մը ատեն Մոնղեղէլլոյի մէջ կանկ առնելով , հօնկէ Ճենովյայի խռովութիւնը դադրեցուց , և Լիկուրեան ու Սիլորիեան ըստած հաստրակապետութիւնները հաստատեց . ( յուլիս 1797 ) Լոմպարտիոյ երկրէն . Ճենովյայէն և ուրիշ քաղաքներէ բազկացած : Հոն լաելով Փարիզու Տիրերդուարին մէջ Ֆրիւքդիտոր ամսոյն ելած խռովութիւնը , որով վեր ՚ի վար կ'ըլլար քաղաքին կարգաւորութիւնը . դաշնագրութիւն կ'ընէ Աւոգրիոյ կայսեր հետ , Քամբոյ-Փորմիոյ , հոկտեմբերի տասներեսթին , որով Խաղաղիան մէջերնին կը բաժնեն , ու թոքը կը մեկնի գեղ ՚ի Ռաշգատ , ուր Աւոգրիոյ դաշնագիրները ժողվեր էին , անկէ ալ շիտակ Փարիզ . ուր կը հասնի գեկտեմբերի օհին ( 1798 ) : Հոն Լիւքսեպուրիկի որալատան մէջ փառաւոր կոչունք մը ընելով , թապելյրան , Պարրաս և բոլոր Տիրերդուարին անդամները անլուր գովութիւններ խօսեցան Նորու-

լեռնին վրայ :

Ասանկ լըմեցաւ ան հո չակաւոր խտալիոյ պատերազմը . որուն մէջ հետղհետէ շորս մեծամեծ գերմանացի զօրապետներու , Պոլիոյին , Վուրմարբին , Վալվինձիին ու Կարոլոս Արշեդքոփին , կտրիճ երիտասարդմը յաղթեց : Պանաբարթէին նիվակալիցներուն մէջ պէտք չէ անյիշատակ ձգել Այխուրագ , Մասէնա , Ոժրոյ , Լանն ու Լահարը զօրապետները , որոնք քաջութեամբ օգնեցին իրեն : Այս խտալիոյ պատերազմն . բուն Գաղղիոյ բերած շահն եղաւ շատ մը երկիրներ , շորս միլիոն բնակիչ , շատ պատերազմական պաշար ու ազնիւ թանգարանական հնութիւններ :

Խտալիոյ պատերազմը լըմենալէն ետեւ , Տիրելք . գուարը ու զեց Պանաբարթէն Աւստրիոյ վրայ խրկել . որն որ Վէննայի մէջ Գաղղիոյ դրօշակը անարդութեամբ պատռել տուեր եր : Սակայն Նարուէնին խելքը միարը Եղիսաբաթ աշխարհակալութիւնն ըլլալով , քիչ մը առեն Պէլճիքայի ու Նորմանդիայի մէջ քալելէն և Անդրեյ բանքի անուանած զօքքերը կարգաւորելէն ետեւ , անցաւ թուրլոն , ուսկից 40,000 զօքքով ու երսուն պատերազմական նաւով , որոնց հրամանատար եր Պրիւյէ , զնոց ամենէն առաջ Մալթայի վրայ ու առաւ դան : Յուլիսի առջի օրը (1798) հասաւ Ազերսանդրիա , որն որ առանց գրժուարութեան առաւ , և բանախօսութեամբ մը Տաճկաց կրօնքի աղատութիւն չնորհեց : Հոն Քըլէ-

ողերը ձգած . ինքը աւազէ անապատին մէջն մ.ծ  
տառապանօք շխտակ Քայիրէյի վրայ քալեց : Առ  
բատ պէյը դէմն ելու , բայց կատաղի պատերազմէ  
մը ետքը , որն որ բուրչէրու ուռէւսաց ըստեցաւ ,  
յաղթուեցաւ . ու Գաղղիացիք մտան մայրաբազարը :  
Սո պատերազմիս մէջն է որ Նաբուշոն իր զօրացը  
սիրտ տալու համար , Փարուսնի բուրգերը ցըցընելով  
բան է ան հաշակաւոր խօսքը թէ , և Զինուորը , ու  
բուրգերուն ծոյրէն քառասուն դար ձեզ կը դիտե՞ն :

Բայց երբ մէկ կողմանէ յաջողութիւնը Նաբու  
շունին Ետէւէն կ'երթար , Պլրիւէյին նաւասորմիղը .  
որ անխոհնեմութեամբ Վագուբիրի նաւահանգիստը կը  
կենար , յանկարծ Վնդղնացաց նաւերէն պաշարած .  
որոնց անուանին Կելուն կը հրամայէր , սակայն կը-  
սիւէ մը Ետքը զրեթէ բոլորամբն չնշուեցաւ : Չորս  
կտոր նաւ ու իրեք հաղար հոգի հազիւ կլրցան առ  
դժբաղդ պատահարէն փրկուիլ :

Կաւասորմիովն յնցըւիլ Նաբուշոնին բոլոր մէ-  
ծամեծ յայուրը ցրուեց , բայց ոչ եթէ սրտին արի-  
ւոթիւնն աղ , որով պէտք էր զինուիլ անանկ վտան-  
գաւոր միմակի մը մէջ : Եւ թէպէտ շատ քաղաքա-  
կան և ուսումնական բարեկարգութիւններով ու-  
ղեց ատար գարմանել . բայց ժողովուրդը առկէ քա-  
ջալերութիւն առած , Պահարարթէին հին Քայիրէ  
մէկնած օրը , հոկտեմբերի մէկին , ապստամբէցաւ  
մայրաբազարին մէջ : Հուտով վրայ հասաւ Պանարար-  
թէ , ու ապստամբներէն որը ջարդեց , որը ցրուեց

փախուց . մէկ մասն ալ որ քաղքին մէջ մզկիթը ա-  
պաստանէր էին , չէնքին հետ մէկ տեղ այրեց :

Ասկէ ետեւ լուլով Ասորեստանի ձեղար փաշա-  
յին իրեն գէմ պատրաստութիւն տեսնալը , անցաւ  
Ասորեստան , ու յանվարի 8 ին Եղարիք ամուր բերդը  
պաշարելով առաւ : Գաղա . Յուղաէ ու Քայիֆա քա-  
ղաքներն ալ առնելէն վերջը . Առորը - Յովհաննէս -  
Տ'Ագրին վրան գնաց . բայց մէկ ու կէս ամիս անօ-  
գուտ տեղը աշխատելէն ու էզ մը մարդ ժանտախ-  
տէ կորսընցընելէն Ետեւ . Պանարարթէ ձգեց պա-  
շարումը ու դարձաւ Գայիրէ : Հոն իմանալով թէ-  
տասնըութ հաղար զօրը Ապուքիրի դաշտին մէջ  
Մուստաֆա փաշան ժողված իրեն վրայ յարձըկելու-  
կը պատրաստըւի . շուտ մը գնաց կատաղի պատ-  
րազմով մը զարնուեցաւ հետը , շատ մարդ չարդեց .  
ու փաշան Միւրադ գերի բռնեց :

Այ յաղթութեամբո Եզիպտոսի զործոց վախ-  
ճան տալ ու զելով . լրագիրներէն ալ Գաղղից վիճա-  
կը իմանալով ու յարմար սեպէլով իր հոն ներկայու-  
թիւնը , զօրքերը Քլեպէր զօրապէտին յանձնեց ու  
Բնքը դարձաւ Փարիզ , ուր միաբերան ժողովուրդը  
Էշշէով զինքը ընդունեցան : Իսկ Քլեպէր պատ-  
րազմի մը մէջ սպաննըուելով , տեղը անցաւ Անու .  
որն որ Անդզիացոցմէ ու Մամլուքներէն յաղթըւած :  
ստիպեցաւ Եզիպտոսը թողով Գաղղիա դառնալու :

Գործադիր կառավարներուն (Տիրեքղէօր էկ

զէքիւղիթ) իշխանութիւնը՝ իրենց դատարկ կացու-  
թեանը համար՝ շատոնցմէ սկըսեր եր ատելի ըլլա-  
լու Գաղղիացոց ։ Ուստի քանի մը գլխաւոր պաշտօ-  
նատարներ Պանարարիթէն միացած, որոնց մէջ Սիէյ  
ու Ֆուշէ նշանաւոր են, ու Տերակոյտէն հաւա-  
նութիւն առած, դաղսուկ սկըսան հիւսել Պրիւմէ-  
րի 18 ին կառավարութեան փոփոխութիւնը, որով  
իրօք Տիրէքդուարը ու հիւսէ հարիւրաց ժողովը  
խռովելով չնշըւեցան, ու առջը հասարակառութուններ  
հիւրադատան անունով եռապետութիւն մը հաստատ-  
ցաւ, որուն գլուխ եղաւ Պանարարիթէ, այս գոր-  
ծիս մէջ ցրցուցած զարմանալի Խորտարամութեամ-  
բը և այնշափ պատերազմներու մէջ ստացած ան-  
ուամբը արժանի սեպուելով ան աստիճանին :



# ԳՐԱԴԱՎՈՅՑ ԵՐԿՐՈՒԹ

1800 - 1809

Նարուլէռնին գէմ չորս տերութեանց միաբանութիւնը : - Երկրորդ պատերազմ խաղիոյ : - Մարենկոյի և Հոհենֆենտենի յաղթութիւն : - Լիւնելիին գաշն : - Դժոխային մեքենայ : - Անգղիոյ թրշնամութիւն : - Ամիենսի գաշնիք : - Նարուլէռն հիմաստու ինչուան մահը : - Առլրը Դամբնիկոսի կզզւոյն ազգատամբութիւնը : - Նորէն Անգղիոյ գէմ պատրաստութիւն : - Դաղղիացւոց Նարուլի և Հանովէր մանալը : - Նարուլէռնին կենացը դաւաճանութիւն : - Նարուլէռն կայսր, և թագաւոր խաղիոյ : - Աւոգրիոյ, Անգղիոյ, Ուստիոյ, և Շուետի միաբանութիւնը Նարուլէռնին գէմ : - Ուլիի առումը : - Աւրագերլիցի պատերազմ : - Փրեզպուրիի հաշտութիւնը : - Բրուսիոյ հետ թշնամութիւն : - Ենայի . Եյլաւի և Ֆրիէտղանափ պատերազմներ : - Դիլսիդի գաշնիք : - Շուետը Գաղղիոյ գէմ ելած : - Տանիմաբային Նարուլէռնի հետ միանալը : - Բորթուկալի և Սովանիոյ պատերազմներ : - Նորէն Աւոգրիոյ թշնամանալը : - Վենեսայի առ.ումը : - Բրուսիոյ թիրոլի և խաղիոյ մէջ եղած ապատամբութիւնները : - Լէհաստան : - Վակրամի պատերազմ : - Անգղիոյ նաւատորմիզ : - Պապին Հռոմայէ վերնալը : - Վենեսայի գաշնիք :

—————oooo—————

ԳԱՂԱՋԱՅ բարձրագոյն իշխանութեանը հառնելէն ետեւ, Պանարբարթէ փափաքելով աշխարհիս

Երեսը վեր վար ընտղ կուիւներուն ընդհանուր խո-  
ղազութեամբ վախճանն մը տալ , սիրոյ թռողթը մը  
գրեց Անդ զիոյ թագաւորին : Առ թղթոյս գառնու-  
թեամբ պատասխանեց Անդ զիոյ կառավարութիւնը ,  
որն որ Նարովէննին վրայ անհաշտելի ոյն կը պահեր :

Անկար կողմաննէ , խարդախ Աւագրիան ծածուկ  
Ռուսիոյ և Գերմանիոյ հետ միարանած , Խաղիոյ  
մէջ շատ տեղ ասպատակելէն և ձուպէր . Մորոյ  
ու Մասնաւ զօրուպետները աղէկ մը հոգնեցրնելէն  
վերջը , Նարովէննին գէմ պատրաստութիւն կը տես-  
նէր : Նարովէնն նորէն բոլոր խաղիան նուանելու  
զիամամբ զօրք ժողվեց , Ելու Գաղղիայէն : Երբ  
որ բանակը Ալյուանց տակը հասաւ , անկէտ ալ անց  
նիլը անկարելի կ'երեւնար , վասն զի , ահազին ժայ-  
ռերէն զատ , բոլոր լեռները ձիւնով պատած էին ,  
ու անկարելի էր որ վրայէն ձիւր թնդանօթները  
տանեին : Բայց Նարովէննին զօրոցը առջեւ դրժ .  
ու արութիւն մը չիկոյ , ու 50,000 հոգի Սուրբ Քեր  
Նարգսս լեռան գագաթը զարմանալի յանդակու-  
թեամբ մը կ'անցնին , և մայիսի 25 ին (1800) կը  
հասնին Պարտ բերդէն կէս մզն հեռուն : Առ  
բերդս ժայռերով ամրացած անառիկ տեղի մըն էր :  
Նարովէնն յառ աշապահ զունդը խորկեց որ Տամբա-  
ները շտկեն : Անոնք ոչ թշնամիին հրացաններէն  
վախճառվ , որ անձրեւի պէս գնառակ կը թափէին  
վրանին , ոչ դործին զժուարութենէն յառահանե-  
լով , Տամբայները բացին շտկեցին ու տեղ տեղ ժոյ-

ու է ժայռ կամուրջներ ձգեցին , որոնց վրային Գաղ-  
զիացոց զօրքերը սկըսան անցնիլ : “Ն աբովէն թըն-  
դանօնի կառքերուն անխւները խոտով պըլլել տը-  
ռուաւ , նոյնպէս ալ համբաներուն վրայ խոտ ցանել  
տուաւ . որով ձայն ձուն շի հանած յանկարծակի  
բերդին տակը համենին ու առնելը մէկ ըրաւ :

Յունիսի 10 ին Աղդ զօրապետին Մանդէպէլոցի  
մէջ յազմինեց . Թշնամիներէն երեք հազար մեռցուց ,  
վեց հազար ալ գերի բրած , հասաւ Ազեքսանդրիոց  
մօս Մարենիոյ գաշար , ուր որ Մելաս Աւստրիացոց  
զօրապետը մէծ պատրաստութեամբ գէմը եկեր էր :

Յունիսի 14 ին կըսիւը սկըսաւ , և առջի բե-  
րանը Գաղզիացիք սկըսան յաղթուիլ , ու չորս կող-  
մէն թշնամիներէն պաշարուած ետ քաշվելով կը պա-  
տերազմէին : “Ն աբովէն զօրաց վախնալը տեսնալով ,  
մէջերնին նետուեցաւ ու պօռաց . “Յիշեցէք , Գաղ-  
զիացիք , որ իմ սովորութիւնս է պատերազմ ըրած  
գաշտերնուոս մէջ գիշերը պառկիլու : Աս միջոցիս  
Տըղէ զօրապետը երկու խմբով Գաղզիացոց օղ-  
նութեան հասաւ ու սկըսաւ մէծ ջարդ տալ թշնա-  
մեց , թէպէտ ինքն ալ գնատակալ մը վերաւորաւած  
ինկաւ : Զօրքը առելի կատզած Աւստրիացոց վրայ  
վազեցին ու զարմանալի քաշութիւն ցըցունելով .  
սահիսկեցին զանոնիք ետ քաշուելու : Մելասին զօրքէն  
հինգ հազար մեռած , ութը հազար վերաւորած ,  
եօթը հազար ալ գերի ընկան , երսուն թնդանօնմով  
ու տասուերկու գրօշակով . թէպէտ Գաղզիացոց

մէ ալ շատ մարդ մէռան : Աս կատաղի պատերազ-  
մէն ետքը , որ տասուերկու ժամ քշեց . վազուան  
օրը պատրաստուեցաւ Կարոլէան Պորմիստայի քոյ  
թշնամիներուն հետ զարնուելու : Բայց Աւոգրիա-  
ցիք հաշտութիւն խնդրեցին . Ազէքսանդրիա . Պոր-  
դոնա , Միլան , Թուրին , Շենովա , Փիաչնցա և  
ուրիշ քաղաքներ ալ Գաղղիացոց տալով . որոնց ա-  
ռաջուց տիրեր էին :

Կարոլէան աս քաղաքներուն բարեկարգ ութեանը  
հոգ տանելէն ետեւ , Մատէնան խալիոյ զօրաց հրա-  
մանատար դրած դարձաւ Գաղղիա . հան լուր առ-  
նելով թէ Աւոգրիայ տէրութիւնը իր առաջարկած  
հաշտութեան պայմանները կը խոյէ . հրաման խրկեց  
Մորոյ զօրապետին Աւոգրիայ մէջ թշնամութիւնը  
ձեռք առնելու . և Պիւնին խալիոյ մէջ : Մորոյին  
գէմն եկաւ Յօհաննէս արշիպոքոր հարիւր հազար  
զօրքով . ու Հոհենֆենտենի դաշտը կանկ առնելով .  
զարնուեցաւ ու շարաշար յազմուեցաւ Գաղղիա-  
ցոցմէ : Մորոյ շիտակ Վէննա համելու վրայ եր ,  
Երբ Քողլենցել կոմոր կայուեր կողմանէ պատգա-  
մաւոր դալով Լիւնե վիլի դաշնագրութիւնը ըստ ,  
որն որ Պէլճիան , Հանոսոփ ձախ կողմը և խալիոն  
ըստ մէծի մասին Գաղղիայ հոգատակ կը ճանչնար .  
Սիլալիւեան , Լիկուրեան . Պագավ ու Հէրիւտեան  
հասարակագետութիւնները՝ ինքնագլուխ . և գեր-  
մանիոյ նախագահութեան Աւոգրիայ կայորը կը  
զբկէր :

Եիւնէ վիլիս մէջ առ փառաւոր գաշինքը դրուեցւ առնեն . Փարիզ սոսկալի պատահար մը կ'անցներ : Քանի մը մարդիք առաջին Հիւպատոսը սպաննելու միաբանած , անոր Ուրեման երթալու ճամբան տուկը ական մը բացին : որուն մէջ վառօդ լեցաւցած : Նաբողենին կառքով անցնելու առնենը՝ կյանկ տուին : Կառավարը դինով ըլլալուն կոյժակի պէս վաղցուցեր ու վառօդին բռնկելէն վայրկեան մը առաջ անդին անցեր էր : Յէտէտ Հոգի մեռան ու շատ ալ վիրաւորեցան : Առ սոսկալի դաւաճանութիւնը սոսկալի նմանութեամբ մը 'Դժոխային մէջնայ անուանեցին :

Երբ Եւրոպիոյ հարաւային կաղմը հանգստութեան մէջ մոռաւ : հիւսիսը կ'ըսկլըսէր խռովիլ առ պատարթէն նեղը խօթել : Անդզիան , Մալթայի և Եղիպտոսի առմաննէն վիրաւորուած , միշտ վրէժ առնելու ետևէ էր : Եւ իրօք Գաղղիացոց ձեռքէն զանոնիք հանելէն ետքը , Նելսոնին հրաման տուառ բոլոր Գաղղիայ նաւատարմիզը Պուլցնի մէջ չնշելու , բոյց գործը չի յաջողեցաւ : Նոյն միջնոցին Պոնարթիթէն ալ պապին հետ բարեկամութիւն կոպելով : աւելի զօրութիւնն մը ստացեր էր : Աւստի խելքը միաքը Անդզիայ հետ հաշտութեան վրայ գարձուց , ինչպէս իրօք ալ Ամիենսի գաշնադրութեամբը հասաւաւեցաւ (25 մարտ 1802) Անդզիայ , Գաղղիայ , Ապանիոյ ու Պագամի հասարակագետութեան մէջ ( Հու-

լանսոս)։ Աս դաշնիքս Եղիսպտոսը Բարձրագոյն Դռ. ան կուտար, Մալթան, ինչպէս առաջ, Երաւանցէմի որբոյն Յովհաննու կարգին, Հռոմայիշն ու Նարոլին Գաղղիս զօրքերը քաշուելու կըստիսկէր և Անդղիացոց զօրքերը Միջըրկրականէն ու Ադրիականէն ։ Աս դաշնագրութեանո մեծ հանգէս մը կատարեցին Փարփառու Կոմը - Տամը եկեղեցւոյն մէջ, ուր Նարոլին անձամբ ներկայ էր։

Ասկէ ետեւ Գաղղիս ներքին բարեկարգութեանը զրադելով, ժողովրդեան հանգստութիւնը հիմնեց, դպրատուններ ու համալսարաններ հաստատեց, նոյնպէս և Պատրույ Լէնչենին կարգը, (մայիս 19 1802)։ Գաղղիս խույլութեանը փախած գաղթականներուն իրենց հայրենիքը մասնելու ազատութիւն շնորհեց, և այն։ Ճերակայան ու ժողովուրդը երախտագետ զանուելով իրենց բարերարին և օրէնքուդրին, երբ անոր ինչուան մահը հիւստատութիւնը առաջարկեցաւ, երեք միլիոն հինգ հարիւր վահմուն հազար մարդոց հաւանութիւնը ութը հազարի գէմ հաստատեցին Նարոլինին մշանչնուառ իշխանութիւնը։

Աս միջոցիս (1801 - 1804) Ամերիկայի մէջ սուրբ Դոմինիկասի կղզին՝ Դուսէն - Լուվէրդիւր ըսուածուուկի մը առաջնորդութեամբը Գաղղիս հապտակաւթեանը ապատամբած ըլլալով, քսան հազար զօր-

բով Աըրէբբ զօրասպետը “Նարոլէնն հոն խըրկեց :  
Առջի բերանը Գաղղիացիք յազմնեցին , ինչուան  
Դուսէնն ալ բռնած Փարիզ խրկեցին : Բայց Եսրը  
ասրաժիախիկ ախոտը զօրաց կէսէն աւելին զօրասպե-  
տին հետ մէկ տեղ ջարդելով . “Նարոլէննին Անդզիոյ  
հետ նորէն աւրըւելն ալ վայ գալով , մնացած զօր-  
քը հարկադրեցան կղզին թողլով իրենց հայրենիքը  
գտանալու :

Ամիենսի գաշնադրութեանը կոտրըւելուն պատ-  
ճառները առնեք են . Գաղղիան կը բռզորեր Անդ-  
զիոյ Մալթան իր տեարցը չի յանձնելուն , որ խառ-  
մունքուն որ զան ձեռքը անցուցեր էր . գարձեալ  
Կորէա կղզին Գաղղիոյ և Բարեյուսոյ գլուխը Պա-  
դավ հասարակապետութեանը չի տալուն . ինչպէս  
Ամիենսի գաշները կը պահանջէր : Իր կողմանէ Անդ-  
զիան ալ գաշնադրութենէն ետեւ Գաղղիոյ մեծնալը  
պատրուակ կը բռնէր : Երկու Գաղղիացի նաւերու  
Անդզիացոցմէ բռնըւիլը պատերազմի նշանը տուաւ :  
Մէկն Նարոլէնն Մորդիէյին ձեռքով Հանեսթէրը  
աւաւ Անդզիացոցմէ , և “Նարոլիէն հանած զօրքերը  
նորէն հոն խրկեց ու երկիրը իրեն հնազանդեցուց :  
Հողանտայի , Գաղղիոյ և խոտայի նաւարաններուն  
մէջ սկըսան մէծ պատրաստութիւններ տեսնըւիլ  
ունաւեր շնորհիլ : Անդզիան ալ Եօթը հարիւր Երե-  
սունըշորս նաւ հանեց ու բռնեց բոլոր հիւսիսային  
ծովուն երեսը . ասոնք Քալէն , Պուլոյնը և ուրիշ

տեղեր քանի մը անդամ զարկին : բայց անօգուտ : Ն արոլէոն ինքը անձամբ իր Անդրէոյ բանավին զննու . թեան ելած : Գաղղիսյ բոլոր հիւսիսային կողմը և ստորին նահանգները քալելէն ետեւ : Երբ Փարիզ գարձաւ , Փիշըրիւ . Մորոյ և Գրիգոր Գալատ տալ զօրապետները իրեն դէմ դաւաճան գտաւ : Եսանց գաւոյն մէջ կասկածելով Անդղացոց մասն ըլլալը (ինչպէս իրօք ալ էր) և դաւառ տ' Անկիւնին վրայ . որ թագաւորական ցեղէ էր և քոնտէներուն վեր չինը , զբարառութիւններ առնելով : զիշերանց բլունել տաւաւ . իր էշէնհէյմի տանը մէջ և Վէնսաննի պալատին գետնափորը սպաննել տուաւ (մարտ 21. 1804) . առանց գատաստանական վճռոյ : և աւելի սուտ ամբատանութեանց գիւրահաւանութեամբ քան թէ իրաւամբ :

Կարոլէոնին միորը շատանցմէ կոյսերութեան վրոյ ըլլալով : և Անդղացոց ահարկու ըլլալը ժամանակին յարմար սեպելով : ծերակոյտին յայտնեց իր կամքը : Եղան մեծերէն որոնք չուզելով հաւանեցան , և Քարնոյ իշխանը համարձակեցաւ ինչուան դէմ ալ խօսելու . իսկ զօրքն ու ժողովուրդը դիւրաւ ընդունեցան աս փոփոխութիւնս :

Մայիսի 27 ին Սենագոսին հաւանութիւնը առաւ . յունիսի տասնին իր գաւորդացը շատին ներում շնորհեց , միայն Գատուտալը իր տառուերկու ընկերներովը մահուան գատապարտելով և Մորոյ զ-

բազեոը Միացեալ - Նահանգները քշելով : Յուլիսի  
8 ին Փարիզէն դուքս դննաւթեան ելած , Եպիսկոպո-  
սի և Խտալիոյ յազթանակներուն տարեգարձը կա-  
տարելով , Պուլոյին գաշտին մէջ հարիւր հաղար զօ-  
րաց առջեւը Պատուոյ Լէգէոնի խաչեր բաժնեց  
քաջերուն : Այ հանգէսը այնչափ զօրաց առջեւ կա-  
տարած և շատ մը թշնամիներէ առներւած դրօշակ-  
ներով զարգարած , վում ու փառաւոր էր : Պուլոյ  
նէն ինչուան Փարիզ հասնելը իրեք ամիս քշեց . աս  
շրջադայութեանս առևնը ամէն անցած քաղաքնե-  
րուն ուստիմական ու քաղաքական շատ կարգաւո-  
րութիւննը դրաւ :

“Նարոլէնինին կոյսերութեանը շնորհաւորաւթեան  
եկան Վւադրիոյ , Սոլանիոյ , “Նարոլիի ու Փորթու-  
կալի գեսպանները . աս բանիս մէջ Հռոմէ ալ իր  
պարտորը կատարելէն ետ շի կեցաւ : Ու երբ Պանա-  
բարթէն , իր կոյսերութիւնը օրինաւոր ընել ողե-  
լով . Պիոս է . պատրը (Կմոլոյ եպիսկոպոս) հրաւի-  
րեց Փարիզ : Հուտով ճամբայ ելաւ անիկայ , և Ֆոն-  
դէնըլովէօյ հասած օրը կայորը գէմը գնաց ու իր  
կառքին մէջ առնելով շատ մէծարանքով ու փառօք  
մայրաբազարը մոցուց : Դեկտեմբերի 2 ին օծման  
հանգէսը որոշուեր էր . անթիւ բազմութիւն մը մարդ-  
կանց թիւյլերի սրալատէն ինչուան “Նոթր - Տամի-  
մայր եկեղեցին ճամբայները լեցուեր էին : Եկեղեցին  
քիչ օրուան մէջ իր հասարակապետական անարգու-  
թենէն և մը թիւյլենէն ելելով , փառաւօրապէս

զարդարուերէք Նարովէռնին շնորհած նուերներովը ։  
Պասըլլ իր կարդինալներուն հետ թափառով ելաւ ե-  
կեղեցին երթալու . ետեւէն ալ կուգար Նարովէռն կայ-  
սերական պատմուհանը հագուած ու բոլոր մեծա-  
մեծներով շորս դին պատած ։ Եկեղեցւոյն ու կայ-  
սեր օծումը նոյն մէկ օրուան մէջ կատարեց Պասըլլ ։  
Նարովէռն թագը անոր ձեռքէն առնելով գլուխը  
գրաւ ու ետքը կայորուհւոյ թագովը իր կինը պատ-  
կեց . որ խորանին առջև ծունկ շոքեր էք ։ Հան-  
դեսը լրմնցաւ ու ժողովուրդը սկսաւ լուրախու-  
թեան . գիշերը բոլոր քաղաքը լուսաւորութեան  
մէջ էք . Թիւշլելորի պալատն ու պարտէզը բոցի պէս  
կը փայլէին ։

Ազրիլի 2ին (1805) կայորը համբայ ելաւ Ժռ-  
զէֆինին հետ խոալիս երթալու , ու զանիկայ Դրոյ  
ձգելով , մայիսի 8ին մուա Միլան , ու 26ին հոն  
կատարել տուաւ իր երկրորդ օծումը Քարքարա  
կարդինալին ձեռքով ։ Այսպէս խոալիոյ թագաւո-  
րութիւնը ժառանգելով , Լոմբարդանցաց երկաթի  
թագը գլուխը գրած ատենը կոչեց . “ Աստուած-  
տուաւ առ ինծի , վայ ատոր դոլչողին ։ ”

Յուլիսի 8ին թուրին հասաւ , ու Երբ Եւդի-  
նէուր խոալիոյ փախարբայ գրած , կը դառնար Ֆոն-  
դէնըովէօ , լուր առաւ թէ Ֆերտինանոսս արշի-  
շուքն ու Մաք զօրապետը իննուուն հաղար զօրքով  
գալիքա մտէր ու արքունիքը բոլոր Վիրապուրե փա-  
խուցեր են : Քառասուն հաղար մարդ ալ Յալշաննէս

արշեղքսին տակ թիբոլի մէջ կոյ առեր էին : Աւ տարակոյս չի կար թէ խարերայ Աւտրիան իր դաշնագը ինքիր ձեռքովը կատրելով թշնամեաց կողմը անցեր էր : Արդէն Ուռուսիոյ և Շռւեափ տէրութիւններն ալ անոնց միացեր էին : ասիկոյ Անգղիացոցմէ կաշառք կերած : և Ուռուսիան՝ Գաղղիոյ ստացած օտար երկիրները նորէն ետ տալու պայմանաւառաջարկած հաշտութիւնը Նարոլէոնին ըընդունելուն համար : Այս շորս հզօր տէրութեանց ուժը երեք հարիւր հաղար զօրքի կը հաներ . իսկ Գաղղիոյ ունեցածն էր ընդ ամէնը երկու հարիւր երեսունը հինգ հաղար : որոնցմէ միայն հարիւր վաթուն հաղարը Նարոլէոնին ձեռքն էր՝ եօթը գունդ բաժնած : մնացած եօթանասունը հինգ հաղարը խտալիոյ մէջ Երկիրը կը պաշտպանէին :

Նարոլէն ելաւ Փարէոլէն՝ անցաւ Սդրասպուրկ և հոկտեմբերի առջի օրը (1833) Հռենոսին աջ եղեցքը կոխեց : Պատիկ , Պավլենքայի ու Վլուրդէմագէրկի իշխանաց հետ գաշնիք գնելէն ետեւ : գէտ ՚ի Նորտինկէն ոկրսաւ քայլել : Նարոլէն մէջ բանավին զօրքերը այլ և այլ գունդ բաժնած : ու Նէյ , Սուլլ , Տավուսդ , Լանն , Միւրադ , Պերնատոդ և ուրիշ քաջ ու խելացի զօրագետներու ձեռքը տռած , անանկ ճարտարաւթեամբ մը անոնց անցքը գծեր էր : որ Աւտրիացիք իրենց կարծեացը մէջ խարւելով , սարսափեցան մնացին երբոր տեսան հարիւր հաղար Գաղղիացոց յանկարծ Դանուր գետն անցնիլը :

Մաք զօրապետը ասոնք եւս քշելու մորով իրեք անգամ հետերնին զարնըւեցաւ . իրեք անգամ ալ յաղթըւեցաւ Վերդինկենի , կունցպուրկի և Հաւըսին մէջ : Մուրագ + “Նէյ ու Տիւբոն զօրապետները աս այլ և այլ պատերազմներուն մէջ միայն քսան հազար գերի բռնեցին + թող բրած ջարդերնին : մանաւանդ Տիւբոնինը , որն որ եօթն հազարով քսանը հինգ հազարի գէմ պատերազմեցու :

Վերջապէս հսկաւեմքերի 15 ին հասան Գաղղիացիք Աւլմքաղըին առջեւ , ուր որ Մաք բոլոր ուժը ամփոփեր էր : Էլլինկեն գիւղը մեծ քաջութեամբ “Նէյ ձեռքն անցուց : “Նարոլէմն Աւտրիացիքը Աւլմի մէջ խիստ նեղը խօթելով + ուղեց որ առանց արիւն հեղութեան անձնատուր ըլլան : Թշնամին գթութիւնը մերժած , թնդանօթէն ու հարկեն ստիպեցաւ քաղաքը Գաղղիացոց յանձնելու , ու վաղուան օրը երեսուն հազար Աւտրիական զօրք վաթսուն թնդանօթով յաղթականաց առջեւէն կորակոր անցան գացին :

Քիչ առենէն Միւնիք բացաւ իր գոները “Նաբոլէնին , իրեն ազատիչն անուանելով զանիկայ , որն որ նոյեմքերի 15 ին մտաւ Վիէննա : Տիւբոնգէյնի մօտ Մորդիէ զօրապետը հինգ հազար զօրքով քըսանըհինգ հազար Ռուսաց գէմ պատերազմի բըսնըւաւած : Երկու հազար հոգի ջարդեց , հազար մըն ալ գերի բռնեց : Ռուսաց գեռ երկրորդ գունդը շի հասած , Աւտրիոյ կայորը , Ֆրանչիսկոս , որ Ոլմաց

քաշուեր էր, ատեն վաստիկելու համար, Կաբոլէունին պատգամաւոր կը խրկեր հաշուութեան: Ակը ըստ պէս Քիւդիղով հասաւ Ազէքսանդր կայսեր հետ, ու բոլոր դաշնակիցները նոյեմբերի 28 ին Վիշտաւեն աս դիս անցան:

Կաբոլէուն հարկադրած էրկու կայսերներուն պէմ պատերազմելու, զօրքերը երկու բանակ բաժնեց, աջը Մենից Ծինքով, ձախը Հրամակոյ լերանց սուրբ: Դեկտեմբերի 2 ին առաւօտանց օրը լուսնալուն պէս պատերազմը սկըսաւ Աւոգերլիցի դաշտին մէջ: Դաշնակից թշնամիները անխռնեմութեամբ Բը բաղցէնի բարձրաւանդակը ձգեցին մնջան, աս անխորհուրդ տեղափոխաւթիւնը զիրենը կորսընցուց: Քիւդիղով խնացաւ անկեց գալու վնասը, և ասօր գարմանելու մաօք էրկու ժամ կատաղաբար զարնը-ւելով ջանաց նորէն բարձրցէնի բլուրը ձեռք ձգելու, բայց տունն անցեր էր, Սուրբ անշարժ մնաց հոն տեղը: Մէկալ կողմանէ Մուրադ ու Լանն թշնամինց աջ թեւը սաստիկ վտանգեցին, թէստէտ բաղրա-տինն չայ զօրաւարը 1 քաջութեամբ դիմակալեց ա-

1 Աս Բահրամին անուանի օքանութը, որ Երազուցիչ աստ է գովնէն, պատմանը Վլուակի լը իործեն: Ուստիու ու բարինեան և գուացե բուր Երազութոյ մէջ իր առէնը ասոր ուեցած ու ճարդար ճարդ մը չի իար, եթե ոչ Կահունեան, ըստ հասարակուց չի այսունեան: Սուստով իր աջ թեւը ի անու-ներ ըսն: Գառշնիացոց ունի շանչ Ուստիներան ամէն պատիւ բաշնացը մէջ բաժիրատին իր իւնչուն ու տաղունեամբը իւն-իոյսէր և իւն պատ էն մէծ նեցույը եղած է:

Անց : Աւրծասրես Գաղղիացիք յաղթեցին . քառերհինդ  
հաղար Ռուս վիրաւոր + մեռած կամ սառեալ լճին  
մէջ խղզած + քանի հաղար զերի , հարիւր քանի կը-  
տօր թնգանօթ ու քառասուն դրժակ , ասոնք և  
կան յաղթութեան փոխարէնը : Ահա ասանկ լրմացաւ-  
ան սոսկալի սպատերազմը , Աստերէւէի կամ եւեւ իշ-  
սերաց ուստերաց կոչուած , որուն օրինակը մեկ ժամէ  
ուան մէջ Նարոլէնն խորհեր , որունը ու դրեւ ար-  
ևեր եր :

Նարոլէննին վեհանձնութիւնը խմացրնելու հա-  
մար . պետք չէ որ անյիշասակ ձգենը մեռած զօ-  
րաց ու զօրապետներուն կնկացը ըրած նուերները +  
որոնց մէջ ինչուան տարեկան վեց հաղար ֆրանք կը-  
գտնաւին . անմանց ազարը իրեն որդեգրելը և տերու-  
թեան ծախրավը սնուցանելը : Իր զարմանալի մար-  
դասիրութիւնը ինչուան թշնամեաց վիրաւորներուն  
վրայ հասուց , զորոնց փախչելնինի քիւթիւզով  
ճամբռուն վրայ ու եկեղեցիներու մէջ ձգեր եր՝ տախ-  
տակներու վրայ դրելով . “ Աս ողորմելինները Նարո-  
լէնն կայսեր և իր քաջ զօրացը մարդասիրութեանը  
կը յանձնեմ ” : Ասկայն Նարոլէննին թշնամեաց վրայ  
ցրցուցած գութը իրեն շատի նատաւ : Ինք խոկ վկա-  
յեց որ եթէ անխնայ զանոնք չարդեր նէ , կընար  
Ռուսաց զօրութիւնը աւելի կոտրել և գուցե ա-  
պագայ շարեաց առաջը առնել :

Աս պատերազմիս մէջ է դարձեալ որ Գաղղիա-  
ցի զինուորի մը պատւոյ խաչը հարուածէ մը կատ-

բած ըլլալով, կայսրը առաւ զան ու հանեց իրենք  
անոր տուաւ : « Իմ խաչիս կտորւանքը ատկէ մեծ կը  
համարիմ ո պատասխանեց զինուորը : Ան առենք Կա-  
բոլէսն առած կտորւանքն ալ եւտ տուաւ » Եղիու-  
խաչի արժանին ես դուն ո ըսկրավ :

Յաջորդ օրը կայսրը իր յաղթական զօրացը գո-  
վասանք մը խօսեցաւ, որն որ ասանել կ'աւարտեր .  
« Զ ինուորք, երբ մեր հայրենեացը երջանկութեան  
հարկաւոր եղածը կատարենք նէ, ձեզ Գաղղիա պի-  
տի տանիմ : Հան իմ քաղցը ինուամածութեանո պիտի  
վայելէք : Ժաղավարդը պիտի ուրախանայ ձեզ տեռ-  
նալուն, ու բաւական պիտի ըլլայ ձեր - Աւոգերլի-  
ցի պատերազմն էի - ըսկը, որպէս զի պատասխա-  
նեն թէ : - Ահա քաջ մը - ո :

Փրեզպուրկի հաշտութիւնը Աւոգրիոյ ու Գաղղիոյ  
թշնամութեանք առ Ճամանակիւ այ վախճան մը տուաւ :  
Ես գաշնադրութեամբս Աւոգրիոյտէրաւթիւնը Տալ-  
մացիան ու Վենետիկը կորարնցուց, որն որ խառիոյ թա-  
գաւորութեանք միացաւ : և որուն փոխարքոյ կար-  
գեցաւ Եւգինէսու : Միւրագ Պէրկոյի արշդուուք ան-  
ուանեցաւ : Խակ Պալլիերայի, Վուրդէմպէրկի և Պո-  
տի իշխանացը հաւատարմութեանք փոխարէն, առ-  
ջիններուն թագաւորութեան անուն շնորհեցաւ : և  
Պատին մեծ զքսի : Քիչ ատենէն « Կարոլէսն իր Լու-  
գովիկոս եղբայրը Հոլանտայի աթուը կը նստեցընէ :  
և Յովէփը « Կարոլի - Միկիլիոյ :

Կարող էն Փարիզ գառնալուն պէս : Դրաֆալկարի նաւական պատերազմին կորստեան ըռը կ'առնէ , որուն մէջ Գաղղիացիք խիստ մ.ծ վիսաս կրերէին : Վիլնէօվ նաւապետնին բռնըւերէր էր , թէպէտ և հռչակաւոր Նելյոնն ալ վիրաւորած՝ վրան շատ շապրեցաւ : Դրաֆալկարի կորստեան ցաւը գեռ սրտէն շէր անցած , երբ Նարոլէոն ստիպեցաւ մ.ծ պատերազմի մըն ալ պատրաստութիւն տեսնելու : Բրուսիոյ թագաւորութիւնը . Անդզիոյ և Ռուսիոյ կողմանէ դրգած , յանդզնեցաւ Նարոլէոնին հաշտութեան ծանր պայմաններ առաջարկելու : որով ել հարկադրէր Գաղղիան բօլոր իր երկրէն դուրս ունեցած դօքքերը անմիջապէս ներս առնուել : Նարոլէոն երբ առ առաջարկութիւնը մերժեց , Ֆրետերիկոս Գուլիելմոս թագաւորը վազեց Սարսոնիայի վրայ : Ռուսիոյ տէրութիւնն ալ ասկէ առիթ առած : Քաղգարտն չի գարձուց Գաղղիոյ , ըստ պայմանաց Փրեզպուրիի գաշնագրութեան :

Նարոլէոն անցաւ Հռենոսը , հոկտեմբերի մէկին . ու Պամպերիկէն շիտակ Ըլէյոդ հասած օրը , Պերնատոդ Բանդէ - Քորիլս զօրապետը տասն հազար Բրուսիացի զարկաւ ցրուեց . Լանն զօրապեան ալ Սաալֆելտի մէջ զարկաւ զանանք : Կայորը խաղաղութեան մըտօք Բրուսիոյ թագաւորին նամակ մը գրեց . իսկ անիկայ երկու հարիւք երառւն հազար զօրք առաջքը շէրով , պատասխան մ'ալ չի տուաւ : Ռւսի հոկտեմբերի 14 ին Ենայի քաղ պատերազմեցան : Բրուսիա-

ցոց Հոհենլոհ իշխանը աղեկ ջարդ մը ուտելէն ե-  
տեւ . Ոիս շել զօրապետը բաղմաթիւ զօրքով օդնու-  
թեան հասու . մէկ ժամ շիքչեց որ առ բանակը շա-  
րաչար վտանգած , փախչելու սկզբաւ . Գաղղիացիք ե-  
տեւէն ինկան ու շատ մարդ կտորեցին : “Նոյն ատենը  
Տավուոդ քաջ զօրապետն ալ քիչ զօրքով Աւերչդատի  
մէջ Բրուսիացիքը՝ թագաւորին հետ մէկ տեղ կը-  
զարնէր ու կը փախցընէր : Յիսուն հաղարի շափ մէ-  
ռած , գերի ու վիրաւոր , որոնց մէջ եղ մը մեծն  
Ֆրետերիկասին հին զօրապետներէն , վաթսուն դրօշ ,  
իրեք հարիւր թնգանօթ , առոնք եղան երկու պա-  
տերազմներուն մէջ Բրուսիացոց կորուսոր . իսկ Գաղ-  
ղիացոցը միայն տասուերկու . հաղար վիրաւոր ու մէ-  
ռեալ : Բրուսաց թագաւորն ու թագուհին ալ . որ  
անձամբ ներկայ էին պատերազմին : փախչելով հաշ-  
տութիւն խնդրեցին : “Կարովէնն պատասխանեց թէ-  
Պէրլինու մէջ ատիկոյ պիտի դներ :

**Ա**զիէ ետեւ հետզհետէ Սուլդ կրէօսենի պատե-  
րազմը և Բանկէ - Քորվոյ Հալլինը վաստրկեցան .  
Պէրլի արշիոդուքոր Երիխուրդն առաւ . Լանն Սրանատ-  
ւի ամուրը մէջը շորս հաղար ձիովը մէկ տեղ : Բոցամի-  
որ Երբ հասաւ “Կարովէնն , Ֆրետերիկաս մեծին գե-  
րեզմանին այցելութեան գնաց , ու անոր սուրն ու գո-  
տին ձեռքը առնելով , “Քանին միզիոնէ աւելի կը հո-  
մարիմ ասոնք . բայս . Ենվարիաց պիտի խրկիմ . որ-  
պէս զի հռչակաւոր պատերազմողի մը ԽՇԱՎԱԿՈՒ-  
ԽՄ ծեր զինուորներս միսիթարէն :

Վերջապէս Պէրկի գրոխն վաստրկած Զէհանենիւ-  
քի ձիական պատերազմէն եռըր . Նաբոլէնն մտա-  
զէռլին . (Հոկտեմբեր 27, 1806), Ֆրետերիկոս Բ. ին  
յաղթական կամարին տակէն անցնելով : Յիշաակի  
արժանին է հան իրեն ցըցուցած գութն ու խնամքը  
Հատիա - Բատէլ իշխանուհոյն : որն որ աղաբերքի  
մէջ էր , և Պէռլինու Հացիելոտ դաւաճան իշխանին  
բրած ներումը՝ կներանք աղաչանքին զիջանելով :

Ետեւէ ետեւ փառաւոր յաղթութիւններով  
Նաբոլէնին զօրաւարները գրեթէ բոլոր Բրուսիան  
նուաճեցին : Բրենցլավ , Ադեգին , Լիւպէք , Մակ-  
աէսուրի ստիլեցան անձնատուր ըլլալու : բոլոր ի-  
րենց պատերազմական պաշարներով : և Հոհենլոհ  
իշխաներ ու Պիլեշէր զօրագլուխը զէնքերնին վար Դը-  
րին Գաղղիացոց առջեւ :

Բրուսաց թագաւորը իր երկիրը թողարկ , Ա-  
հաստան փախեր էր . ուր Ռուսները օգնութեան ե-  
կեր եին իրեն : Աիզեզեան , Համոզուրկը , Հանովելին  
ու Պրեման խոնարհեցընելէն ետեւ : Նաբոլէնն Պէր-  
լինէն ելաւ : հասաւ Բաղէն . հան Սարսոնիայի իշխա-  
նին հետ սիրոյ դաշնոր հաստատելով , թագաւորի  
անունը շնորհեց անոր և նիզակակից բրաւ իրեն բոլոր  
զօրքերովը : Կոյն միջացին Պէրկի դուքոր Վարսովիան  
կ'առներ թշնամիներուն ձեռքէն . հան Նաբոլէնն ը-  
սելով թէ առ աջարկած հաշտութիւնը Ֆրետերիկոս  
շընդունիր , բոլոր բանակը ճամբար հանեց ( ֆետր-  
վար 1, 1807 ) . ու քանի մը անդամ Ուտաց և Բը-

բաւսիացոց հետ զարնքւելէն վերջը , առաւ Եղլաւը ,  
ու ընդհանուր պատերազմի մը պատրաստըւեցաւ .  
Պենինկան կատաղի յամառութեամբ չանաց նորէն  
ձեռք ձգելու Եղլաւը , բայց անօգուտ . Գաղղիա-  
ցիք նոյն յամառութեամբ երկար ատեն անոնց թըն-  
դանօթներուն թնդանօթով գիմակալեցին : Բայց  
յանկարծ սաստիկ ձիւն մը Գաղղիացոց աշքը միմըն-  
ցընելով . Աժրոյին գունդը խախտեցաւ . ու քաջզօ-  
րապետը վիրաւորեցաւ : “Նարոլէոն հրամայեց Պերկի  
արշիդքոյին ձիաւորները առաջ քշելու , որոնք Որուս-  
ները ինչուան Եղլաւի գերեզմաննոցը հրեցին . հոն  
կոյսերական պահանորդ գունդը աղէկ ջարդ մը տը-  
ւաւ անոնց : ”Նէյ զօրապեան ալ Աւոդոքին վրայ հա-  
ռուցած , օգնական գունդը ցրուելով , Գաղղիացոց  
յաղթութիւնը կատարեալ էղաւ : Խժնամիք քասն հա-  
զար մեռեալներով գետնին ձիւնը արիւնոտեցին . առ  
մեռեալները Նարոլէոնին հրամանաւ թագելու ա-  
տեն , շատ մը Որուս զօրապեաններու գիտկներ գը-  
տան : Վասնց թիւը սեպեցին ժամանակին զրերը  
Ուեհնէն անուամբ իշխան մը . ով գիտէ . գուցէ առ  
անունը սուսդիւ Ուասիդին ըլլայ 1 . . . . .

Եղլաւի պատերազմը չի խնարճէցուց Բրուսիոյ  
թագաւորը : Ուստի Նարոլէոնին հրամանաւ Լըֆէվ

1 Ուեհնէն (Նիողյան Վասիդին) հը գիտէնս կո-  
տաքինէ լաբուհոյն ժամանակը , Աւհաստանի դեսպան և Նշ-  
անձու , Թէուշ Մոսէս 1801 իւ :

սպր առաւ Տանցիքան Պալթիք ծովուն վրայ . Քանի մը  
սպահի քաղաքներ ալ պատերազմաւ առնելէն վերջը ,  
Երկու անգամ շարաւշար դարնըւեցաւ . Նարոլէնն թըւ-  
նամեաց հետ . Հեյլողերկ ու Ֆրիետանտ . որոնց  
առջնին մէջ Երսուն հազար մարդ և Երկրորդին մէջ  
յիսուն հազար մեռած . միրաւոր ու գերի կողաքն-  
ցուցին թշնամիք : Մէկէն անմիջապէս Սուլդ Քէնի-  
կղպէրկ մասւ ու Նարոլէնն թիլուիդ : Ուստաց և  
Բրուսիոյ թագաւորները քաղքէ քաղաք փախչելով  
անցան Ամէմէն գետը և կամուրջը այրեցին : Վերջա-  
պէս յունիսի 25 ին նոյն գետը լսատով մը իր վրայ  
կ'ընծունի Գաղղրիոյ և Ուստաց կայսրները , ուր թիլուի-  
դի հաշտութիւնը կը հաստատէն մէջնին : Առ գաշ-  
նադրութիւնը նորէն իր ամօռը կը հաստատէ Բը-  
րուսիոյ թագաւորը . Վեոդ Ֆալիի թագաւորութիւնը՝  
Հասիա - Քառելի , Պրունավիլիքի , Հանովէրի և Բրու-  
սիոյ մէյմէկ մասերէն բազկացած . Հերոնիմոս Նա-  
րոլէննին Եզրօրը կուտայ . Լուգովիկոս և Յովոնի  
Եղբարցն ալ իշխանութիւնը կը վաւերէ : Սաքսոնիա-  
յի թագաւորը Վարսովիայի մեծ դաքս կ'անուանէ .  
Գերմանական կայսրութիւնը բոլորովին կը ջենէ .  
Արուն Հաւենակ Դանայանին անուն տալով . Նարո-  
լէննը պաշտպան կը կարգէ : Վերջապէս յանուային  
Դրուիդնը ( Ախոզ էմ Քոնդինանդալ ) կը հաստատէ  
դաշնագիր աէրութեանց մէջ . որով նոյն տէ բութիւն-  
ները Անգղիոյ ծովային զօրութիւնը ցամաքէ չնչ-  
լու կը միաբանին :

“Արբոլէն Ուռաց կայսերէն բաժնըւելով, կը հասնի զօրքովը Փարիզ, ուր մէծ հանդէսով ու փառաւոր յաղթական կամարի մը տակէն քաղաքացիք դանանք կ'ընդունին առ բանախօսութեամբս .” Ենայի, Էջալուի և Ֆրիչտանափի գիւցազունք, անմահ գոհութիւն ձեզ կը մատուցանենք ու ևայլն:

Բրուսիոյ սպառերազմին յաջող ելքը յուսահատութեան մէջ ձգելով Անդղիացիքը, Շուետն ու Տանիմարքան Գաղղիոյ գէմ կը գրգռեն: Շուետը Պրիւն զօրտապետը կը խանարհեցընէ. իսկ Տանիմարքան մերժելով Անդղիոյ խորհուրդը կը միանոյ Գաղղիոյ յամաքային դրութեանը, թէսկէտ և Քորէնհակը կը կորսրնցընէ: Աս դրութենէս դուրս միայն Բորթուկալը Ֆնացեր էր: որն որ Գաղղիոյ ըրած սիրոյ հրաւերը միշտ մերժեց. իսկ Սպանիան թէսպէտ շատանցմէ ասոր համախանչ և Ֆոնդէնքպլէօի դաշամբը իր բարեկամութիւնը Գաղղիոյ հետ նորոգած: առկոյն անկէտ առաջ Բրուսիոյ սպառերազմին ժամանակը Նարոլէնին գէմ իր գաշնիքը խախտեր էր: Ուստի Նարոլէնն առ երկու ակըսթեթիւն նըլ մոտ Վեւանձու մը միարը դրած, Ժիւնան խրկեց Բօրթուկալի վրաց, որն որ քիչ ժամանակուան մէջ մոտ Վեւանձու մադաւորը Գաղղիոյ ու Անդղիոյ մէջ տեղը մնացած, որն միանալու հարը չի գտնալով, Պրեզիլ փախչելու համբայ էլեր էր:

“Եսն միշնցին Սպանիայի արքունեաց մէջ մէծ

խռովութիւն մը կ'ելլար ։ Կարողս Դ. իր ու Կառոյ  
մտերմին թուլամորթութեամբը ժողովրդեան տաելի  
եղած երեսէ ինկեր էր ։ Առ առիթը ձեռք առած ,  
Ֆերաբինանասս իր որդին գուշանանութեամբ զանի-  
կայ աթօռէն վար ձգել տուաւ , և տեղը ինք անց-  
նելով , Գաղղիացոց օգնութիւնը ինդրեց . հայրն ալ  
իր կողմանէն նայնպէս ըրաւ : Միւրագ պիրկի արշե-  
գուքուր Նաբողեանին հրամանաւ զօրօք Ապանիա Խըր-  
կըւած ըլլարով , թագաւորին ու որդւոյն երկուա-  
ռակութենէն օգտելու մաօք , քալեց շխառկ Մատրի-  
տի վրայ ու բանակեցու քաղցին առջեւ : Առ ըսե-  
լով Նաբողեան ելաւ Փարիզէն , մասաւ Ապանիա ու  
շխառկ Պայսնա հասաւ : Երկու իշխանները հայր և  
որդի վազեցին անոր գիրկը . ան ալ երկուքը մէկ  
տեղ իրենց իշխանութենէն հրաժարել ու աթօռը  
իր կամացը յանձնել տալով , Գաղղիա խրկեց զե-  
րենք : Բայց թագաւորին միւս որդին Ֆրանչիսկոսն  
ալ , որ Մատրիտի կառավարիչ գրաւեր էր , Մայրա-  
քաղաքէն հանել տալու ատենը , քաղաքացիք կատ-  
ղած արգիլելու վազեցին : ու բռնութիւնը միայն  
եւ կենալու սահմանան : Առ բռնութիւնը բոլոր  
Ապանիան գիւրաւ Գաղղիացոց գէմ զինելու պատ-  
ճառ եղաւ : Նաբողեան քիչ մը առեն Միւրագը Մատ-  
րիտի ուստիկան ձգելն ետեւ , մայրաքաղաքին ժո-  
ղովոյն և մեծամեծաց ինդրովին ու հաւանութեամ-  
բը , իր Յովուէփ եզրայրը Ապանիացոց թագաւոր  
կարգեց (Յունիս . 1808) , անոր Նաբողեանի թագաւ-

ւորութիւնը Միւրագին շնորհելով, ու ինքը դարձաւ Գաղղիս :

Բայց բոլոր Սպանիան խորին շփոթութեան մը մէջ էր : Մայիսի 27 ին ոռւրը Ֆերտինանտոսի օրը շատ գաւառներու ու քաղաքներու մէջ Գաղղիացոց անխնայ կոտորած մը տրուեցաւ : Քահանայք ու եպիսկոպոսք ապստամբներուն զլուխ կեցած, անոնց եռանդը կը վասէին . Պաղտասասր Քապոյ անուն կանոնիկոս մը Վալէնցախ մէջ թրերը օրհնեց : Պիտիեր զօրապետը շատ ջանքով քանի մը քաղաքներ խաղաղեցուց, ու Ուիոյ Աէքոյի յաղթութեամբը, որուն մէջ տասն հազար Սպանիացի մեռան, Յովսէփին առջև Մատրիտի դռները բանալ տուաւ : Բայց Երբ Արթիւր Վէլլէզլէյ (յետոյ Լորտ Վէլլինկդոն) իր նաւատորմիզավը Բորթուկալէն Ժիւնոն ելլելու ստիպելէն ետեւ, Բորթուկալցոց հետ մէկ տեղ Սպանիացոց միացաւ, երբ Տիւրոն զօրապետին քրոնն հազար զօրքով Ընտուեարի մէջ թշնամեաց անձնատուր ըլլալը զանոնք աւելի զօրացընելով, Յովսէփ հարկագրեցաւ տասն օրէն Մատրիտէ Վիդդորիա վախչելու, Կարոլէնն հարկաւոր սեպեց ինք իր ձեռքով Սպանիոյ պատերազմին վախճան տալ: Բայց նախ Աղէքսանդր Ուուսաց կոյսեր հետ Էրֆուրդ տեսնըւելով, մէջերնին սիրոյ դաշները նորօգելէն ու պարագ տեղը Անգղիոյ ալ առաջարկելէն ետքը, մը տաւ նոյեմբերի 4 ին Սպանիա : Պուրկօսի, Էսքինո զայի, Դուտելայի և Սոմոյ - Աիէրայի յաղթութիւն-

ները, Սուլդ, Լըֆէվոյք, Լանն ու Լասալ և ուրիշ  
զօրավարներուն ձեռքովը վաստըկած, Նորէն լյատ  
բիսի դաները քանալ կուտան + ուր Կաբոլէան եղ  
բայրը նորէն իր ամոռոյն վրայ նատեցընելով, ինքը  
Անգղեացոց ետեւէն կ'իշնայ կը ցրուէ զանոնք ու կը  
հասնի Արգորկա (1 յունվար 1809): Բայց թարրա-  
քոնայի ու Քորոյնեայի պատերազմներէն վերջը, ո-  
րոնց մէջ Սպանիացիք ու Անգղեացիք մեծ կորուստ  
ներ ըրին : Կաբոլէան ստիպեցաւ Փարիզ դառնալու,  
ուր հասաւ 25 ին : Կոյսուր մեկնելէն ետեւ, Գաղ-  
զիացիք Ժուրատան ու Սուլդ զօրապետներուն ա-  
ռաջնորդութեամբը առին Սպանիայի ու Բօրթու-  
կալի մէջ քանի մը քաղաքներ ալ + որոնցմէ Սարակո-  
ցայի ու Ուրորդոյի առումը խիստ նշանաւոր էն :  
Սարակոցցան երկար ատեն Գաղղիացոց պաշարմանը  
գիմացաւ, քսանութիրէք օր ալ առմանէն ետքը փո-  
ղոցներուն, տներուն, եկեղեցիներուն մէջ կ'ինիկ մարդ .  
քահանայ, ծեր ու տղայ ինչուան վերջի շունչերնին  
զարմանալի քաջարտութեամբ մը Գաղղիացոց գէմ  
պատերազմնեցան : Վախտուն հազար բնակիչէ ու եր-  
սուն հազար զօրքէ միայն տասնըհինգ հազար հիւան-  
դանոցները լեցուցին, զորոնք գիմութեամբ խնամել տը-  
ւաւ Լանն, թող մեռնողները որոնց թիւը անհամար էր  
ձամբաներու երեսը վրայէ վրայ գիզւած + իսկ Ո-  
րորդոյի պատերազմին մէջ քսան հազար Բօրթուկալ-  
ցիք ինկան, որոնց զօրապետն եր քաղքին որքէ.  
պիսկոպոսը :

Վերջապէս Դալավերայի դժբաղդ պատերազմննեաւ , որուն մէջ Յովհանքի թագաւորն ալ , Վէլիկէց դօրապետն ալ վեց հազարական հոգի կորանցացին , Մորդիչին վաստըկած Օքանայի նշանաւոր յաղթութիւնը Անտալուսիան բացաւ Գաղղիացոց առջեւ , (Նոյեմբեր 19) . ու Երկիրը պահ մը խաղաղութեան մէջ մտաւ :

Երբ աս դիպուածները կանցնէին Խովերեան թերակղզւոյն մէջ , նորէն Աւոգրիոյ ծոցը թշնամութեան անշեշ կրակը կը բռնկէր : 1808 տարւոյն մէջ յանկարծ Աւոգրիան զօրքերը ինչուան երէք հարիւր հազարի հասուց , ու էզ մը առնեն ունայն պատրուակներով իր միաքը ծածկելէն ետեւ . յաջորդապրին յայտնապէս Գաղղիոյ դէմ թշնամութեան գըրօշակը վերցուց , ու զօրքերը բաժնեց Լէհաստան , Պոհէմիա , Թիրու ու Խոտալիա , որնք պատերազմաց տեսարանները եղան :

Գաղղիոյ բոլոր զօրքերը նոյն միջոցին Երկու հարիւր եօթանասուն հազարը չեին անցնէր , որնք այլ և այլ Երկրի մէջ բաժնած պատրաստեցան թշնամուց դիմակարելու : Կարուլս արշիդոքսը ինն գետը անցեր Պատմէրա մոտեր էր : “ Նաբոլէնն կոյծակի պէս վրայ կը հասնի ու կը դարնել թշնամին Ապէննապէրկ , Եքմիւն , Ռազիապոնա , Խողէրսպէրկ , որն որ մեծամեծ կորուստներով ետ կը քաշւի : Մէկ ամիս շիքէր որ աս գործերը կատարած զարմանալի արա-

գութեամբ կը հասնի շխտակ ԱՀնայի դիմոցը ։ Մայր սիմիլիանոս արշնուքուքով պարագ տեղը էզ մը տառն դէմ կենալէն ետեւ , Գաղղիացոց ռումբերը զինք փախչելու կըստիպեն , ու Նաբոլէն կը մտնայ Ար Ենու . (15 մայիս , 1809) :

ԱՀնայի առումը Աւոդրիոյ օժաներապմին վախ ձան չի կրցաւ տալ , ինչու որ քոյք երկիրը զինուած էր : Նաբոլէն Դանուք գետն անցնիլը կարմւուր տեսպելով , Մասենա ու Լանն զօրապեաներուն երկու կամուրջ ձգել կուտայ գետին աջ կողմէն Լոպա կղզւոյն վրայ , ուր զօրքերը կ'անցրնէ , անկէ ալ ուրիշ կամրջով մը ձախ եղերը անցնելով , երկու օրուան մէջ եօմին անդամ Ասքերն ու Խոյնեկ գեղերը զարմանալի քաջութեամբ կարողաւ , արշնոգքսին ձեռքէն առնելին ետեւ , Տավուսին բանակը շանցած աջ Եղերքին կամրջները կը կործանեն թշնամիք : Ան առենը կարողաւ , որ արդէն փախեր էր , ետ կը դառնայ , Գաղղիացիք օգնութենէն յոյսերնին կորած , մէկ հոգի առանի դէմ էզ մը տառն քաջութեամբ Ասքերն ու Խոյնեկը սրաշտապանելէն ետեւ , կ'ըստիպին ձգելու ու Լոպաւ քաշուելու ։ Լանն ու Ահնդ - իւէր զօրապեաները և շատ զօրք զահ կ'ըլլան աս գժբազզ պատահարին , որուն հետեւանիքները կարծըւածէն առելի վեառակար եղան :

Խոյնեկի անյաջող Ելքը Բրուսիայի , Շիբոլի , Վզրալպերկի և Ֆրանքոնիայի մէջ անհամար ապրուտամբներ զինեց , զորոնք արդէն Անդ զիսն ու Աւոգ-

ըիսն Գաղղիոյ դէմ գրտեր էին ։ Ըիլ, Բրուսիոյ ա-  
պրատամբներուն գլուխը, Սդրալսունքի մէջ պաշար-  
ւած սպաննեցաւ, որով իր միաբաննեն ալ տկարա-  
ցան։ “Նաբոլէսնին անխոհեմ մէկ գործը, որն որ  
Վեննայու մէջ Հռովմայ իշխանութեան Գաղղիոյ մի-  
անալը հրատարակեր էր և որուն համար պապէն  
բանագրըւեր էր, թիրոլի նախանձայոյզ բնակիչները  
ամէն բանէ եվելօք գրգռեց, Հոփէր անուամբ սոս-  
կալի մարդ մը քարուշին կարգէ քահանայի մը հետ  
անոնց գլուխ եղած, և Հասգլէր ապատամբ զօրա-  
պետէն ու Յովհաննէս արշիդքսէն օգնութիւն ա-  
ռած, Խոտալիոյ քանի մը քաղաքները կ'առնեն, ու  
Պալլէրայի մէջ շատ արիւն կը թափէն։ Լըֆէվոր  
զօրապետը ասոնց, և Վիւրդէմպէրկի թագաւորը,  
Եւգինէսոս փոխարքան, Պրուսիէ ու Մարման զօրա-  
պետները Բիէմանդէյի, Տալմացիայի ու Վարալուկիի  
ապատամբներուն քանի մը անդամ կատորած տալէն  
ետեւ, վերջապէս Ռաասիի՝ յաղթութիւնը, Եւգի-  
նէսուն երկու արշիդքսերուն դէմ վաստըկած, Խոտ-  
ալիսն իր առջի միջակը կը խօսէ (յունիս 14)։

“Եօյն ժամանակները Ֆերտինանտոս արշիդուք-  
որն ալ քառոսուն հազար զօրքով Լէհաստան մտած  
Վարսովիան տուեր էր, Սաբանիխայի թագաւորին կող-  
մանէ Բռնիաթովսիի Լէհաստանու զօրապետը քանի  
մը անդամ քաջութեամբ զարկաւ արշիդուքսը, Բայց  
էրը Ռաուսաց Սուարով զօրապետէն օգնութիւն ու-  
ղեց, չե կրցաւ ընդունիլ։ Ռուսիոյ տէրութիւնը

գաղտուկ Աւոգրիսյ և Բրուսիոյ հետ միացած ըլլա-  
լով Լեհաստանը իրենց մէջ բաժնելու . Նաբոլէնին  
նիղակակցութեան խոստումը կոտրեր էր :

Առ է Գաղղիոյ հազարակ երկիրներուն վիճակը  
Նաբոլէնին Լոգաւ կղզւոյն մէջ գանդը ատենը :  
Միէկ մըն ալ յանկարծ իրեք նոր կամրջներ կօրծա-  
նածներուն տեղ կանգնած , Լոգաւէն Դանուրին  
ձախ կողմը հարիւր յիսուն հազար զօրք կ'անցընեն  
(յուլիս 5) . Նաբոլէնին բանակը օրէ օր իր զօրա-  
պետներէն առած օգնութեամբը զօրացեր էր : Բո-  
լոր թշնամոյն ձեռքն եղած գիւղերը Էնդէբատորֆ ,  
Էսլինկ , Վարչերն , Ռուզգար , Գաղղիացոց ձեռքը կ'անց-  
նին . ու Կարուս արշիդուքոր կ'ստիպի ինչուան  
Վակրամի վրայ քաշւելու : Հան Մաքտոնալու , Ուտի-  
նոյ ու Մասէնա կատաղաբար հետը կը զանցնընին .  
Տալուսդ վրայ կը հասնի ու յաղթութիւնը կը կա-  
տարէ . քսանընընոդ հազար զօրք իւրաքանչիւր կող-  
մըն կ'ինան , որոնց մէջ Լասալ ձիաւորաց քաջ զօ-  
րապետը : Արշիդուքոր վիրաւորած կը ձգէ Վակրա-  
մը ու կը քաշւի : Մասէնա ու Մաքտոն ետեւէն կ'իւ-  
նան ու մէկը Դետիլիձ , ու մէկալը Զնայիմը կը զար-  
նեն անոր առաջն ու կռնակը : Զնայիմի գործը  
դեռ չի լունցած , Լիգդէնշդէյնի իշխանը վրայ կը  
հասնի զինադադարում խնդրելու , ու մէկ ամսուան  
համար կ'ընդունի : Երկար ատեն Աւոգրիան Անգ-  
ղիոյ օգնութեանը սպասեր էր . ուշ հասաւ առ օգ-

նութիւնը : Զնայիմի զինադադարումէն ութ օր ետքը կ'օժանասուն ու չորս նաև Լոր Շաղամ Էպրոյի վրայ կը տաներ . միաբը Ֆլեսինկն ու Անվերսան առ նել էր : Աս գործը ամենեւին չի յաջողեցաւ . ու Անգղիական նաւատորմիղը էղ մը մարդ կորունցը նելէն ետեւ Էպրոյին բերնէն հեռացաւ :

Վակրամի յաղթութեան օրը Հռոմայ մէջ անընուր բունակալութեան գործ մը կատարւեր էր : Իտալիա երած ապրուամբութեանց առիթ Հռոմայ արքունիքը սկսվելով , Նարոլիի թագաւորը Միւրադ թէ սղասղին անձը թէ երկու աթոռները քաղաքական կրոխւներէ պաշտպանելու պատրուակաւ , Պիտո Էյ , ին պարագ տեղը անձնակամ հրաժարում մը առաջարկելէն ետեւ , Ուատէ զօրապետին ձեռքով Հը ռուսէ հանել կուտայ զինքը . առանց կայսեր հրամանին : Պատը ժողովուրդները օրհնելով կը հասնի կրնոսպլ . և ժողովուրդք կ'սկըսին աս բարբարոս գործը կատարող բունակալները անիծել :

Հոկտեմբերի 14ին Լիբրէնցիյն իշխանը ՎԵՆՆԱՅԻ դաշնադրութիւնը կ'ըստորագրէ . ութունը հինգ հազար միլիոնի հարկ մը , Հունգարիան , Խոգբիան : Կորիեցը , Ֆիումն , Դրիեստը , և այլն , Գաղղիացոց կը որւին . միանգամայն ցամաքային դրութեան և Սարանիոյ , Բարեթուկալի ու Խոտիոյ մէջ եղած ու ըստալու վախճառութեանց հաւանութիւն կուտայ



# ԳԼՈՒԽ ԵՐԻԱՐԴ

1810 - 1821

---

Սդապսին անզգամութիւնը : - Նաբոլէռնին ա-  
մուսնութեան լուծումը : - Մարիամ - Լուիզային հետ  
կարգըլիլը : - Հովանոսայի ու Շուէտի գործերը :  
- Սպանիոյ ու Բորժուկալի պատերազմներուն շա-  
րունակութիւն : - Նաբոլէռնին որդւոյն ծնունդը :  
- Ռուսիոյ թշնամութիւն : - Նաբոլէռն 'ի Լեհաստան :  
- Զմուշենաքի առումը : - Մոսկուայի պատերազմ :  
- Մոսկուայի կրակը : - Դարձ 'ի Ռուսիոյ : - Մարշ -  
Եարոզլավեցի պատերազմ : - Պէրեզինայի անցքը :  
- Դարձ Նաբոլէռնի 'ի Փարիզ : - Գաղղիացոց Ռու-  
սիային ելլալը : - Նաբոլէռն Բրուսիոյ վրայ կ'երթայ :  
- Լիւդցենի պատերազմ : - Նաբոլէռն 'ի Տրելտա :  
- Պաւդցենի պատերազմը : - Մահ Տիւրոքի : - Բլես-  
վիցի վինագաղարում : - Աւստրիոյ միաբանութիւնը  
Գաղղիոյ թշնամեաց հետ : - Տրելտայի պատերազ-  
մը : - Քուըի ծեծը : - Լիփսիայի առումը : - Դարձ  
Նաբոլէռնի 'ի Գաղղիա : - Ֆրանքֆորդի գաշնադ-  
րութեան առաջարկութիւնը : - Գաղղիացոց Սոյա-  
նիային քաշւիլը : - Խտալիոյ վիճակը : - Դաշնակցաց  
Գաղղիա մտնելը : - Պրիեննի, Օսկի, Շան - Ռայերի,  
Մոնդրոյի պատերազմներ : - Շադիլիսնի ժողովքը :  
- Արսիսի ու Շարանգոնի ծեծերը : - Դաշնակցք  
'ի Փարիզ : - Հրաժարումն Նաբոլէռնի Գաղղիոյ ա-  
թոռէն : - Ֆոնդէնըսպլէօի բանախօսութիւնը : - Էլէ

պայի աքսորն ու փախուսոր : - “Նաբոլէնն ՚ի կըրք  
նոսվ և ՚ի Փարիզ : - Վեննայի նոր դաշնակցութիւնը :  
- Լինիի ու Վալմերըցի պատերազմներ : Առողք - Հե-  
ղինեի աքսորը : - Հիւանդութիւն և մահ Նաբոլէնի :

---

ՆԱԲՈԼԵՆԻՆԻՆ Աւադրիայէն Ելլելէն քիչ օր  
առաջ, Շենպրիւնի մեջ պատահար մը անցեր էր, որն  
որ սահամիկ ազգեցութիւն մը ըրաւ, անոր մատացը վե-  
րայ : Կայսրը զօրաց ճրթալը կը զննէր Երբ Ֆեաերի-  
կու Ադամոս անուանմբ գերմանացի ուսանող տղայ մը :  
տասնըսւթ տարեկան, մօտենալով անոր խօսակցու-  
թեան մկրսաւ, որուն մարդավարութեամբ պատա-  
խանեց Նաբոլէնն : Բայց ազուն խռոված վարմուն-  
քը զինքը մատնեց ու վրան մինորուելով մեծկակ դա-  
նակ մը դտան : Ադամոս անվախութեամբ վկայեց  
Նաբոլէնին զինքը ապաննելու դիստառութիւնը,  
որն որ ներել ուզեց անոր յանցանքը : “ Թէ որ նե-  
րես նէ, դարձեալ կըսպաննեմ քեզ ո ըստ կատա-  
զի տղան :

Նաբոլէնն աս յանցաւորը դատապարտելէն վեր-  
նը, մամըսուքի մը մ.ջ ինկաւ . ինչ պիտի ըլսար  
Գաղղից վիճակը թէ որ ինքը յանկարծ մեռնելու  
ըլսար : Ինչու որ անժամանդ էր : Ուստի գեկտեմ-  
բերի 15 ին Քամոցասերէս ու Ուշյուլ իշխանները  
հրաւիրեցան կայսեր խորհրդարանը, ուր որ Ժողե-  
ֆինը արձըելու միտքը յայտնեց անոնց : Եւ գինէու

կայսրու հւոյն որդին ալ բանք իմացուց իր մօրը՝ կայ-  
սեր կողմանէ : Այս արձակման միտքը սենագոսին ա-  
ռաջարկվելէն ետեւ : Փարիզու եկեղեցական ժո-  
ղովքն ալ լուծեց ամուսնութիւնը , յունվարի 14 ին  
(1810) ըստ Տրիգենուեան ասանել եթէ՝ ունայն է ա-  
մանուսին առանց ծովուրդակեդին իմ անոր իսկանոր-  
դին ներկայանեանը : Այս ֆրանք աղքատաց համար  
Կաբովէնին արձակման տու զանքը եղաւ : Իսկ Ժօ-  
ղէ Ֆին անկէ վերջը Մարմարնի պալատը քաշւեցաւ  
ինչուանն իր մահը :

Պանագարթէ կինը արձրկելէն ետեւ , Աղքան-  
դը կայսեր քայլը առևելքու միտք ունեցաւ . բայց  
դժբաղդութեամբ անիւկոյ խիստ պղափէլ էր . ուստի  
Ֆրանչիսկաս Սւադրիոյ կայսեր աղջիկը որոշեց առ-  
նել : Կէօսամթէլ իշխանը իր տիրոջը տեղը հրապա-  
րակաւ . ամեն մնացաւ Մարիամ - Լուիզային հետ :  
Վենեա մարտի 11 ին : Շուտով իշխանու հին Համբայ  
ինկա Գաղղիս երթալու . Սուսանն հասած օրը ձի  
փախելու համար կենալնինի , յանելարծ կառքին մէջ  
մէկը ցամեկեց քովը նստաւ . աս յանդուզն անծանօ-  
թը կայսրն էր . որն որ իր կնոջը Սէն - աքըն հաս-  
նելուն չէր կրցած . համբերէլ Վաղուան օրը հան  
կառարեցաւ քաղաքական պատկը , ու Յ1 ին մայրու-  
քաղաքին մէջ եկեղեցականը կատարեց Ֆեռն քարտի-  
նալը : Մարիամ - Լուիզա տանը ինը տարուան էր ,  
բայց տգեղ . իսկ Պրիարքարթէ քառասունը մէկ տար  
ուան : Ամէն Գաղղիոյ հպատակ քաղաքները նորա-

պատկ ամսուանոց միանալը տօնեցին :

Կարդլւելնէն քանի մը օր Եաբը կայսրը ու կայութէնին գետի ՚ի Հոլանտա ճամբորդութեան եւ լսն . աս ճամբորդութիւնը շատ քաղաքներու մէջ շատ տեսակ բարեկարդութեանոց առիթ եղաւ : Նա բոլոնն Հոլանտային Անգլիոյ մերձաւորութենէն վախնալով ու կասկածելով իր եղբօրմէն , Փարիզ գառնալուն արէս՝ զրկեց զանիկայ թագաւորութենէն ու յուլիսի 9 ին հրավարտակաւ Հոլանտան բոլորովին Գաղղիոյ միացուց :

Այն միջոցին կը պատահէր Պերնատոդին ալ Ըստ վետի դահն անցնիլը : Կարտոլա Ճիւ . թագաւորը զաւակ շունենալով . քանի մը զօրասպետաց խորհրդավորունք Պերնատոդին շատ երախտիքը տեսեր եին . կը հրաւիրէ զան իր աթառին յաջորդութեանը և կ'որ գեղրէ իրեն : Յամաքային դրութիւնը որուն օգոստոսի 15 ին հաւանութիւն կուտայ Շահէտը , ասան կալ աւելի ուժ մը կ'ըստանոյ , և պարիսպ մըն ալ աւելի Անգլիոյ ծովակալութեանը գետ կը վերցընէ : Որովհետեւ անոր որերն ու հրացանները ամէն երկիր անդադար կը լը ցւեին , նոր հրացան մը (օգոստոս 17 ին) բոլոր Գաղղիոյ գաղնակից աէրութեանց մէջ Անգլիայի ձեռագործները այրել ու անոնց մասք արգիլէլ կուտայ : Սակայն աս գործը , վաճառականութեան սաստիկ վեստակար , առենով Նարուէռ նին անկմանը պատճառներէն մէկն եղաւ :

Օքանայի յաղթութիւնը Սպանիոյ մէջ Յովսէփ  
Բժագաւորին զէնքերը սրեր էր : Սուլդ , Սիւշէ ու  
Ազգասղիանի 1800 տարւոյն յունվար ամսէն սկը-  
սած հետղնետէ առին Պայլէն , Քորաովա , Կրտնա-  
տա , Մալակա , Սիվիլիա , Լերիտա քաղաքները , և  
այլն : Յաջորդ տարին մէկ ամսուանն մէջ , Դորդո-  
զա , Օլիվէնցա , Պատաճող , Սուլդին ձեռքը կ'իյնան  
քսանը մէկ հազար գերիով : Դարրակոնա , Սակոն-  
դէ , Վալէնցա քաղաքներն ալ Սիւշէ կը խօնարհեցը-  
նե . Վալէնցայի մէջ միայն չորս հարիւր թնդանօթ  
ու տասնըռտե՛ հազար բերդապահ զօրք կային : Սիւ-  
շէ 'ի փոխարէն իւր յաղթութեանցը Ազգութէրայի  
գքսի անունը կը վաստըկի : Մենախծապալ , Պելիս-  
դերոս , Պլաք ու ա'նտոնէլ զօրապետները մէծ կո-  
րուստներ կը կրեն գաղղիացոցմէ : Հայց գժրաղ-  
դութեամբ մը՝ որ ժողովրդոց սուրբ իրաւանցը հա-  
կառակ գործքերուն կցած է , կ'ըսէ Նորվինո ,  
Սպանիացիք իրենց կօրսուեանցը մէջ ուժ կ'առնելին  
և կարծես թէ յաղթը ածառերազմներնեն յաղթա-  
կան կ'ելլէին : Բոլոր սպանիական երկիրը մէկ մար-  
դու մը պէս ուոք կ'ելլար , երբ բոլոր քաղաքներուն  
տիրած , Նաբողչոն զանիկայ մէրկ , գերի ու յաղթը-  
ւած կը կարծէր : Ազգային նախանձայուղութիւնը  
ոչ երբէք ժողովրդեան մը վրայ աւելի զօրաւորներ  
գործութիւն մը ունեցեր էր 1 ո . . . . . . . . . . .

Բորթուկալի մէջ Մասենա . 1810 ին ոկտոբերին  
իրկըւած : Ազանիոյ յաջողութիւնը չեր գտեր : Թէ  
պէտ Ասդորկա : Զիմուատ - Ռոտրիկոյ և Ալմէյտա  
քաղաքները առաւ : բայց գէոյ ՚ի Լիսովոնա տարա-  
ժամ երթարան պատճառաւ : Վելլինկդնեն չարա-  
շար յաղթըւած : ստիպեցաւ Նէյ զօրապետին օգնու-  
թեամբը երկիրը թողիով Գաղղիա քաշւելու : Բոր-  
թուկալի զօրքերը ունի հարիւր մզոն տեղ Գաղղիա-  
ցոց անցնելու ձամբան այրեր ու թալքեր եին :

1811 Մարտի 20 ին Մարիամ - Լուիզա կը ծնանի .  
Հարիւր ու մէկ թնդանօթ տղուն ծնունդը կ'աւե-  
տեն : Կարուկչոն կը բանայ սրահին դուռը ու կը գո-  
չե . Հառնայ խափառը հը : Ժողովուրդը անպատճեի  
խնդութեամբ կը աօնախմբէ ։ Նահուն երրորդը՝ իր-  
բեւ ժառանգ ու նեցուկ հօրը իշխանութեանը , և  
սակայն չեր գիտեր որ ան իշխանութիւնը իրեք տա-  
րի մըն ալ պիտի չի քշեր , և հայր ու զաւակ պիտի  
զրկըւին անկէ՝ հալածեալ աշխարհքիս երկու ծայրը ,  
դատապարտած մէկզմէկ յաւիտեան շտեմնելու . . . :

Ցամաքային դրութիւնը . թիզմիդ հաստատած  
Ռուսաց ու Գաղղիոյ կայսերացը մէջ , որով աս եր-  
կու տէրութիւնները Անգղիոյ գէմ մրանալով անօր  
նաւերուն և ապրանքներուն իրենց ծովն ու ցամա-  
քը պիտի գոցէին : աս դրութիւնը Աղեքսանդրի  
(Ռուսաց կայսեր) ծանր գալու մկրտեր եր : Մէկ

կողմանէ ալ Գաղղիան Պարփիք ծովուն եղերաց մէծ  
մասը ու բոլոր Հոլմատան իրեն միացընելովը՝ կրկին  
առիթ եղաւ Ռուսիոյ թշնամութեան, որն որ 1810  
գեկտեմբերի հանած տառաջնորդ յայտնադիմ իր նաւա-  
հանդիսաները դոցեց Գաղղիայ ու բացաւ Անդրիոյ  
նաւերուն։ Յաջորդ տարւոյն սկիզբը երբ Կարոլին  
առ բանիս պատճառը խնդրեց նէ, Տիուբաքիան գեո-  
պանը Աղեքսանդրի կողմանէ պատասխան տուաւ  
պահանջելով՝ Բօրուսիայն Գաղղիական զօրաց ելլա-  
լը ու Հռենոսէն անդին՝ քաշւիլը ։ Կարոլին առ  
բաներուս մէջ Անդրիոյ մասն ըլլալը զիանալով,  
հաշտութեան նամակ մը դրեց նոյն տերութեան։  
Սպանիայէն, Բօրթուկալէն ու Միկիլիայէն իր զօր-  
քերը հանելու խոսամամբ, Անդրիան Ֆերտինանտո-  
սին Սպանիոյ ամթուք հանուատուիլը պահանջեց ։ Կա-  
րոլին անոր խնդիրը մերժելով, իր Լորիակոն զես-  
պանին մեռքով Աղեքսանդրէն պատասխան մըն ալ  
առնելու ջանաց բայց Աղեքսանդր և ոչ գեսպանին  
տեսութիւնը ընդունեցաւ, ու չորս հարիւր հաղար  
զօրք իր երկրին առհմանները շրջապատեց։

Կարոլին մէծ պատերազմի մը հարկաւորու-  
թիւնը տեսնալով, հրաման տուաւ բոլոր իր իշխա-  
նութեանը տակը գտնուող երկիրներէն զօրք հանե-  
լու, ու ան երկիրները աղքային պահանորդներով  
պահպանելու։ Իսկ ինքը մայիսի 9ին (1812) կայ-  
սուհետին հետ ելու մայրաքաղաքէն, հասաւ Տրեզ-  
աս։ Հան Աղաքիոյ և Բրուսիոյ թագաւորները իւ-

թեն գիմաւորութեան գալով, հետք միացան, ինչ-  
պէս բոլոր Գևրմանից իշխաններն ալ: Բայց ուխ-  
տադրուժ Պերմասոոդը, Անդզիոյ և Դռան հետ մէկ  
տեղ: Ռուսաց կազմը եղաւ:

Տրեգտայէն ելաւ կայսրը մայիս 29 ին, ու Բր-  
ուտօնից ոյլ և այլ քաղաքներէն անցնելով, Վիլգո-  
վիորի տեղը քանախօսութիւն մը ըստ զօրացը, ո-  
րսնց թիւն էր ընդամենը չորս հարիւր հազար, տա-  
սը դունկ բաժնած: Յունիս 24 ին՝ Վիլգունը ան-  
ցաւ ու արագ ընթացքով հասաւ Վիլնա՝ Ռուսիոյ  
Լէհաստանի մայրաքաղաքը, ուսկից Ազէքտանդը մը  
թերքները այրելով Տրիստա քաշւեցաւ: Տիկինա գե-  
տին անդին: Տասնրեսթը որ Վիլնայի մէջ պարա-  
պը անցաւց Կարովէն: և թէպէտ Լէհերուն ա-  
զաշանքը ընդամեցաւ: քայց ուրիշ առենուան ձր-  
գեց անոնց թագաւորութիւնը հաստատելը: Երբ  
բանակը ուաք հանեց Տրիստայի վրայ Երթալու կայ-  
սեր հետ զարնըելու, անիկայ նորէն մէկ տարւան  
չափով պատրաստած տեղը ձգեր փախներ էր: Ան-  
սանենք պատրաստած երեսը փոխւեցաւ: հարկ եղաւ  
Ռուսները ասդին անդին ցրուած հալածել ընդհա-  
նուր պատերազմի մը յօյաը կտրելով:

Պարբէ ար թուի Ռուսաց զօրապէտը գետ ՚ի  
Վիլներաք կը քաշւեր: Կարովէն ետեւէն ինկած ի-  
ւեք անգամ: Ուղբանվոյի մօտերը անոր զօրացը հետ  
զարնըելու: ու երբ չորրորդի մը կը պատրաստ-  
էր, Բաղրատին չայսյն հրամանաւ՝ յանկարծ

Պարբելէ Վիթերսը ձգեց քաշւեցաւ : Կարոլէնն մը  
տու անբնակ մնացած քաղաքը ու քանի մը օր հոն  
կանկ առնելով իր զօրացը կարգուորութիւնը ու  
շորս դին խրկած զօրավարներուն ընելեքը հոգաց :

Քիչ ատենէն Զմոլէնսք գաղղիացոց ձեռքը կ'իւ-  
նայ : Կարոլէնն հոնկէ Ռուսաց Ելբալը լսելով, մէ-  
կէն զարմանալի արագութեամբ ուրիշ ճամբալ մը  
Տներերին ձախ եղերը կը հանի . մազ մնացեր եր  
քաղաքը ձեռքն անցընելու երբ ճարտարամիտ Բագ-  
րատիոնը բանը կ'իմանայ ու Պարբելն վրայ կը հասցը-  
նէ : Պարբելէ ար թառլի , հաւատարիմ իր սկզբանցը ,  
միշտ ընդհանուր պատերազմէ փախշատելով , կը զար-  
նըւի : Անզատմելի քաջութիւնն գործ դրին երկու  
կողմէն ալ . ու երկու կողմէն ալ շատ մարդիկ ին-  
կան , ինչու ան որ քաղքին բոլոր արուարձանները ու-  
նոյն խակ քաղաքն ալ ըստ մեծի մասին կրակէ լա-  
փած՝ գաղղիացոց ձեռքն անցան :

Պարբելէ ար թառլի Մասրուայի ճամբան կը բրո-  
նէ Բագրատիոնին միանալու համար : Ճիւնոյին զան-  
ցառութեամբը , որն որ թշնամոյն երկու զօրապե-  
տաց միանալու ճամբան սիստի խափանէր , Պարբելէ  
կը խալոսի : Կարոլէնին աւրիշ քանի մը զօրավար-  
ներին ալ կ'երերան , թէովէտ մէկ քանին ալ անլուր  
քաջութեամբ Ռուսները եւս կը հրեն , որոնք շատ  
միրաւոր ճամբաններուն վրայ ձգելով միշտ կը փախ-  
չին :

Պարբելէ ար թառլիին կը յաջորդէ Քիւդիւղոմ :

Գաղղիացիք առաջ կը քալեն կը համեմն Ախաղմա ,  
որն որ անբնակ ու այրած կը գտնան : Անկէ ալ ա-  
ռաջ երթալով . Մոսրոյէն քիչ հեռու Պորտալնո  
զիւդը Ուռւսաց բանակը կը տեսնան պատերազմի  
պատրաստած : “Նարոլէն կ'ուրախանայ որ վերջա-  
պէս իր փափարը կը լըցւէր : Քամբանս Բագրատիօ-  
նին կանգնած Շվարտինայի հողարլուրը կ'առնէ : ո-  
րուն վրայ “Նարոլէն ելլալով , պատերազմի նշանը  
կուտայ ( ու պատեմբեր 7 ) : Զարմանալի քաջութիւն  
կը ցըցնեն Բագրատին , Քիւդիւզով , Բարեվինչ  
մէկ կողմանէ , Նէյ , Տավուսդ , Միւրագ , Եւզինէսս  
մէկալ կողմանէ : Եւզինէսս Պորտալնոն կ'առնէ . Բո-  
նիադովորի Ուռւսաց աջ թեւը բոլորովին կը կոտրէ :  
Խւրաբանշիւր կողմէն չորս հարիւր թնգանսգ կը-  
րակն ու մահը կը փշեն : Իրեք անգամ Ուռւսներուն  
բանակը կը ձև գրբւի , ու երրորդին կը ցրւի Բզարե-  
վո ճահճին մէջ , ուր սարսափելի ջարդ մը կ'ուտէ :  
Յիսուն հազար մարդ կ'իյնան . գրեթէ անոր կէսն  
ալ Գաղղիացոց կողմանէ , տասնի շափ երեւելի զօ-  
րապետներով : Խակ Ուռւս զօրապետներէն Գուդէզով  
ու Թուշրով կը մեռնին . Բագրատինս վերբ մը  
կ'առնէ որուն վրայ շատ շապրիր : “Նարոլէն Նէյ զօ-  
րապետին ցըցուցած անլուր քաջութեանը համար  
Մաստանը իւլուան կ'անուանէ զինքը :

Քիւդիւզով գէոդ ՚ի Մոսքա փախչելով , հար-  
կադրեցաւ Մոժայիսրի մօսերը Գաղղիացոց հետ զար-  
նըւելու : Գաղղիացիք կարծէին թէ Մոսքայի առջև

Առասներէն սաստիկ գիմակալու թիւն մը պիտի գըտ-  
նային : Սարսափեցան մնացին երբ քաղքին մօտենա-  
լով լսեցին թէ Առասները իրենց հին մօյրաքաղաքն  
ալ ձգեր փախէր են . “ Առաքուա , Մասքուա ” կան-  
շելով ողջունեցին զան ու ներս մտան , ( սեպտեմ-  
բեր 16):

Խրիկուն եր + ու Գաղղիացիք ամէն կողմանէ  
վոտահութեան մէջ զիրէնը կարծելով , կը սպասրաս  
տըւէին իրենց տաժանաւոք տշխատութեանցը հան-  
գիստն առնել : Մերկ ու բաց ձգուած էին Մու-  
քուայի տները , հարիւրաւոր եկեղեցիները ու սպա-  
լատները , որոնց շատին գուռը պահապաններ կը կե-  
նային : Յանկարծ և միահետ քաղքին շատ կողմերը  
կ'սկըսին վայլիլ : Բանակէ արձըկած անզդամներ՝ զի-  
նով , ահաւելի , կատղած : Զահ մը ձեռքերնին արնէ  
տառն : Կրակն ու սարսափը կը սպաքացընեն , առանց  
վախի + պահնց արգելքէ մը փախէլու , կամակար  
ինքզինքնին զո՞ւ կը մատուցանեն Առողորշին քաղա-  
քապետին հրամանացը : Առ զարհուրելի մարդիկը ու-  
բոլոր մեծ քաղաք մը անծայր բացոյ մէջ , որն որ հա-  
կառակ հողմերը կը մրրկէին , աւստողներուն գժո-  
խային արակեր մը կը ձեւացընեին : “ Առալէոն Քը-  
րէմինի արքունեաց մէջ Առասիոյ ամբարտաւանու-  
թիւնը վերջապէս խօնարհեցընելուն կը մտածէր . երբ  
քաղքին կրակէ լիճ մը դաւնալին որ տեսաւ , արբա-  
մութեամբ միոք առաւ թէ ինքը հարկէն կը խո-  
նարկէր : Վըսն ամրած վշատութեանը տեղիք չէ

տալով, ուղղեց ինչուան վերջի շունչը Գրեմլինէն սուբք չի հանել ու ան հին կայսերական արքունեաց մոխրին տակը թաղուիլ: Գրեմլին թէպէտ ահագին պատերով ամրացած էր, ուսկայն վառօդով լցուած՝ կայծ մը կրնար զանիկայ բռնկցընել. կայսրը իր մը տերմաց աղաչանքին զիջանելով ձգեց իր գմբաղդ աղաստանարանը ու բոցավառ ճամբաներէն անցնելով Բեթրովլաբոյի ամրոցը քաշւեցաւ: Գաղղիացոց մարդասեր ջանքը հաղիւ կրցաւ քանի մը թաղ ու մթերքներ աս աշխարհաւեր կրակէն փրկել. Որուաները ջրհան մը չէին ձգած քաղքին մէջ:

Նարոլէոն Մոռքայէն հաշտութեան նամակ մը գրելով Աղեքսանդրի, եղ մը ատեն պատասխանը ըստանց: բայց պարագ տեղը: Աս անդամուն ալ իր յոյսովը խարւելով, բանակին դարձը որոշեց դէպ ՚ի ԵՀհաստան, ձմեռը հան անցընելու մոքով: Որշափ ալ որ թշնամիներէն իր շարժմունքը ծածկել ուղեց նէ: Պենինկաէն ու Գիւդիւզով խմացան զան ու բանակին Մոռքայէն ելլելու օրը յանկարծակի վրան ինկան: Միւրագին ու Բոնիագովլաբին քայնութիւնը յրուեց զանոնք, ու հոկտեմբերի 25 ին կայսրը ճամբայ ելաւ:

Մալս - Եարողւավեց գեռ չի հասած, Որուաները առաջ անցեր Գաղղիացի բերդապահներուն ձեռքէն առեր էին զան: Նարոլէոն հրաման կուտայ Եւգինէուինքն որ ինչ ընէ չընէ Մալս - Եարողւավեցը չի կորսընցընէ: Եօմն անդամ Որուաներն ու Գաղղիա-

յիք մէկզմէկու ձեռքէն կ'առնենքաղաքը՝ Քիւդիւ զաֆին ուումբերէն զբէթէ մախիր դարձած , վեր ջապէս Եւգինէսոսին իլլ մնայ , կայօրը անձամբ տնօր օգնութեան հասեր էք :

Կարուեան շիկրցաւ առ յաղթութենէն ուղած օգուար քաղելւ Միաց ունեցաւ մէջ մըն ալ զարնելու Ռուսները , և դուցէ ան առնեն անոնց գլուխը հըղմէր : Բայց իր թուլասիրաց իշխանաց խորհրդացն զիջանելով , կունակ դարձուց թշնամեաց . ինչպէս անոնք ալ իրեն դարձուցեր էին : Վիազմա հառնելէն ետեւ , երբ Նէյն ու Տավուսը վերջապահով հան ձգած , ինք Զմոլէնորի ճամբան բռնեց . Միլորատովիչ քսանը հինգ հաղար զօրքով Եւգինէսոսին վրայ ինկաւ Վիազմային մօտերը : Քաղքէն ու գրք ուն Գաղղիացիր զանոնք պաշտելով , վեց հազար մարդ ջարդեցին ու անոնց մէջն ճամբանին բացած անցան :

Սակայն ձմեռն ու ձիւնը սկըսան սաստկանալ . շատ մարդիկ ու զբէթէ բոլոր ձիւրը սառեցան . եզ մըն ալ անոնցմէ առին ու Բաղդաֆին Քաղաքները ջարդեցին : Վոր գետին վրայ Եւգինէսոս կամուրջ մը ձգել տուաւ . ջուրը կոխեց տարաւ վրայի մարդիքն ու վաթունն թնդանօթ : Գաղղիական զըրքը խառն ու շփոթ անլուր աշխատանօք ու անհամար կորստով Զմոլէնոք որ հասան , անկարդ ու անձարձակ հացին վրայ նետեցան . բայց ափամ որ ան ալ բաւական շիզտան , ու չորս օրէն ստիպեցան ինեղ-

ՀԱՅՑԵԱՄՔ ԽԵՂԾ ՔԱՊՈՒՅՔ ՃԳԵՂԱւ :

Չորս կողմէ թշնամիներէն պատաժ կոյսպէք ՔԵՐ  
Քաղնոտ հասաւ , ուր փօխարքայն , ՆԵՐՆ ու Տա-  
վուողը սպասեց , որոնք դեռ չէին հասած : Ո՛Վ ԿՐԵ-  
ՆԱՅ պատմել ՝ Սաբոլէոնին , Եւդինեամն ու ՆԵՐՆ  
մէկողմէկու միանալու համար զատ զատ ցըցուցած  
հրաշալի քաջութիւնները՝ Քիւդիւզժին ու Միլո-  
րատովիշն գէմ . ընտիր բայց խիստ սակաւաթիւ-  
զօրքով առ քանչերը անհամար թշնամուաց մնչուան  
վերջի շունչերնին գիմակալեցին : ՆԵՐ մանուանդ ,  
ՆԵՐ աննման որտի արիութիւն մը ցըցուց . ճամբան  
զօրաց մէծ մասը կորոբնցընելէն ետեւ , հազար հինգ  
հարիւր մարգով միայն նորէն Զմալէնոր դարձաւ ու  
լողալով Տներեր դետին աջ կողմն անցած՝ կայսեր  
միացաւ :

Կոյսուը Մուօքա Երթալու առեն , Ուտինոյ  
Ալբորտ ու Շվարցէնողերկ զօրավարներուն խնոմ  
քին ճգեր էր Վիդեբոք , Մինոք , Պորիսով և ու-  
րիշ Ռուսացմէ առած քաղաքները , որովէս զի իւ ե-  
տեւէն թէ բանակին թէ Աէհասաւանի հետ հազոր  
դակցութիւն պահենու Շվարցէնողէրկ իր աւոգրիսկան  
խարդախութեամբը , բէճիոյի և Պէլլունի դքսւու-  
ու (Ուտինոյ և Վիդորտ) իրենց յանձնապատահա-  
թեամբը շատ անգամ՝ կայսեր հրամանները զանց առ-  
նելէն ու մէծ միասներ կրելէն ետեւ , Վիդէնողէյ  
ու Զիւակոֆ զօրապետները Վիդեբոք , Մինոք ու  
Պորիսովը կ'առնեն՝ Պէլլունիս դետին վրայ ունեցած

մէկ կամրջովը , որուն կրակ կուտան : Սակայն ութ՝  
ուռւն հազար Գաղղիացի Պերեղինային քով հասած ու  
հարիւր քառսուն հազար թշնամիէ պատած պիտի  
անցնին գետը . . . .

Կամուրջ մը կը ձգւի Պերեղինային վրայ : ու Ռէ.  
Ճիոյ դուքսը յառաջապահ գնդով կ'անցնի գետին  
ձախ եղերքը : Ետեւէն թնդանօթները անցնելու  
վրայ էին երբ կամուրջը կոխւեցաւ : Գիշերը վրայ  
կը հասնի . Նարովէնն ինչուան առառւ հսկելով , մէկ  
կողմանէ գործաւորները կը քաջալէրէ , որոնք մինչեւ  
ուսերնին ջրին մէջ խօժւած էին կամուրջը նորոգելու  
համար : մէկ կողմանէ ալ թշուառ յուսահատածնեւ-  
րու բաղմութիւն մը կը ջանայ իրենց թմրութենէն  
հանելու ու գետն անցրնելու : Առաւօտանց արեւն  
որ ելաւ գետին երկու կողմը երկու պատերազմի  
նշանը տուաւ : Ասդին ՌէՃիոյի դուքսը յառաջապա-  
հովը Զիշակովէն բռնըւած , անդին Պէլլունի դուք-  
սը վերջապահով Վիդմէնսդէյնէ , երկուքն ալ  
դէպ ՚ի գետը քշւելով . շատ զօրաց ու զօրապետաց  
արեամբն ու քաջութեամբը յաղթող ելան : Վեր-  
ջապէս Պերեղինան Ռուսները Գաղղիացիներէն բաժ-  
նեց , որոնք կամուրջը այրեցին : Ռւթուն հազարէ-  
մայն վաթուուն հազար մարդ կրցան անհնարին աշ-  
խատութեամբ գետին մէկալ եղերքը անցնիլ . մնա-  
ցածը ցուրտն ու թշնամին կոտրեց :

Պերեղինայի անցքին թշուառութիւնները պատ-  
մելու մարդուս սիրով չի դիմանար , մանաւանդ չա-

յու մը, որն որ կը միշէ Շահ Աբասին քշած խեղ-  
ձութեամբ Երասին անցնիլը։ Ուստի մենք լունիք  
հաս ու Աէկիւրը թարգմանենք։

“Անոնք որ կամուրջը հասնելու բաղդն ունեցան, գեղ դեղ վիրաւորներու, կանանց ու տղայց վրայէն անցան, որոնք գետինը սփռած ու ոգեսպահընց վերջին ուժով դեռ ոտուրնին կը շարժէին : “Նեղ անցքին մէջ որ մտան, ինքը լինինին ազատած կարծեցին . բայց անդադար ամէն մէկ առած բայց ընտունելի ինկած ձի մը կամ կոտրած տախտակ մը բոլորը կ'արգիլէր :

Միշտ քողաքներէ հալածուած գաղղիացւոց

բանակը ծեմպինի ճամբան բռնելով, Մալոտէոծէնս  
ու Զմորկոնի կը հասնի, ուր քանի մը օր հանդիսա  
կ'առնէ : Հոն Կաբոյշն Մալէին Փարփղի մէջ գրդը-  
ռած խռովութեան լուրը առնելով, և մոյքաքաղա-  
քին վիճակը օր մը առաջ իր ներկայութիւնը պա-  
հանջելով, Միւրադին կը յանձնէ զօրացը մնացորդը,  
ու ինքը գեկտեմբերի Ծին ճամբայ ելած արագու-  
թեամբ ԼՀՀաստանի ու Բրուսիոյ մէջն կանցնի ու  
19 ին կը հասնի իր Ծիւյլէրի պալատը, կարծեն թէ  
հրաշքով աղաստած ճամբաներուն վրայի քոզար-  
ներէն :

Միւրադ առաջնորդեց Գաղղիացոց մինչեւ  
Վիլնա, ուր առ Վլուտ զօրապետը շատ պաշար  
սրատրաստեր էր: Գաղղիացոց զօրքերը հոն քիչ մը  
հանդիսատ առնելու վրայ էին երբ Քիւդիզոֆին բա-  
նակը վրայ հասու: Միւրադ իր սովորական արիու-  
թիւնը կորսընցուցեր թուլցեր էր: Անզարտէլին Կէ<sup>յ</sup>  
իրեն նման քանի մը քաջերով էղ մը ատեն իրուսաց  
գէմ դնելէն ետեւ: հարկադրեցաւ քաղաքը ձրգե-  
լու: Եսյն զարմանալի կարիճութիւնը ցըցաւց նաեւ  
Քովիլոյի մէջ, ուր ումբաձիգ զօրաց կարգը մանե-  
լով, ինչու ան գիշեր թշնամեաց դիմակալեց: Վլու-  
ջապես անցաւ Նիշմէնը: Միւրադ հրաժարուած իր  
իշխանութենէն, Եւդինէս անոր տեղը անցեր էր  
(յունիար 16. 1813): Աս խոհեմ զօրապետը, Բրուս  
և Աւոգրիացի զօրապետաց թշնամայն հետ գաշնիք  
դնելով անպատապար ձգած զօրքերնին իր քանակին

միացուցած, ու բոլորը մեկ տեղ կարգի խօֆած,  
հասուց Պերլին, մեւարվար 21:

Ճառ կը լրացնայ Ռուսիայ սպատերազմին գարձը:  
Աս անխորհուրդ ու թշուառ դործոյն հետեւանքները  
Նարովէոնին անդարմանելի եղան: Ի՞նչ խոհեմու-  
թիւն, ի՞նչ ջանք որ ալ ցրցուց նէ անոնց առաջը  
առնելու համար, չի կրցաւ իր առ առաջն անկու-  
մը կանդնել, որն որ զինքը կործանումէ կործանում  
գլուրելով, տարաւ վերջապէս բազդին գահավէժ  
վիճը, աւսկից անկարելի է նորին վեր ելլել:

Մայէ խոռվարարին գատապարտութենէն վեր-  
ըս, Նարովէոն մայրագազմոքին մեջ ուրիշ ազգային  
գործոց խնամածութեանը զբաղեցաւ անխոնջ աշ-  
խասութեամբ ու իր սովորական մասց արիութիւ-  
նը ձախորդութեանց մեջ չի կորսընցաւցած: Ռուսիայ  
սպատերազմին առեն իրեն նիզակակից Աւագիայ և  
Բրուսիոյ զօրապետներուն խարեւաթիւնը առնել-  
լով, և միշտ տարակուսելով առ երկու տերութեանց  
հաւասարմութեանը վռայ, ուղեց օր իրենց բարե-  
կամութեան նշանները նորոգեն: Ըստնք եղ մը ա-  
տեն խարերայ միջոցներով Նարովէոնին առ վեւ ի-  
րենց միտքը ծածկելու ջանալէն ետքը, վերջապէս  
Ազէքսանդրի և Անդրդիոյ հետ միացան Գաղղիոյ գեմ  
Բրուսիան յայտնապէս և Աւագիան ծածուկ: Ա-  
զէքսանդր Բրուսիոյ թագաւորին հետ Պրեսլու տես-

Նըւելով, ըսեր էր, « Կ'երդնում ոռւրս վար չի ձգեւ-  
լու, Գերմանիան Գաղղիացոց լուծեն շաղատած ու :  
Պերնատոդ ալ Նաբոլէնին դէմ միաբանութեանը  
մէջ էր : Վերջապէս Անգլիան իր բաղձանքին կը  
հասնէր . իր մօխած անթիւ սդէռլինները պարապը  
չէին գացած . ահա բոլոր Եւրոպան մարդու մը  
դէմ զինւելով զինքը դոհ ու վարձահատոյց կ'ընէր :

Նաբոլէնն իր նախատեսութեամբը շատոնցմէ  
առ բանիս ըլլալիքը կասկածելով, Ուուսիոյէն դառ-  
նալուն պէս նոր զօրք հանել հրամայեր էր բոլոր  
Գաղղիոյ մէջ : Ապրիլի 15 ին ութառուն հաղար պատ-  
րաստ զօրքով անցաւ Մակոնցա, անկէ ալ Էրֆուրդ :  
Անկէ դէպ ՚ի Վէյենինքէլս երթալու վրայ էր, երբ  
յանկարծ յառաջապահ գունդը Ուուսաց ձիաւորնե-  
րէն ծեծի բռնըւած կը զարնէ զանոնք, ու կայսրը  
կը մտնէ քաղաքը : Սուհամ ալ Բողերնայի ճամբառն  
վրայէն Վիդմէնսոգէյնին ձիաւորները փախցրնելով,  
Նաբոլէնն կը մտնայ Լիւդցէն : Հոն կը գիմաւորէ  
Եւգինէսոս փոխարքան քառասուն հաղար Ուուսիոյ մը-  
նացորդ զօրքերովը :

Ելսդէրին ձախ եղերը թշնամեաց բանակը  
ծածկեր էր . վաթսուն հաղար Ուաւս Վիդմէնսոգէյն  
սպարապետին տակը ու քառասունիրհինդ հաղար Բը-  
րուսիացի Եորք և Պիւշէր զօրապետներուն տակը  
անցան գետը ու Լիւդցէնի առջև յանկարծակիի  
բռնեցին Գաղղիացիքը, որոնցմէ կէս մը դէպ ՚ի  
Վէյբցիք ճամբայ ինկեր էին : Ասոնք դեռ ետ շիդար

ձաւծ, անպարտելին Կէյ միայն հինգ Նորբնտիր զօրաց  
խմբերով անընդհանուր իրեք ժամ թշնամեաց գիւմա-  
կալեց : Ու Երբ Տամբայ եղած Գաղղիացիքը ետ դառ-  
նալով՝ կոնակի զարկին գաշնակիցները, չե կրցան  
անոնք առ անակնկալ ու սաստիկ հարուածոյն դի-  
մանալ, ու իրեք անգամ կատաղաբար Գայա դիւղը  
առնելէն ու ձգելէն ետեւ, ցիր ու ցան եղան, քը-  
սանըհինգ հազար մեռած ձգելով գաշտին մէջ Գաղ-  
ղիացիք չե կրցան թշնամեաց ետեւէն իյնալ ձիաւոր  
գրեթէ շունենալնուն պատճառաւաւ :

Աս պատերազմիս մէջ Նաբոլէոնին ցըցուցած ան-  
վախութեանը նմանը չե կայ. պատերազմին էն վը-  
տանգաւոր տեղերը վազելով, զօրքը քաջալերելէն ու  
կարգի դնելէն չե դագրեցաւ :

Իրուսիոյ և Բրուսիոյ թագաւորները Տրեղտա-  
քաշելով՝ ոռւտ ձայն հանեցին թէ յաղթութիւնը  
իրենք վաստըկեր էին: Բայց Արիւնդէր զօրապետը  
փախուց զանոնք ու մուաւ քաղաքը : Ան ատենը  
Սաքսոնիայի թագաւորը որ Տրեղտայէն Բրակա քաշ-  
եր էր, ետ դարձաւ իր զօրքովը, որոնք Նաբոլէոնին  
նիղակալից տուաւ՝ ՚ի նշան իր հաւասարմութեանը:  
Ասանկով Գաղղիացւոց զօրքերուն թիւը հարիւր յի-  
սուն հազարի հասաւ. տասն հազար մը աւելի էր  
թշնամեացը: Նաբոլէոն Տրեղտայէն Վիշենցայի դուք-  
ոք խրկել ուղեց Աղէքասանդրի հաշտութիւն առաջար-  
կելու. Աղէքասանդր ընդունեցաւ: Դաշնակից թշնա-  
միներուն բանակը Վուրշենի ու Պաւդցենի չորս կող-

Ար կը շարւեր :

Կաբովէնն ստիպեցաւ նորէն պատերազմի քաղելու : Մայիսի 20 ին Սրբէա գետը անցան Գաղղիա ցիք , ու հետզհետեւ երկու օր զարնըւելով՝ առին Պատղցենը և Պլիւչերն ու Պարրիշ տը թողլին փախուցին , տասնըութէ հաղար մեռեալ ու վիրաւոր ձը գած . տասուերկու հաղար ալ իրենցմէ ինիեր էին :

Կայսրը անձամբ դաշնակից իշխանացը ետեւէն կ'ինայ ինչուան կորից : Ճամբան ռումբէ մը իրեն մօտ մէծ մարէշալ Տիւրովը կը դարնէ կը մեռցընէ , որուն վրայ անմիտիթար ցաւով լացաւ Կաբովէնն . Տիւրով իր էն հին ու օիրելի նիզակակիցներէն մէկըն եր :

Սակայն դաշնակիցք Կաբովէննէն զինադադարում մը կը իննդրէն ու կ'ատորազրէն Բքետից (յուն. վար 5. 1815) : Աւագրիան Գաղղիոյ և դաշնակցեալ տերութեանց մէջ միջնորդ հաշտութեան կը դրւի : Կաբովէնն Տրելառ դարձեր էր . հան կը համեմի լու գերնիք իշխանը . և իրբեւ սրայման Աւագրիոյ միջնորդութեանը՝ Կապիկիւր , Լիւրիկիւր , Անհապատանի մէջմէկ մասերը կը պահանջէ և Սպանիայի ու Հորմանայի ազատ ինքնիշխանութիւնը : Աւագրիան ծածուկ լի լիու սաց և Բրուսիոյ հետ դաշնիք դրած , իրեք ինքնակաները Բրակայի մէջ իրենց պահանջմունքներուն պատասխանը կ'ըսպանէին : Կաբովէնն չէր կընար ատուց հաւանութիւն տալ : Աւագրի զինադադարումը ուրիշ բան չեղաւ բայց եթէ խարեւաց միջոց մը

Աւագրիոյ կողմանէ՝ առնեն վաստրկելու ու սրատրաւ առևթիւն առեւնելու համար. և իրօք որոշեալ ժամանակից ըստնալուն պէս, Աւագրիան սրատերազմ յայտնեց Գաղղիոյ դէմ, չորս դաշնակցաց միանալով, (օդուոսո 15):

Կարոլէնին բոլոր ունեցած զօրքն եր իրեք հարիւր հաղար, դուքս ձգած խառլիոյ, Պատերայի ու Համարուրիի մէջ ունեցած պահպանակ գունդերը, իսկ դաշնակցոցն եր հինգ հարիւր հաղար, Շվարցեմպերկ, Պլիւշէր, Պարքէ ու Վերնատոդ զօրս պետականերուն ձեռքը, Պատերազմի համար որոշած ժամանակին վեց օր առաջ Պլիւշէր Լինցիցիցի մէջ “Նէյլ յանկարծակիի կը բռնէն ու բանակած տեղերը ձեռքին առնելով” եւս կը հրէ: Կարոլէն Տրեզույէն առ լուրը առնելով, տասն օր եւոքը վրայ կը հասնի ու կ'ասիսկ: Պլիւշէրը բոլոր յափշտակած տեղերը թողարք ինչպան ճառեր քաշւելու, (24 օդուոսո):

Կարոլէն անկէ արագութեամբ եւս կը դառնայ դէսոյ ՚ի Տրեզուա, որն որ թշնամեաց դէմ գնելու համար ամրացուցեր եր: Շվարցեմպերկ երկու հարիւր հաղար զօրքով քաղքին առ վեւ եկեր բանակեր եր: բայց օր մը ամբողջ Քընաւին գնդին ըստ պատելով, երկրորդ օրը քաղքին վրայ յարձակման նըշանը տուաւ: Քանի մը ժամ առաջ Կարոլէն մը տեր եր Տրեզուա: Անձրեւի սրէս ուումբեր սրարիսալը կ'սկըսին ծեծել: Յանկարծ Գաղղիացիք ոյլեայլ զռներէ թշնամեաց վրայ վագելով: աղէկ շարդ մը

կուտան : Գիշերը վրայ կը հասնի : Երկրորդ օրը Վեհակոր ու Մարմնն քառսուն հաղար զօրօք օգնութեան կը հասնին Գաղղիացոց , որոնց թիւը հարիւր հաղարի ելած , քաջութեամբ կը զարմեն դաշնակիցները : Որքնեցի բարձրաւանդակին վրայ կը կենային անոնց թագաւորները . կայսերական պահանորդաց ռումբերը կը ցրւեն զանոնք անկէց : Յաշնամիք յաղթըւած ետ կը քաշին , տասն հաղար գերի ու երսուն հաղար մեռած ձգելով , որոնց թիւն էր նաև Մորոց գաւաճանը որ փախեր ու թշնամեաց ապաւիներ էր :

**Դաշնակից իշխանները թէրլից քաշւեցան :** Վանամ զօրապետը Ռուսունները Բիրնային քշելով , գէտի թէրլից կը քալէր : Կաբոյէնն լուր առաւ Բիրնաթէ Ռւտինոյ կրոս - Պերնի մէջ Պերնատոդէն ու Մարտոնալու Պլւշէրէն հալածւեր էին . ուստի Վանամին ալ պատուէր խրկեց ետ քաշւելու : Վանամշի կատարեց պատուէրը . ու ետեւէն եկող աւսողիական զօրքը Գաղղիացի կարծելով , Քուլմի մէջ կանկառու : Առաւօտանց երբ երկու կողմէն թշնամիներէ զինքը պաշարած տեսաւ , Քէյադին զօրացը մէջ իր գնդովը նետւեցաւ սրով ճամբոյ բանալու : Բայց աղէկ չարդ մը կերած , եօթն հաղար մարդով թըւնամեաց ձեռքն ինկաւ . միայն ութ հաղար զօրք Քորապինոն կրցաւ իր հետը փրկել :

**Կաբոյէնն հարիւր քսան հաղար զօրօք Տրեզուարէն ելած :** պարապ տեղը Պլիւշէրը Պերնատոդին միանալէ արգիլէլ ջանաց : Մէյմըն ալ լուց որ Պավե-

բայի : Այսդեմպերկի ու Պատի իշխանները դաշնակ-  
ցաց կողմը անցեր էին : Թշնամիք անոնց երկիրը որի-  
ուած առաջ կը քալէին : “Նաբոլէան Գաղղիոյ հետ հա-  
զորդակծութիւնը չի կորանցրնելու համար , ձգեց  
Տրեպտան ու գեղ ՚ի Լիփիսիա քաշւեցաւ :

Թշնամիք հասան Գաղղիացոց ետեւէն : Հոկ-  
տեմբերի 15 ին զարնըւելով քանի մը անգամ Վաշա-  
ւը և ուրիշ գիւղեր առն տուին : “Նաբոլէան Մեր-  
վելու Աւագրիացի զօրապետը գերի բռնած՝ հաշոտ-  
թեան ինոդրով Ֆրանչիսկոսին արձըկեր էր : Յոյսը  
պարագ ելաւ : Երեք հարիւր հազար զօրք Գաղղիա-  
ցոց միայն հարիւր երառն հազարին գեմ շիտակ  
Լիփիսիա կը քալէին : Տոլից ու Տեղեն գիւղերը կ'առ-  
նե Հասիս - Համգուրկի իշխանը : Վիբոր Բրուգա-  
թէյտայի բարձրաւանդակը իրեք անգամ Աւագրիա-  
ցոց ձեռքէն առաւ . Կայորը թնդանօթներով պա-  
տել տուաւ զան . նոյնպէս ալ Շվարցեմպերկ անոր  
գիմացի բլրին վրայ ըրած , երկու կողմանէ սարսա-  
փելի ջարդ մը ըրին ռումբէրը : Կոյն միջոցին Սաք-  
սոնիայի զօրքերը Բօնատորթէն ձգեցին թշնամեաց  
կողմը անցան : Առ բանէս “Եյ սաստիկ վտանգած ,  
բայց իր սովորական արիւութիւնը չի կորանցրնելով .  
միայն քառուուն հազար զօրօք բոլոր օրը հարիւրի-  
սուն հազար թշնամեաց գեմ կեցաւ : Թշնամիք Շեն-  
քելս , Սգունց և քանի մը գիւղեր ալ առին :

Լէյբցիրի մէջ պաշար չէր մնացեր . ուստի Կա-  
բոլէան Մարմանին վերջապահը հան ձգած , զօրքերը

կ'առնել կ'անցնի Ելոդերին կամբջեն՝ թշնամիք բոլոր  
արուարձանները ձեռք անցուցած քաղաքը կ'ովընին  
դարնել։ Պատի զօրաց գունդ մը որ Նիբախյին Սուրբ  
Պէտրոսի գուռը կը պաշտպաներ թշնամեաց կողմը  
անցնելով բացաւ զան անոնց որոնք ներս մտան ։  
Գաղղիացիք առ որ տեսան գետ ՚ի կամուրջը ոկրան  
վաղել։ Կամբյեն պահապահնը՝ որ հրաման ուներ թշնա-  
մեաց վրոյ հասնելուն պէտ զան այրելու ։ Գաղղիա-  
ցաց զրոհը թշնամեաց կարծելով կրակը տուաւ ։  
Առանկով քան հազար զօրք Նաբուկոնէն բաժնըւած ։  
Թշնամիկն հալածած գետը նետեցան կես մը լո-  
ղալով ազատեցան կես մըն ալ խեղդըւեցաւ ։ առ  
վերջներուն թիւն էր Բանիադովիքի Ան իշխանը ։  
որն որ շատ քաջութիւններով մեծ նեցուկ եղեր էր  
Նաբուկոնին ։ մանաւանդ առ աջեկայ պատերազմի  
մէջ իսկ Սաքսոնիայի ծեր թագաւորը որն որ մըշտ  
իր բարերարին հաւատարիմ մնացեր էր գերի բը-  
նըւեցաւ ։

Քառ.սուն հազարի շափ մարդ կորովնցուցած ու  
հետզետէ դասավեցներէն բանակը քիցած ։ կոյսրը  
քաշւեցաւ գետ ՚ի Երֆուրդ ուր երկու որ կանկ  
առաւ ։ Հոկտեմբերի 26 ին ճամբայ ելաւ գետ ՚ի  
Մակոնցա ։ բայց Պամերացի զօրքերէ Հանափի ան-  
տառին մօտ ծեծի բունըւած զանոնք ցրուեց ու-  
մտաւ Ֆրանքֆորդ ։ անկե Մակոնցա անցաւ ուր  
վեց օր կենալով շատ զօրք տարափոխիկ հիւանդաւ  
թենէ մը կորովնցուց ։ Նոյեմբերի 9 ին Սէն Քլո-

Հասեր էր :

Իսկ գաշնակից թագաւորները Ֆրանքիորդի մէջ ժողված, իրենց զօրապետներուն ձեռքով բոլոր հրանուսէն աս զին Գաղղրիացոց երկիրները կը յափըզ, տակէին : Առին Հանովերը, Վեսդ ֆալքան, որուն թագաւորութիւնը աւքեցին, Հոլանտան, ուր որ Օրսնժի ցեղին իշխանութիւնը հաստատեցին, ՏԵրեզան ու Տանձիքը, որոնց մէջի Գաղղրիական զօրքը խարէական խոստմամբ անձնառուր ընել տալէն եարը, Ուռուիտ ու Աւագրիտ քշեցին : Ստիպեցին Զմիցցէրին ու Տանինորքան իրենց հետ գաշամբ միանալու Գաղղրից գէմ :

Թշնամութիւնը աս կերպով շարունակելու ամեննին, Դաշնակիցք Սաքանիայի գետպան Աէնդ - էշնեանին ձեռքով հաշոռութիւն մըն ալ կ'առաջարկէին Կարոլէսնին՝ պայմանաւ Գաղղրիան Հռենոսին, Ալպեանց ու Պիրենեանց մէջ փակելու : Կարոլէսն հարկէն ստիպած, ոչ միայն կը հաւանի աս հաշոռութեանս, այլ և գերտեմբէրի 11 (1815) հրատարակելով զան, Փերտինանոսոս Սպանիայի թագաւորը ու Պապը իրենց ամոռը կը հաստատէ : Սակայն գաշնակցաց առաջարկութիւնը բալորովնին խարէական էր, և իրօք, երբ Կարոլէսնին ատոր հաւանիլը լսեցին, մերժեցին իրենք, ու Կարոլէսնը Գաղղրից թագաւորութեան անիրաւ սեպելով, որոշեցին զինքը անկէ զբիկը :

Գաղղիոյ պատերազմը պատմելու շնկրսած, հռ  
քիչ մը կանկ առնենք ու աչք մըն ալ Սպանիոյ և  
Խոտալիայի գործոցը վրայ նետենք: Առ տարւոյս մա-  
յիս ամսոյն մէջ (1813) Վելլինկդոն իր վաթսուն  
հաղար զօրբովը շատ մը ջանալէն ետեւ, Յովսէփ  
Թագաւորը Մատրիտէ փախուցեր էր ինչուան Կա-  
րոյին անգին: Յանկարծ անոր ետեւէն Ընդդիացիք  
գետն անցնելով Գաղղիացոց վրան կ'ինան: Յովսէփ՝  
Ժուրտանին խորհուրդը արհամարհելով, յանդգնա-  
բար կը զարնըւի Վելլինկդոնին հետ Վիդգորիայի  
գաշոր, ու անբաւ կորստեամբ գէպ ՚ի թողողա կը  
փախչի: Սուլդ Նաբոլէ ոնէ Սպանիոյ լնդհանուր ըս-  
պարապետ դրւած, օգնութեան կը հասնի, ու Վել-  
լինկդոնին զօրութիւնը էզ մը ատեն զապելով, Գաղ-  
ղիացիք կը ձգեն Սպանիան կը քաշւին: Նաբոլէ ոննե-  
րը մտած, Ֆերտինանտոսը իր աթոռը կը հաստատէ:

Նոյն միջոցին Խոտալիոյ մէջ անցած պատահաննե-  
րըն ալ աւելի բարեբազր չէին: Եւդինէս յիսուն  
հաղար զօրբովը ինչուան օգոստոս ամսոյն վերֆըրը  
գրեթէ բոլոր Խոտալիոյ տէր էր: Բայց երբ Պավերա-  
յի Թագաւորը թշնամեաց կողմին անցնելով թիրովը  
բաց ձգեց, երբ ժանաւանդ՝ նենդաւոր խոնամունք-  
ներէ խարւած՝ Նաբոլիի Թագաւորն ալ անոնց կող-  
մը անցնելով (յունիլար 1814) իր զօրբերը Գաղղիացոց  
գէմ դարձուց, Խոտալիոյ շատ քաղաքները սկըսան մէ-  
կիկ մէկիկ Եւդինէսին ձեռքէն իյնալ:

Աս եր Գաղղիոյ արտաքին առաջուածոց միհճա-  
կը . իսկ ներսէն ալ առելի նեղը մօնելու ակրօներ եր :  
Ֆրանքֆորդի զինագագարման ժամանակը լրմշնցած  
ըստալով , դաշնակիցք զօրքերնին շարժեցին Հռենո-  
սին ամեն կազմէն շխտակ Գաղղիոյ վրայ : “Նարովէոն  
թէպէտ հրաման տուեր եր իրեք հարիւր հազար  
նոր զօրք հանելու , բայց պատգամաւորաց ատեանոլ  
ըստ մեծի մասին պատերազմի հաւանաւթիւն չի տա-  
լով , կայորը չի կրցաւ իր կամքը լիովին կատարել :  
Յունիլար ամսոյն մէջ (1814) թշնամիք Գաղղիա մը-  
տան ու շատ մը բաղաքներ առին ինչուան “Նանսի .  
Տիժոն , Պոր - Ախոր - Օոլ : “Նարովէոն իր վաս կինն  
ու կնամարդի Յովակէի եղբայրը Փարիզու մէջ իրեն  
փոխանորդ ձգած , կ'ելլոյ մայրաբաղաքէն (25 յուն  
վար ) . ու զօրացը կը միանայ Շալոն - Ախոր - Մարն :  
Նախ Աէն - Տիվիէի ու Պրիէննի մէջ Պիւշէրին բա-  
նակը կը զարնէ կը ցրուէ : Օպի դաշտին մէջ Շվար-  
ցէմոգերկի Պիւշէրին միանարդ հարիւր հազար զօրօք  
պատերազմի կը բռնէ “Նարովէոնը . որն որ յիսուն  
հազարէ առելի շուներ : Թշնամեաց բաղմաւթիւնը  
կ'ստիուէ Գաղղիացիքը Դրայ քաշւելու : Կայորը հոն-  
կէ կ'ելլոյ Պիւշէրին Ետեւէն իշնալու . որն որ գաշ-  
նակիցներէն զատեր եր ու Շալոնի ճամբէն գէպ՚ի  
Փարիզ կը բալէր : Շան - Օպերի մէջ “Նարովէոն Պիւ-  
շէրին աղէկ չարդ մը կուտայ ու Շալոնի ճամբան  
թշնամիներէն կը սրբէ : Անկէ շխտակ Անեային Եղեր-  
ըլ կը վազէ , ուսկից Շվարցէմոգերկ հարիւր յիսուն

Հազար զօրքովը առաջ կը քալէր : “Նանքիս ու Մոն գըրց տեղերը աղէկ մը կը կոտրուէ զանոնք ու Դըրոյէն անդին գէստ՝ ի Հռենոսին եզերքը կը հաղածէ :

Աս յաղթութիւններս յանձնապատռան վստա հութիւն մը կը բերեն “Սարոլէնին վրայ : Դաշնա կիցք Շադիլիսնի մէջ ժաղովք մը ըրած , Գաղղիսն իրեն հին սահմանացը մէջ ամփափելու դաշամբ հաշ տութիւն մը առաջարկեր էին : Կայսրը որ առաջ իր Քոլէնքուր պատգամաւորին բացարձակ հրաման որ ւեր էր Շադիլիսնի ինչ և իցէ առաջարկութիւնը ըստ տորագրելու , ըրած յաղթութիւններէն վերջը՝ ետ առաւ զան : “Նոյն միջոցին ալ Պերնատոդ Պէլճիսն նուածելէն Ետեւ , անկէ Պիեւշէրին օգնութիւն հասուցեր էր : որն որ յանկարծ հարիւր հազար զօրաց նոր բանակով մը Մարն գետին եզերքէն շխտակ Փարիզ քալէլու ոկրսեր էր : “Սարոլէն Շվարցեմողերկին գէմ Ուտինոյ ու Մարտոնալոր ձգած , արագութեամբ կը վազէ Պիեւշէրին առաջը առնելու Սուատն . բայց ափանս . Սուատն արդէն անձնատուր եզեր էր ու թշնամին Մարնը անցեր : “Նարոլէն Ետեւէն կ'իյնոյ , ու Քրառնին մէջ Ուտաները զարկած , կը հասնի կ'առնէ Սուատնը . բայց Մարմանին թուլութեամբը Լառնէն հալածւած , ետ կը քշի ու կը մտնայ Ռէյմս , երկու անդամ թշնամեաց ձեռքէն առնելով զան : Հան Պորտոյ ու Լիոն քաղաքաց անձնատուր ըլլալուն լուրը կ'առնէ . Անկըսէմի գուքոյ Պորտոյ մտեր էր . Ոժրոյ քսան հազար զօրքով Լիոնեւ

թշնամեաց կողմք անցեր էր: Ըգարցեմագերկ ալ Աւտինոյ  
ու Մարտօնալոր ժամանացած՝ Դրոյ մանր ու անկէ  
գէտ ՚ի Նոժան կը քայլէր: Նարուէ ոն Ըգարցեմագերկին  
գէմ կը վազէ: Ծաղք գիւղը հասեր էր մարտի 18 ին  
երբ Շաթիլիսնի ժողովոյն նոյն օրը գոցիլը լսեց:  
Դաշնակիցք իրենց վճռոյն Մարտէ անին խնդրած հա-  
ւանութեան իրաւունքը մերժելով, Պլիւշէրէն ալ  
կոնակ առած ըլլալով, հաշտութեան խօսքը վեր-  
ցուցեր ու շիտակ Փարիզ քայլելու որոշեր էին:

**Ըգարցեմագերկ Արօխակ առջեւ.** Մարտէ անին վր-  
սայ կը հասնի, որն որ միայն երառուն հաղար զօրքով  
հինգամատիկ աւելի զօրաց օր մը ամբողջ գէմ գընե-  
լէն ետքը. կ'ասիսպի ետ քաշւելու, ու թշնամիք Փա-  
րիզու Տամբանն ձեռք ձգած, Սէն - Տիզիէի վրայ  
Վիզցենժերոտը կը խրկեն՝ որովէս զի իրենց ընթաց-  
քը ծածկէ: Մարտէ ոն Սէն - Տիզիէն առնելէն վեր-  
ջը կ'իմանոյ թշնամոյն խարեւութիւնը. և Ըգարցեմ-  
պերկին Պլիւշէրին հետ վերջապէս միանալը: Թէպէտ  
կայսեր Սէն - Տիզիէի վրայ խոռորումը զինքը մայրա-  
քաղաքէն շատ հեռացուցեր էր, բայց ամենեւին  
յոյսը չի կորելով կայծակի պէտ արագութեամբ կը  
վազէ գէտ ՚ի Փարիզ: Ֆոնդէնըլլէօ հասեր էր երբ  
Պելիսը զօրապէտը մայրաքաղաքին անձնատուր ըլլա-  
լուն լուրը բերաւ: Իր վատ եղբայրն ու կինը Քը-  
լարք պատերազմի պաշտօնատարին հետ մէկ տեղ փա-  
խեր էին: Վեց հաղար քաշ և անուցիլը բարգող և Ա-  
մէյ զօրապէտներով քաղաքը պաշար բերելու առենին:

թշնամիներուն հանդիպե՞ր ու անձնատուր չըլալով գը-  
րեթէ ամենն ալ քաջութեամբ մռուեր էին ու զօրա-  
պետնին գերի բռնըւեր էր : Մարման ու Մորդին հա-  
զիւ երսուն հաղարի մը չափ մարդ ժողված Հարան-  
դօն տեղը կատաղաբար զարնըւեր էին գրեթէ ութ  
հարիւր հաղար թշնամեաց հետ , որոնցմէ տասուեր  
կու հաղար չարդեր էին , (մարտ 50) : Բայց վերջա-  
պէս անհամեմատելի զօրութեան մը դէմ ալ չի կրնա-  
լով կենալ , մարէ շաներուն ու թալէ յրանին խորհրդո-  
վը զինադադարում ըրեր ու հրաման առեր էին դաշ-  
նակիցներէն Փոնդէնըպիշօ քաշելու իրենց զօրքովը:  
Երկրարդ օրը Դաշնակից իշխանները յաղթանակաւ-  
ֆարիզ կը մասնէին :

Լռութեամբ ու սարսափով Փարիզ իր համաշ-  
խարհական իշխանութեան ու փառացը վերջին վայր-  
կեանը . տեսաւ . ան իշխանութեան ու փառաց ո-  
րոնք տասը տարի կայսերական շքով պայծառացու-  
ցին իր դահը ամեն գահէրէ վեր և որոնք իրեն օ-  
րինացը ու հրամաններուն հեաղանդեցուցին գրեթէ  
բոլոր Եւրազան : Բոլոր Եւրազան հիմա անոր դէմ  
միացեր ու խոնարհեցուցեր էր . օրէնք ու սրա-  
ւուեր կուտար անոր : Ժաղովբոթեան խորին ու ապուշ-  
ըսութիւնը առեն առեն քանի մը յանդուղն թա-  
գաւորականաց աս ձայնովը կը խռախիւր . “ կեցցէ՛ն  
զուրագնք , կեցցէ՛ն ազատիչք մեր ո : Աւողրիոյ կայս-  
րը կարծես թէ երդում ըրեր էր իր փեսան գաղղիոյ  
աթուէն անարդութեամբ զրկելու : Երբ Ազէքսան-

դըք իմացաւ Շվարցեմալերկէն անոր միտքը , Երբ Գաղա-  
ղիոյ վաստ մեծամեծները՝ Թալէյրանին առաջնորդու-  
թեամբը՝ Պուրապրններուն հաստատութիւնը իմադրե-  
ցին , ան ատենը Աղէքրամնդը առաջարկեց Կարոլէո-  
նին հրաժարելու բոլոր ցեղովք Գաղղիոյ ամոռուէն :  
Կարոլէնն կընար աս անարդ պահանջման շի հաւանիլ  
ու պատերազմիլ . Սուլդ ու Սիւշէ Սորանխայէն յի-  
սուն հազար զօրք կը բերէին իրեն . Խոսլիոյ ու Լիո-  
նի զօրաց բանակն ալ նոյն չափի մը կ'ելլար : Սակայն  
ազգին օգուտը լու ընտրելով , իր վասքը անոր զո-  
հեց , և ասորագրեց իր և որդւոյն հրաժարումը : Դաշ-  
նակիցք ԽՀՊա կղզին Երկու միլիոն Եկամուտով Կա-  
րոլէննին տուին որպէս զի հան քաշւի . Փարմայի և  
Բիաշէնցայի գքառութիւններն ալ կնոջը . (Փարիզու-  
դաշնադրութիւն , 11 ապրիլ 1814) : Եւ թագաւորե-  
ցուցին Գաղղիոյ Լուտովիկոս Ժ.Բ.ը :

Կարոլէնն Ֆանդէնրովլէօյի պալատն էր : Առա-  
ւտանց , ապրիլի 20 , իր մահերիմերուն հրաժարա-  
կան ողջոյնը սալէն ետեւ , բակը ինչու : Ճան որ  
խուր տեսաբան մը սիրտը խշխցուց : Իր կայսե-  
րական ծեր պահանորդաց գունդը բակին չօրս կողէ  
մը շարւած , խորունկ լուռութեան մը մէջ տրամաւ-  
թեամբ աշքերնին գետինը կպուցած անշարժ կը կե-  
նային : Մարենկոյի , Վասդէրլիցի ու Մոորուայի գիւ-  
ցալուններ՝ պիտի բաժնըւէին իրենց անյաղթ գլու-  
խէն , պիտի բաժնըւէր Կարոլէնն ան հին ու մըսե-  
րիմ քաշըրէն որոնք քամն տարի միահետ յաղթութէր

Ներ յաղթութիւն տարեր եր : Ամրար Ելաւ ու աշւը ները լցաւ արցունիրավ . բայց զօրացուց զինքը ու հաստատուն ձայնով մը աս յետին ողջայնը տուաւ անոնց .

“ ԶՕՐԱՊԵՏՔ , ՊԱՇՏՈՆԵԱՅՔ ՈՒ

ԶՕՐԱԿԱՆՔ ԻՄ ՃԵՐ ՊԱՇԱՅՐԴԻՒՄ ”

“ Կ'ողջունեմ զձեղ : Գրան տարիէ ՚ի վեր որ ձեր հետն եմ, գոհ եմ ձեզմէ : Միշտ փառաց ճամ որուն վրայ դասոյ զձեղ : Բայր Եւրոպիոյ տերութիւնները ինծի դէմ զինւեցան . զօրապետներէս մէկ քանին իրենց պարտուցը դրժեցին , ու նոյն խակ Գաղղիան փոխել ուղեց իր վիճակը : Ձեր ու ինծի հաւատարիմ մնացողներուն հետը քաղաքական պատերազմը կրնայի առաջքչել . բայց Գաղղիոյ կը միասէի : Հաւատարիմ կեցեք ձեր նոր թագաւորին , հնապանդ ձեր նոր գլխաւորացը : ու մեր սիրելի հայրենիքը երեսէ մի ձգեք : Զիս մի կոկը ծառ առ նեմ : Կրնայի մեռնել , դեռ ասպել ուղեցի նէ : ձեր փառացը համար ուղեցի : Գրի սիստի անցընեմ մեր ըրած մեծամեծ գործերը : Ձեզ ամենիդ չեմ կըր . նար գրկել . բայց զօրապետնիր գրկեմ : Եկու , բզի զօրապետ . որտիս վրան պատեմ քեզ : Բերէք արծիւ , քեղի տուած համբոյս թող ասպագոյ ժամ մանակաց մէջ հնչէ : Ո՞ղջ կեցեք , որդեակը . միշտ

« կարօսա ձեր հետն է . չի մռունաք իմ յիշատակս » :  
« Ապօլէոն լացաւ . լացին իր ծեր պահանորդները՝  
գուցէ առջի անդամուն , լացին օտար զօրքերն ալ ու  
բոնք ներկայ էին առ վաեմու որտաքեկ հրաժարական  
ողջունից :

« Սարովէնին դէպ 'ի Ելզա ճանապարհորդութիւնը  
ուր տեղ տեղ յաղթանակի մը նման եղաւ . իւշակ 'ի ձայ.  
Ներով . տեղ տեղ ալ խիստ վանդաւոր : Ելզա որ  
հասաւ . հոն բերել տուաւ իր մայրն ու քուրերը .  
որոնց ընտանի խնամքը իր նեղութիւնները թեթեւ.  
ցուցին : Խակ կինը իրմէ բաժներ տարեր էր Ֆրան.  
շխակս կայսրը : Ելզայի մէջ « Սարովէնին անցուցած  
տան ամիսը կղզւոյն ամէն տեսակ բարեկարգու-  
թեանը առիթ եղաւ :

Սակայն անշուշտ մարդ մը որուն բոլոր Եւրո,  
պան բաւական չէր եղած ։ ափ մը երկրի մէջ չէր  
կրնար հանգ չի լ։ Դաշնակիցք խիստ ուշ առ բանս  
խորհրդածելով, Կարոլէոնը Ափրիկէ Սուրբ Հեղի-  
նէ կղզին քշելու գաղտուի որոշեր էին։ Առ բանս,  
ինչպէս նաեւ Գաղղիոյ վիճակը, կայսեր հին մը-  
տերիմներէն ումանք անոր ականչը դրին։ Միւրադ  
Կարոլիի թագաւորն ալ Աւոգրիացոց նենգութե-  
նէն ձանձրացած նորէն իր հին տիրածը նիզա-  
կակից ըլլալու բաղձանքը յայտներ էր։ 1815 Տար-  
ւոյն յունվարի 26 ը, որ օրն որ Անգղիացի պահա-  
պանները Լիվարնո մէկներ էին, Կարոլէոն յարմար  
ու պեց իր գետ ՚ի Գաղղիա փախստեանը։ Պերդրան  
ու Տրուոյ զօրապետներէն զատ մէկու մը միտքը չի  
յայտնած՝ միայն հազար մարդով ու եօթը նաւով  
ճամբայ ելաւ։ Ճամբորդութեան օրերը զօրաց ու  
Գաղղիացոց համար Կարոլէոնին բերնէն բանախո-  
սութիւններ օրինակելու անցան։ Մարտի առջի օրը  
Ժիւան ծոցը ելաւ, ճամբան հանգիալած նաւերուն  
առջեւէն հրաշքի պէս անծանօթ անցնելով։ Ժիւա-  
նի և ուրիշ տեղերուն գեղջուկները սիրով ընդու-  
նեցան Կարոլէոնը, ու առ նոր Մոլուսը նոր աւետեաց  
երկրին ժառանգութեանը ելած, իր սակաւաթիւ  
ընտրելոց բանակաւը ուր որ կը հասնէր՝ իրեն կը հը-  
պատակեցըներ, ոչ որոյ զօրութեամբ, այլ մարդա-  
սէր ու համազիչ խօսքով։ Իր բանախօսութիւննե-

րը կարի մէջ տպել տուաւ . և աս սրանչելի յորդու ընդու ազգին մէջ ափուած . մէծ ազդեցութիւն ըրաւ անոր սրախն վրայ ու շուտով զան իրեն դրաւեց :

Կաբէն դէպ ՚ի կրթոսպլ ճամբայ ինկաւ հրաշալի գունդը : Առջեւեն քամարոնն զօրապետը կ'երթար քառուուն հոգւով . մէյ մըն ալ յանկարծ խումբ մը կրթոսպլի զօրաց պաշարեց զանոնք : Նաբոլէնն վրայ հասաւ . ու կրթոսպի բանակին առջեւ կուրծքը բանալով . կոչեց . « Թէ որ մէջնիդ մէկը կ'ուղէ իր տէրը , իր կայսրը մեռցընել , ահա հաս է , թող մեռցնէ ու Զօրքը միարեւան սկրտան աղաղակել , կեցցէ կայսրը . ու անոր միանալով քաղքին վրայ քալեցինք բնակիչքը աս որ տեսան . դռները կստրուցին ու ցնծութեամբ ներս առին սրանչելի յաղթողը : Վակէ կայսրը և իսնի վրայ գնաց . ան ալ նմանապէս խաղաղութեամբ անձնատուր եղաւ : Նէյ զօրապետը թագաւորին կողմանէ զօրօք կայսեր վրան եկաւ . Նէյ չի կրցաւ իր հին տիրովը ապերախտութիւն ընել ու միացաւ անոր : Սանեկավ տասնըստ օրւան մէջ անակնունելի զօրութիւն մը տուցած , Նաբոլէնն դէպ ՚ի Փարիզ սկըսաւ քալել , երբ մայրաքաղաքին տեսչութիւնը գեռ միջցներ կը վնասըներ ու զօրք կը խրկէր հասարակոց լընամայն դէմ , օտար օրինաց սեպելով զան . ինչպէս նաև մարտի 10 ին Վենեսայի ժողովքը . որն որ հին դաշնակցութեան կապը նորոգեց : Պարապ չանք . բազգին զարմանալի յանողութեամբը էլլուսի փախատեայն մտաւ Փարիզ . (մարտ 20) , ծեր ու որ .

կար Լուդովիկոսը փախուցած, որն որ տասն ամիս  
թագաւորեր էր: Խոկ անոր որդիքը՝ Պաւրովանի և  
Անկլուեմի զբանը՝ մէկը Վանակէի մէջ, մէկալը Մար  
սիլիսյի ու Թաւրինի մէջ պարագ տեղը էղ մը առեն  
Կարոլէոնին դիմակալէլէ ետեւ, անոր վեհանձնու-  
թեանը աղաստանած անձնատուր եղան: Կարոլէոն  
մէծ հոգ ու խնամք ցըցուց բոլոր թագաւորական  
ընտանեաց աղահովութեամբ Գաղղիայէն ելլելուն:

Կարոլէոնին շորա կողմը ժողվեցան իր հին բա-  
րեկամներն ու պաշտամականները, ազգային ժողովոց  
խորհրդականներն ու տէրութեան պաշտօնատարնե-  
րը, որոնց ամենուն աղատական նորոգութիւններ ու  
իր փառասիրութեանը շափ դնել խոստացաւ: Այ-  
սաստմունքը չի բռնեց, այլ միայն իր կայսերութեան  
սահմանադրութեանցը յաւելուած մը աւելցուց:  
Ան առենէն շատ Գաղղիացոց սիրար իրմէ բաժնըւե-  
ցաւ, որոնք փոխանակ աղաստասէր օրէնադրի մը հին  
փառասէր կայսրը ճանչցան: Հասարակութեան յան-  
կարծ աս միտքն ստանալը Կարոլէոնին սաստիկ վե-  
նասակար եղաւ:

Սակայն գանձակիցք նոր ու խատ գրեր էին Կարոլէո-  
նը չի կործանած զենքերնին վար չի դնելու: Ասիկայ  
որչափ ալ որ զանոնք սիրոյ հրաւերներով շահելու չա-  
նաց նէ, պարասպը աշխատեցաւ: Հարկ եղաւ ուրիշ  
միջոցի մը ձեռք զարնել: Զօրքերը կարգաւորեց ու

անոնց թիւը ինչուան շորս հարիւր հաղարի հառուց :  
 Անմիւ հրազնեներ ոկրսան շինուիլ մայրտքաղաքին  
 մէջ , ու իրեք հարիւր յիստն թնդանօթ Փարիզու  
 շրջանակը շարւեցան : Գաղղիոյ բոլոր քաղաքները  
 ամրցան , ու ազգային պահապահնաց թիւը երկու  
 միլիոնը անցաւ : Միւրադ ալ որ արդէն խոսացեր  
 եր Կարոլէսնին ու զած ատենը միանալու , ասլիքի  
 վերջի օրերը հասաւ . զօրքն ու աթոռը Աքոդրիոյ  
 հետ պատերազմելով կորսնցուցած : Կարոլէսն անցի.  
 շաշարութեամք բացաւ գիրկը իր հին ու քաջնիզա.  
 կակցին , թէպէտե անոր անխորհուրդ ու ատենէ  
 դուրս դաշնակիցներէն զլուխ քաշէլը աւելի վնասա.  
 կար եղաւ իրեն քան թէ օգտակար :

Կարոլէսնին երկու տարբեր ձամբայ կար պա.  
 տերազմելու , մէկ մը թշնամին Գաղղիոյ մէջ ըս.  
 պատել . ասով Կարոլէսն կրնար ժամանակ վաս.  
 տրկիլ , աւելի զօրանալ , ու ինչուան Փարիզ յի.  
 սուն ամրցած քաղաք թշնամն ոյն դէմ դնել : Մէկ  
 մըն ալ , յանկարծակի անոր վրան հասնիլ Պէճիայի  
 մէջ , որն որ Գաղղիոյ բարեկամ երկիր եր : Վելինկ  
 գոն երկու հարիւր հաղար զօրքով Պրիգուլը բըն.  
 ներ եր : Պլիւշէր ալ Կամուրի մէջ հարիւր քան հա.  
 ղարով կանկ կ'առներ : Այս երկուքին մէջ աւելը մը.  
 տած : զարնել նախ Պլիւշէրին առաջը , ու երկու զօ.  
 րապետներուն հետ զատ զատ պատերազմիլ : աս ե.  
 զաւ շատերուն խորհրդապալը՝ Կարոլէսնին ընտրած յան.  
 դուզն ու գժուարին միաբը : Աւստի յաւնիսի առջի

օրը քաղաքական ժառաւոր հանդիսիւ մը զօրաց  
առջեւ բանախօսելէն ու սահմանադրութեան պահ-  
պանութիւնը ուխտելէն ետեւ, ելաւ մայրաքաղա-  
քէն (յունիս 11) ու Սամազր գետը անցնելով  
մուա Հարլըրուա : ուսկից Բրուսիացիք ձգեր  
քաշւեր էին՝ քանի մը Գաղղիացի դասալիք զօ-  
րապետներէ Նարոլէնին վրայ հասնելուն լուրը ա-  
ռած : Հոնկէ կայսրը “Այ զօրասկետը խրկեց երսուն  
հազար զօրբով Գաղրը - Պրա ըսուած դիւղը առնե-  
լու . Կրուշին ալ հրաման տուաւ Սոմազրէֆ մոնա-  
լու : որն որ իրեք մղան Գաղրը - Պրայէն հեռու էր :  
Բրուսիական բանակին մէկ թեւը Սոմազրէֆ կոթը-  
նած ըլլալով . Պրիւքսէլի կողմէն Ընդդիացոց անոր  
միանալու կէտն էր Գաղրը - Պրան : Մէյ մը աս տե-  
ղը Գաղղիացոց ձեռքն անցած , Երկու թշնամի բա-  
նակները մէկզմէկէ յախտեան զատուած կրնային  
սեպւիլ : Դժբաղգութեամբ ոչ “Այ ոչ կրուշիւ ատե-  
նին չի կրցան կատարել կայսեր կրկին և կրկին ի-  
րենց խրկած հրամանը , և փոխանակ Երկու կողմա-  
նէ Բրուսիացիքը նեղը խօթելու : մինակ ձգեցին ա-  
նոնց գէմ կայսրը Լինիի առջեւ : Չորս ժամի շափ  
հօն պատերազմեցաւ Նարոլէն՝ անկատկած տուած  
հրամաններուն կատարմանը վրայ : Բայց “Ային գեռ-  
նոր Գաղրը - Պրայի վրայ խրկած գունդը կարծելով  
թէ թշնամիինն է , կանկ առաւ ու գէոլ ՚ի անոր առա-  
ջը վաղեց : Ուշ խմացաւ իր կարծեացը սխալմունքը ,  
բայց ծուռ կարծիքով մըն ալ Պլիւշը Գաղղիացիքը

փախոտական սեպելով, բոլոր ուժը Սէնդ՝ Ամանի վը-  
րայ թափեց . որն որ Վանտամ իր ձեռքին առեր  
էր . միտք ուներ անկե Ըստիանի մօտենալով Անգ-  
ղիացոց միանալու : Բայց հոն յանելործ Նէյին ու Ար-  
րուշին զօրացը մէջ բռնըւած , Նարոլէսնէն ալ կա-  
տաղաբար Լիսնիէն քըւած , փախուստը առաւ , քը-  
սան հաղար մարդ կորսընցընելով : Մութն արգիլեց  
Գաղղիացիրը անոր ետեւէն իննարու . սակայն եօթը  
հաղար ինկածներուն ու Ճերար և Միլոյ զօրա-  
պէտներուն ցրցուցած քաջութիւնը ոչ երրեք անյի-  
շատակ պիտի ձգւին :

Պիւշէր գետ ՚ի Վավը քաշւելով հոն կանկ ա-  
ռաւ : Կայսրը Կրիւշին յիսուն հաղարով անոր ետե-  
ւէն խրկեց որպէս զի արագութեամբ ինչուան Վա-  
վը հասնելով , արգիլէ Բրուսիացոց հաղորդակցու-  
թիւնը անգղիական բանակին հետ : Կրիւշի անհոգու-  
թեամբ հինգ մղնն Վավըն հեռուն կեցաւ : Իսկ  
Նաբոլէնն մնացած վաթսունը օֆթը հաղար զօրքը  
անձամբ Վէլլինկդնին դէմ ատմելով , հասաւ Մար-  
ուկը . ու հոնկե նօր հրաման խրկեց Նէյին Գաղցը -  
Պան առնելու , աւսկից Անգղիացիք գետ ՚ի Վաթեր-  
լու կը քաշւեին :

Վաթերլոյի գաշտը Սուայն անտառին առնելու  
Վէլլինկդնին բանակը պատերազմի շարւեցաւ : Ա-  
ռաւստանց (յունիս 18) կայսրը ուրախ որտիւ առ  
բանակը աճոնալով ու դողալով որ շըլլայ թէ Վա-  
շէրլուէն քաշի ու իր բաղձանքը պարագ հոնէ ,  
զօրքը արտորնօք առաջ քըւց :

Անգղիացիքը դիմաւորեց Հռովումնի ամրոցին ու  
քարձրաւանդակներուն վրայ շարւած : ուր Բրու-  
սիացոց հետ հազարդակցութեան տեղն էր : Հերո-  
նիմաս ամէն ջանք դործ դրաւ ամրոցը թշնամոյն  
ձեռքէն առնելու : բայց անօդաւու Մոն - Աէն - Ժան  
զիւղին կողմէն ալ Գալողիացոց թնդանօթները աղէկ  
մը ջարդ կուտային : ու կայորը Նէյին Հէ - Աէնտը  
առնելու հրամանակաւար : Երբ բլրի մը վրայէն հե-  
ռուսնց աչքին գունդ մը զօրաց երեւցաւ : Առջի  
բերանը Սաբուլէն Արուշին գունդը կարծեց . պա-  
ղեցաւ մնաց երբ ստուգիւ խնացաւ Պիւլովին երաւն  
հազար Բրուսիացիքն ըլլալը : Պիւլով , որ Լինիի պա-  
տերազմին ներկայ շեր գանձրած , հիմա Արուշին  
ետէւն անցեր ու Գալողիացոցմէ բաժներ էր զանտկայո-  
րը սախալեցաւ տասն հազար զօրաց խումբ մը Պիւ-  
լովին դէմ խրկելու : Բայց երբ մէկ կողմանէ Նէյու  
Միլհոյ Հէ - Նդը յաղթանակաւ կ'առնէին ու  
սաստիկ կասորած մը կ'ընեին թշնամոյն մէջ , մէ-  
կալ կողմանէ Պիւլովին ընթացքը խափանելու տասն  
հազար զօրք չէին բաւեր : Կայորը յուսալով անոր  
հասնելէն առաջ Անգղիացոց միջին թեւը բոլորովին  
կոտրելու : Թշնամեաց նորէն Հէ - Աէնդին վրայ յար-  
ձըկած առեննին : Միլհոն ու Քէլքըրմանը իրեք զը-  
րահաւոր պահծու գնդերով առաջքշեց : Ասոնց տան-  
ձարձակ թշնամեաց վրայ թափւելու առեննին , մնա-  
ցած Ափեյցին գնդին ալ եռանդը բորբոքելով հե-  
տերնին խառնըւեցաւ . կայորը պարապ տեղը ջանաց

արդիւել զան : Անգղիացոց հետեւակները առ ան  
պարտելի զբահաւորներուն առ շնու չի կրցան ինչու ան  
վերջը դիմանալ ու ցիր և ցան եղած : Ճիւռոր  
ներուն օգնութեամբը նորէն քանի մը անգամ կարգ  
կարգ ժաղվեցան և հաստատուն կեցան մահուան  
դէմ : Ան առենք երկու կողմէն սակալի կերպով  
կըռիւը սաստակացաւ : ու երկու կողմէն ճիւռոր  
ները կաստաղարար մէկ մէկու վրայ ելած : շիո-  
թը աւելցուցին ու դէմի պէս արիւն վազցուցին :  
Երկու ժամանան մէջ Միջնորդին ու Քէլլէրմանին զօր,  
քերը տառերկու հազար Անգղիացի չարգեցին : ո-  
րաց կորուսար Վելինկդոնին աշքէն արցունք ի-  
ջուց : Մնացած զօրքը մահանե ազատելու համար  
Վելինկդոն կը պատրաստուեր փախաժի նշանը տա-  
լու . . . երբ Հէմին կողմէն հեռալուանց դունդ մը զօ-  
րաց առենքուեցաւ : Նարոլէոնին սիրու նետեց : ան-  
շուշտ առ գունդը կրիւշինն եր . ինչպէս ուրախու-  
թիւնը ոգոյ գարձաւ երբ իմացաւ թէ զիւշերն եր  
ան որ երառուն հազար բրուսիացի զօրքով՝ Պիւլուին  
միջնորդութեամբը՝ Վելինկդոնին կը միանար : Աւ  
Կրիւշինն օգնութեան յօյս չի կար , որն որ միշտ կու-  
րօրէն գէպ 'ի Վազր կը քալէր , մինչ զիւշեր անկէց  
առառուն կանուխ ձգեր ելեր եր : Հիմա Նարոլէոն  
երկու բանակի գէմ դնելու կը հարկադրի ունեցած  
տկար ուժովը : Բայց երբ Անգղիացիք կը զօրանան  
Գաղղիացոց վրայ վհասաւթիւնը կը տիրէ . ինչուան  
նաեւ ոմանք ետ քառիլ կ'սկսին : Պահ մըն ալ զա-

նոնք անօպարտելի ։ “Եշին օրինակը կը քաջալերէ ։ որն  
որ սուրը ձեռքը շորս պահանորդ գնդերով Ֆրիտ-  
նին ու Քամազրոնին հետ թշնամեաց մէջ կը նետեի  
ու կը հրէ զանանք ։ հինգ ձի տակը կը մեռնին ։ Սա-  
կայն Պլիւշերին ու Վելինկդոնին ժիաւորն ու թշն-  
գանօմը սարսափելի չարդ մը կուտան Գաղղիացոց ։  
ան ատենը մէջերնին փախտեան ձայնը կրուեի ։ “Ա-  
բոլէսն անոնց մէջ կը նետեի ։ կ'ուզէ արդիլել զանանք  
կամ մեռնիլ իր վերջի բանակէն բնեած քաջերուն  
հետ ։ Պարագ աշխատութիւն ունայն փափաք ։ Այս-  
հը քեզ չուզեր ո կ'ըսեն իրեն հաւատարիմ թիկնա-  
պահները ու բռնի ետ կը գարձենն ։ “Արդէսն գի-  
շերվան մթավը գէոյ ՚ի Ժընաբ կը քաշուի ։ քանը  
հինգ հազար զօրք կորսնցուցած ։ 20 ին Լան կը  
մանէ ։ ուր Կրիւշին ամբողջ գնդաւը ու Սուրդին  
ժողված ցրեալ զօրքերովը հարիւր քսան հազարի բա-  
նակ մը կարդաւորած ։ կը պատրաստը հանիէ Գաղ-  
ղիան պաշտպանելու թշնամեաց արշաւանդէն ։ Բայց  
իր զօրսագետաց խորհրդովը ակամայ կը ձգէ Լանը  
ու կուդայ Փարիզ ։

Պատգամաւորաց սենեակը Լաֆայէդին առաջնոր-  
դաւթեամբը ամենէն առաջ գանդատ վերցուց կայ-  
սեր գէմ։ Ասոնց միանալով Բէրերու սենեակն ալլո-  
ւիսկեցին կայսորը հրաժարումը ստորագրելու ։ որն  
որ իր որդին տէզը յանորդ անուանեց ։ ( 22 յունիս  
1815 ) ։ Երկու սենեակները հինգ պատգամաւոր ո-  
րոշեցին ու Վելինկդոնին խորկեցին հաշտութիւն

իսուելու : “ Սարուէսն Ուոշֆոր Երթալու Ճամբայ Ելեր Եր ,  
ուր Գաղղիոյ նոր կառավարութիւնը գէտ ՚ի Սիացեալ  
Նոհանդները զինք առնելու համար Երկու նաև պատրաս-  
տելու խոսացեր Եր , Երբ Պլիւշերին ու Լուտովիեկո-  
սին մայրաքաղաքը մանելուն լուրը առաւ , (յուլիս  
12) : Այ բանս իր Ամերիկա Ճամբորդութեանը ար-  
գելք բլատով , իրեն կուսակից գաւառներուն միջ  
նորդութեամբը քաղաքական պատերազմն ալ քշել  
չուզելով . Մշշշլան նաւապետին նամակով մը Անդ-  
զիացոց անձնատուր Եղաւ ու վեհանձն հիւրասի-  
րութիւն մը ինդրեց անոնցմէ : Պէլլորովն նաւուն  
հրամայեցաւ իր հիւրը Բլիմբթ տանելու . ուր , հե-  
տաքրքիր զարմացողաց նաւակներուն բազմութիւնը  
ճզքելով , Լոր Քէյթ անգղիական տէրութեան որո-  
շումը մասսոց իրեն . Մէր ուստի ի՞որի՞ոէ ո՞նչ ու-  
խարհն իսուալելու վիշտները Պանաբարինեն աշխիւնուա . Ուստի-  
հեղինէ իւնին իրեն բնախուսեան պէտ սահմանեցաւ . . . .

Սարսափով ու բարկութեամբ աս լուրը առաւ ,  
ու գուեց . “ Աէնթթիմուրին վանդակեն վատ է ատ  
բանը ” : Մերժել ուզեց ան օրոշումը . բայց վճիռը  
տրուեր Եր : Ուրիշ կերպով մը ասոր գէմ գնել չի  
կրնալով , ասանեկ բաղոքեց Լոր Քէյթին .

“ Կը բողոքեմ բարձրաձայն հոս , առաջի Երկնից  
ու մարդկան , ինձի գէմ Եղած բռնակալութեանը ,  
ո՞իմ սուրբ իրաւունքս սարի տակ առնելով , բըռ-  
ոնութեամբ իմ անձիս ու աղառութեանս վրայ իշ-  
ու խելով : Պէլլորովն նաւուն մէջ աղառուէն Եկայ Ես .

“ շեմ գերի , այլ հիւր եմ Անդղիոյ : “ Կաւաղետին  
ո իսկ հրաւերը առած եկայ : որն որ իր տերութե-  
ո նէն հրաման առեր էր , ըստ , զիս ընդունելու և  
ո Անդղիա տանելու . թէ որ առ համելի ըլլար նէ  
ո ինձի : Վատահութեամբ ելայ Անդղիոյ օրինացը  
ո պաշտպանութեանը տակ մասայ : Պէլլբոնին մէջ  
ո նատելուս պէս՝ բրիտանիացի յարկին տակ սեպե-  
ո ցայ : Թէ որ կառավարութեան հրամանին միաբը  
ո ինձի դաւ ընել էր նէ , անիրաւեց իր պատուայն ու  
ո գրօշը ազտեղեց . բրիտանիան հաւատարմութիւ-  
ո նը Պէլլբոնին հիւրընկալութեանը մէջ կորարւեցան :  
ո թա՞զ պատմութիւնը վճռէ . պիտի ըսէ ան թէ քր-  
ո սան տարի Անդղիոյ գէմ պատերազմած թշնամի  
ո մը , իր գժբազդութեանը մէջ ազատարար եկա-  
ո անոր օրինացը ապաւինեցաւ : Կրնա՞ր մի ալ մէծ  
ո նշան մը տալ անոր իր վատահութեանն ու յարգա-  
ո նացը : Բայց այդպիսի վէհանձնութեան մը ի՞նչ-  
ո որէս պատասխանեց Անդղիան . կեզծեօք հիւրափ-  
ո րեց թշնամին . ու երբ վատահութեամբ անձնատուր  
ո եղաւ նէ , զոհեց զան . . . . . . . . . . :

“ Պէլլբոնին վրայ , - ՆԵՐՈՒԼԵՌՈՒՆ : ”

Օգոստափի հին Կաբոլէն գերիի մը պէս ա-  
նարդարար զէ՞գերէն մերկացուցած ճամբայ ելու-  
իր արարը էրթալու . իր հետն էին Պէրգրան , Մոն-  
թոլոն , կուրիոյ . Լաս - Քաղաք մուրիսները : Գաղ-  
ղիոյ առջււէն անցնելու ատենը , բարեւեց զան

վերջի անդամուն . « Սիրելի Գաղղիա , ըստու , թէ որ  
քանի մը ուխտագրու մներ պակաս ըլլային նէ . գեռ  
աշխարհիո տէրը կ'ըլլայիր դուն » : Աս հրաժարա-  
կան ողջոյնը անհաւն Ովկիանոսին մէջէն բարեկամ  
երկրի մը տրւած , որուն նմանը տաենով թշուառ  
թագուհի մըն ալ ըրեր էր ( Մարիամ Սդիւարդ ) վը-  
սեմէր ու սրտաբեկ :

Մէկ ու կես ամիս ձանապարհորդութենէ Ե-  
տեւ . « Կարոլէսն հասաւ իր աքսորը :

Սուրբ Հեղինէ կղզւոյն ծովեղերը բարձր ժայ-  
ռի մը վրայ ցըցուած շէնք մը իսյ Լոնկվուտ անուամբ ,  
խուար , խոնաւ , ու խխատ անբարեխառն օդով : Աս  
օդը շատ անդամնոյն խոկ տեղացոց մահաբեր է . ո-  
րոնք ամէնը վատառողջ են ու էն շատ քառուն տար-  
ւընէ աւելի չեն ասպիր : Լոնկվուտին կիրման տե-  
սակ տեսակ յանկարծաման՝ հիւանդութիւններ կը  
տածէ . տիսուր ու արսափելի տեսք մըն ալ ունի .  
շորս կողմը դահավէժ ժայռեր ու անոնց ոսրը ա-  
հագին Ովկիանոս մը անծայր . միշտ ալէկոծութե-  
նէ շարժած , միշտ յուսահատութեան հայելի : Ահա  
աս աեղն է որ մեր թշուառ գիւցազինքնակութիւ-  
նը եղաւ : Վրան շատ շանցաւ « Կարոլէսնին առող-  
ջութիւնը մէկէն աւրըւելու նշաններ ոտուաւ : Ուս-  
տի և իրաւամբ կ'ըսէր . « Անդղիան օդը մահաւան  
գործիքի փոխեց ու Զգուշութիւնը օրէ օր վրան կ'ա-  
ւելնար , և ոչ ձի հեծնելու հրաման ունէր . կար-  
ծես թէ անդղիական բռնաւոր կաւալարութիւնը

կը վախեր որ շըլլայ թէ իր գերբին ժայռերն ու ծռ-  
վը անցնի , և . , նոր Արտաւազդ , շղմայները՝ խզած՝  
աշխարհը կործանէ : Սուրբ Հեղինէ ին առջի իշխանը  
Քորպիւրն փոխւելով , տեղը անցաւ Հիւտսան-Լով՝  
շար ու անհաշտ թշնամին բոլոր Գաղղիացոց : Ասոր  
օրը Կարոլէանին շարշարանքը աւելցան : Աս մարդը  
սուստ ամբաստանութիւններով Կարոլէանը իր Լաս-  
-Քաղաք մուերիմ բարեկամէն ու . Օ՛Մէարա հաւա-  
տարիմ բժշկեն զրկելէն ետքը , արգիլեց անորնահ-  
ինչ և իցէ հաղորդակառութիւն կղզեցոց հետ , կեսչ-  
մէն ու որդիին եկած նամակները , բնչվան նաև  
ինդրած զրբերը կամ օրագիրները , միայն թէ անոնց  
մէջը իրեն գէմ կծու անարգութիւն մը ըլլար նէ , շու-  
տով ձեռքը կը հասցընէր , որպէս զի ամէն կերպով  
վիշար աւելնայ : Ուստի Կարոլէանին մնացած գրեթէ  
միայնակ զբազմուերը իր սեցելովն յիշատակն էր , ո-  
րուն վրայ աշք կը նետեր , կը դատեր , բարեկամացը հետ  
կը վիճէր , ու անոնք և բնդր գրի կը զարնէին .  
Առաջ Հեղինէի յիշատակունը աս աշխատութեան սր-  
տուղն է , անզին ու չնաշխարհիկ գանձ մը , որուն  
մէջ իր ու իրեններուն ամէն գործոցը անկրտմակից  
վճիռը կը կարգանք ու բնշւան այս օրս հետաքրք-  
րութեամբ նորէ նոր ծանօթութիւններ անկէց կը  
բաղենք :

Կարոլէան տարիի մը շաբէ առանց բժշկի մնաց .  
ողին վիսասակար աղդեցութիւնը վրան աղէկ մը ներ-  
գործելէն ու թոքախութիւնէ զարնըւելէն վերջն էր

որ Անդումարքի հայրենակից բժիշկը իրեն խրկըւեցաւ : Անդումարքիին հետ առաջին տեսութիւնը սիրառ իշխանացուց . կնոջմէն ու որդիեն լուրեր հարցընելքն ետե , երբ զաւկին պատկերը առաւ , աւըները լեցուած “Սիրելի որդեակ , ըստ , թէ որ քաղաքական խորամանկութեան մը զոհ չըլլայ նէ . իր ծնողին անարժան պիտի չըլլայ ու Ռւ վրան տիրած արտօնութիւնը փարատելու համար , առաւ Ռւասին մը ու Անդրքնառեն կտոր մը կարդալնինի , աս տողերուն որ հասաւ ,

Կ'երթայի որդւոյս արդիխուած աեղը . . .

Հեկտորեն ու Տրոյայէն մնացած միակ իմ յայս .

Այսօր գեռ զան չեմ գրկած .

Ճի կրցաւ բռնել վասկի պէս աշքէն վազած իրաւացի արտասուրը :

Անդումարքի սկսաւ իր իւղանդ հիւանդը խնամել մեծ փութալ ու կարեկցութեամբ . հիւանդութիւնը ինչուան 1821 վեց տարւան մէջ վրան շատ տիրեր ու արմատացեր էր :

Օր մը աս բժիշկը քաղցրութեամբ յանդիմանեց զինքը ապապլրած գեղը շառնելուն համար . Զե՞ս գիտեր , պատասխանեց “Կարողէնն , որ Անդղիացիք իմ դիս կ'ուզեն , պէտք չէ որ իրենց շատ սպասել տամ : Ռւրիշ օր մըն ալ , երկինքը բաց ու գեղեցիկ ըլլալով , ըստ . Վեց տարի առաջ աս օրս Գաղղիա էի . և երկինքը ամպոտ էր . ահ , թէ որ տեսնայի ան ամ պէրը ևս կ'ըռընտնայի : Ռւ բժշկին ձեռքը կուրծին

վրան դնելով, Հոս, ըստ, հոս դահճին դանակը խօ-  
թեցին ու բերանը մէջը կոտրեցին:

Դարձեալ ուրիշ օր մը յիշելով Վաթերլոյի պա-  
տերազմը, Վաթերլոյ, ըստ, օր շփոթութեան, օր  
թշուառութեան . . . Ահ, խեղճ Գաղղիա, սարսա-  
վելի պատերազմ, որուն մէջ իրեք օր իրեք յաղթու-  
թիւն կորսընցուցի, օր անշուշտ իմա էին՝ թէ օր ա-  
մէն մարդ իր պարտքը կատարէր, հրամայածներս ը-  
ներ, գրած կարդաւորութիւնս պահւեր: Բայց յաղ-  
թը ողին փառքը յաւիտեան պիտի մնայ, և յաղթո-  
վինը ինչվան գետնին տակը պիտի անցնի:

Հիւանդութիւնը երթալով ծանրացաւ վրան,   
բայց երբեմն երբեմն քիչ մը ատեն վրայ կուգար, ու  
նորէն կը գէշնար:

Օր մը իրբեւ թէ մարդարէանալով մը կըսէր  
բժշկին, «Ելիզա քրոջս ետեւէն (աս իշխանուհին  
նոր մեռեր եր) երթալու առաջին ընտանեկիցը ան  
մեծն Կարոլէսնն է, որն օր թէպէտ կը ցամքի, կը  
ծոփ բեռին տակը, և սակայն գեռ Եւրոպան ահ  
ու դողի մէջ կը բռնէ: Եւ իրօք որովհետեւ 1820  
ին Սպանիոյ ու Կարոլիի խռովութիւնները Կարոլէս-  
նին ազդեցութեանը վրայօք Անդզիոյ մեծ վախ  
կուտային, որն օր կարծես թէ իր գէրիին ողին սու-  
րը ձեռքը ան երկիրներուն մէջ կը տեսնէր:

1821 տարւոյն ոկիլլը գիտաւոր աստղ մը երե-  
ցեր եր Սուրբ - Հեղինեին քովերը, Կարոլէսն զան  
տեսնելուն պէս, ըստ, «կեսարին մահուանը գու-

շակ եղաւ ան ասազը ո : Ասով իր մօտաւոր մահուա-  
նը վրայ ալ հաւաստի ըլլալը կ'ուզէր իմացընել :

Ապրիլին վերջի օրերը ամիսով մոտք կտակները  
գրելէն ետեւ , ուռը հաւասայ խորհուրդները ըն-  
գունեցաւ , ու մահուան պատրաստեցաւ . իրեն  
վերջի օրերն ալ Վինեալի քահանային , իր խոստ-  
վանահօրը , Պոսիւէի Դամբանական ճառչըն կարգալ  
տուաւ իր առջեւը . ու երբ Անդսմարքին տեսաւ ,  
“ Ահա պատրաստ եմ ըստաւ , Աստուծոյ կամքը կա-  
տարւի՞ո՞ : Եսոքը յանձնեց անոր որ սիրաը իրեն սի-  
րելի կնոջը Մարիամին տանին :

Օր մը ինքըզինքը մօռնալով , կարծէր թէ պա-  
տերազմի մէջ էր . ու վեր ցաթկելով կը պօռար .  
Յաղթութիւնը մէրն է , գնացէր , քալեցէր , վազէ-  
ցէր . . . :

Օր մըն ալ աւելի աղէկ ըլլալով ուրիշ օրերուն  
վրայ . քոլիններուն , որ ուրախութեամբ լցուեր է-  
ին , ասանկ ըստաւ . “ Իրաւ որ այսօր աղէկ եմ , բայց  
կ'իմանամ որ վերջո մօռեցեր է : Երբոր ես կը մեռ-  
նիմ , գուք կ'երթար ձեր ընտանիքն ու բարեկամնե-  
րը կը տեսնաք : Խոկ ես Եղիւսեան գաշտը իմ քաջ  
ընկերներս պիտի գոնամ . . . անոնց հետ պիտի մի-  
անամ , անոնց իմ դիպուածներս պիտի պատմեմ , և  
գուցէ անդիի աշխարհքը պիտի վախնայ մէր միա-  
բանութենէն ” : “ Եսյն ատենը Արնոլ վերաբոյժը ներս  
մօտաւ , որուն աղաշեց Պերդրանին աս խօսքերս անդ-  
զիարէն թարգմանելու . “ Բրիտանիացաց ժողովրդեան

յարկին տակը նստելու եկայ ու վեհանձն հիւրասի.  
բռւթիւն մը խնդրեցի իրենցմէ . անօնք զիս երկաթի  
զարկին : Առանկ բան ոչ Աղեքսանդր , ոչ Ֆրանչիս-  
կոս , և ոչ գուցէ Պրուշի թագաւորը ըներ . . . .  
Անգղիացիք ինծի աս ժայռը բնակարան տուին , որ-  
պէս զի հոն մարդասպանութեամբ իմկեանքս լըմընցը-  
նեն , և նախատինք չի մնաց օր շընէին . . . ան բանն  
որ մեկու մը չէ արդիլուած , ինծի մերժեցին . կնոջ-  
մէս զիս զրկեցին . որդիես բամենցին . միմիթարու-  
թիւն չի ձգեցին ինծի կեանքիս մեջ : Կամաց կամաց  
սպաննեցիք զիս , ու Հիւտան եղաւ ձեր հրամանին  
գործադիրը : Բայց օր պիտի գայ . օր գուք ալ ամ-  
բարտաւան ՎԵՆԵտկեցոց տերութեանք ոլէս պիտի  
վերջնաք : Իսկ ես կը մեռնիմ աս ժայռիս վրան . և  
իմ մահուան նոխորինչը Անդրեյ Բաբուրակիս դանը իւ-  
լուզում :

Ազրիլի 29 ին և 50 ին խիստ ծանրանալով , իրի-  
կուան ժամը չորսին իր հաւատարիմ մարդիկը առ-  
ջեւը կանչեց ու ըստւ . “ Ես կը մեռնիմ , գուք գար-  
ձէք Եւրոպա : Հոս աքսորանքին նեզութիւնները ին-  
ծի հետ բաժնեցիք . գնացէք . ու իմ յիշատակս մի  
մահաք : Ամէն օգտակար սկզբանց գործադրութիւ-  
նը օրինօր հաստատեցի . . . դժբաղդութեամբ պա-  
րագայները թող չի տռւին , ու իմ պատրաստած ա-  
զատանձնեայ մոքերէս զազդիան զրկեցաւ : Գիթու-  
թեամբ պիտի գատէ զիս ու իրաւամբ վարձահատոց  
պիտի ընէ . միչ պիտի իմ յաղթութիւններս ու գո-

վե իսր անունս : Հետեւ եցէք անոր , ու վառքերնիդ  
մի մոռնաք . թէ չէ ամօթ ու շփոթութիւն զձեզ  
կը պաշարեն :

Ինչւան մայխսի 4 , Կարոլէնոն երթալով գէցցաւ :  
Կարծես թէ օդն ալ կը տիրէր իրեն վրայ . յորդ անձ-  
րեւ կուգար , ու սարսափելի հովմը Լոնկվուաի ծա-  
ռերը արմատներէն կը խլէր :

Եղն օրը Անգոմարքի խմացուց Կարոլէնին հա-  
ւատարիմ մարդիկներուն , որ ալ քիշ ատեն ուներ  
ազգելու : Անոնք բոլորը քովը ժողվեցան . որը կո-  
լար , որը կը հառաջէր որ ալ իրենց տիրովմէն՝ իրենց  
ընկերէն պիտի բաժնըւէին : Երես չի կար որ տիրու-  
թեամբ ու արտասուօք լցուած ըլլար : Կարոլէնին  
հաւատարիմ ծառայներէն մէկը , որ չերմէ բռնըւած՝  
երկար ատեն անկողինը ինկեր էր , մէկէն 'ի մէկ՝  
գունաթափ , մազերը խառնախինթոր ցըցուած ու  
ինքը կորանցուցած , խցին մէջը երեւցաւ , և  
սկըսաւ լալով ու տիրալի ձայնով մը ըսել . Ի՞նչ ,  
կայսրը վտանգի մէջ է ու զիս օգնութեան չի կան-  
չեր : Տէր , Կովէրրադ հան է , Կովէրրադ պատրաստ  
է զքեղ պաշտպանելու , պատրաստ է քեզի համար  
մեռնելու : Տէր , զթա ինձի , պատասխանէ , տէր ,  
կ'աղաւեմ , գոնէ մէկ խօսք մը զուրցէ քու թշուառ  
ծառայիդ : Բայց , Կարոլէնոն պատասխան չի կրնա-  
լով տալ , դարձաւ Կովէրրադ հան տեզի եղողներուն  
ըստաւ . Ալ զիս չուզէր ճանշնալ : Ողորմելի ծառան  
կուլար ու կուլար : Անգոմարքի զինքը խաղաղընել

ուղեց : բայց հար չեղաւ : ու երկու մարդիկ բռնեցին դուքս տարին :

Ժամը վեց զարկաւ ու արեւը մանալու վրայ էր : Կարողէն ու աշխարհիս լուսատուն մէկ տեղ մարեցան : Վերջի խօսքերն որ ըստ՝ ասոնք եղան : Ճանդր ոջառ : Ան առենք խցին մէջի մարդկանցը տրիւրութիւնը ու լալը տեսնելու էր : որ բացատրելու բան չէ . որդի մը իր հայրը անանկ չէր լար : Ծառերը կ'երթային վերջի անգաման զինքը տեսնալու և ձեռքը պագնելու : Ան ձեռքն որ մեծամեծ յաղթութիւններու նշան տուեր էր : պաղած : անզօր ու գունամասի վար ընկեր էր . . . :

Կարողէն մեռնելին վերջը : Անդումարքի Պերդրանին ու Մարշանին առջեւ անգամազննական գործողութիւնը կատարեց ու երիրին օդէն պատճառած լերդի հիւանդութիւնը հաստատեց , ինչպէս Օ'Մերա ալ արդէն գուշակեր ու ջանք ըրեր էր Անգղից գութը շարժելու . բայց պարագ տեղը : Ետքը Նարոլին անկողնի մը վրայ պառկեցած կայսերական պահանորդաց զգեստովը՝ ամենուն տեսնելու դրւեցաւ : Պատահնքը Մարենկոյի վերարկուն էր . վերէն վար բոլոր պատուոյ շղթաները կախեր էին : որտին վրայ խաչ մը : ու ոտքի կաղմը արծըթէ տուփի մէջ սիրաը գրեր էին : խակ ձեռքը ան սուրն էր որ Աւագերից : Մոսքուա , Ֆոնդէնըպղէօ ու Վայերլոյ կախուր էր :

Ետքը թաղելու համար , կապարէ , թիթեղէ ու

տախտակէ սնուռուկներու մէջ մէջ գրին մարմինը  
զգեստներով , հետք՝ կոխած ստակներէն մէշմէկ հաս  
ու արծիւէ նշան մըն ալ : Թաղման օրը ( 9 մայիս )  
Հիւտան - Լով ցաւակցելով Գաղղիացոց իմացուց թէ  
իր գէորգ թագաւորը , տեսնալով Նաբոլէնին թըր-  
ուառութիւնը , պատրաստըւեր էր զինքը աղատ ը-  
նելու . սակայն գժրաղջութեամբ մահը քան զանոր  
պատրաստութիւնը յառաջեր էր :

Զարմանալու բան . Նաբոլէնին վերջին կամացը  
համեմատ , մարմինը Գաղղիա փոխագրելու հրաման  
չի տռող կառավարութիւնը , ի՞նչպէս կրնար զանի-  
կայ աղատելու խորհած ըլլալ : Եւ սակայն այսպիսի  
յամառութեամբ մը բռնութիւն կրած մարդը ան-  
յիշաչար վեհանձնութեամբ զբուցեր էր օր մը .  
Օդոսական առէլի առէլուխունէր առէլին . ինչը անոր պէս նէ-  
րեւս վեճակ էմ : Եւ գարձեալ մեռնելուն առջի-  
օրը . Հայո էմ բռնը ճարդիային առջին հէտ :

Օհարութիւն ետքը թաղման հանդէսը սկըսաւ :  
Նաբոլէնին դին զարդարած կառքի մը մէջ գրւեր  
էր . ետեւէն ու առջեւէն զինուորական նուազա-  
րաններ տխուր զարնելով կ'երթային : Վիշեալի քա-  
հանան , Նաբոլէն - Պերդրան՝ կոյսեր որդեգիրը , ա-  
նոր հայրը Պէրդրան , Մոնթալուն ու Մարշան , կըզդ-  
ւոյն մեծամեծները , Հիւտան - Լով և իրեք հազա-  
րի շափ ժողովուրդ մը Նաբոլէնին թաղմանը հան-  
դէսին ներկայ էին : Երբոր հասան գերեզմանին քո-  
վը , շորս Անգղիացի զինուորներ թագաղը ուսեր .

նուն վրայ առած մէջը ինչեցուցին, և լեցուցին գերեզմանը, ու քովը պահապան մը ձգեցին։ Տառերկու թնդանօթ ալ նետւեցան ՚ի սուգ ան սրանչելի մարդուն որն որ Գաղղիայի մարդարտաղարդ ախոռէն ինչնալով, Սուրբ Հեղինեի ժայռին մէջ հանգստարանը մտեր էր։ Առ գործը գեռ երեկ անցած է։ և սակայն ինչ շաւա մարդկային միտքը կը մտնայ իր թշուառութիւնները։

Առեն անցնելէն վերջը, մօտերս (1840) Լուի-Փիլիպոս թագաւորը Գաղղիա բերել տուաւ Նարուէնին մարմինը, ու մէծ փառքով Օգել-Տէղ-Լնվալիս և կեղեցւոյն մէջը թաղեցին։ Բայց իրեն գերեզմանը Սուրբ Հեղինեի մէջ գեռ կը կենայ, ցանկով պատած, ու քովը երկու ուսի ծառեր՝ քարին վրան կախուած, սգոյ նշանակ։ ուր գնացողը և տանը մէջ պահած մէկ քանի կտոր իրեն յիշատակները ունողը, ետքն ալ իր գերեզմանը անհաւն Ովկիանոսին վրայ, չի կրնար իր արդար արցունքը բռնել տը խուր մտածութիւններով։

## ԱԵՐՋԱԲԱՆ

Տեսութիւն կ Կարողեն :

Մեր փաքրիկ բայց տաժանաւոր աշխատասիրութեանը ծայրը հասած առեննիս՝ ներումն արևի մէջի վերջաբան տեսութեամբ մը ատոր փախճան տալ:

Կարողեն աշխարհակալներու կարգին մէջ Ազէքսանդրի և Օգոստոսի, Մեծին Կարողոսի և Փետերիկոսի հետ շարւած, զուցէ ամէնէն գերազանց սեպի: Անոնց բիրտ ու բարբարոս գարերը ասոր կիրթ և ծաղկեալ գարուն բազգատելով, որուն մէջ շատ աւելի գժւար է վառք ու պարծանք վասար կիլ ու շատ երեւելի մարդոց բազմութենէն նշանաւոր ընտրընիլը, ամէն մարդ Կարողենինին գերազանցութեանը իրաւունք տալու կը պարտաւորի: Անշուշտ ասոր գէմ ելլող թշնամիները վայրենի Սկիւթացի, կամ Սարսոն շէին, Պոթրոտի մը կամ Անոնսինսի, Վիշիկինստէսի մը կամ կալիսանիերի մը չէին նմաներ, և մինակ էրէս իոյներոց որատերազմը կարողոսին երսանակիւն ուշուց ու Փետերիկոսին էօննանց պատերազմերը կ'արժէ:

Սակայն մեր աշքին Կարողեն ուրիշ ալ աւելի գերազանցութեան յատկութիւններ ունի, որոնք զինքը մարդկութեան օգտակար անձանց գլուխը կը դասեն: Եւ ասոնցմավ է մանաւանդ քան թէ իր աշխարհակալութիւններովը որ իրաւամբ զինքը մէծ կը

համարինք : Իրեն շատ համաշխարհական բարեացը մէջ՝  
այնպիսի բարեաց որսնց առ հասարակ բոլոր մարդկու-  
թիւնը վայելած է , գլխաւորաբար բանակնունիւնն  
իւնանունիւնն և մարդիպին ճառաց լուսառունիւնն ըրած  
ձեռնառութիւնը սեպելու ենք : Երբ Նարովէան աշ-  
խարհիս տեսարանին վրայ ելու , գեռ Եւրոպան  
Գաղղիոյ արիւնալից խուզվութեանը ու չնական ան-  
հաւասար փիլիսոփայութեանը մէջ շաղւած , ուրիշ  
ազգերուն ալ բարբարոս բռնակալութեանը կամ հր-  
պարոս միապետութեանը տակ ծռած , մերջի ուժո-  
վը կը ջանար թօթափելու հին լուծ մը որ իրեն ծանր  
գալու սկսեր էր : Աշանկ . Եւրոպա երկու հին ու նոր  
շրջաններու եղրը կը գտնըւէր , որուն մէ կը լըմննալու-  
վրայ էր , ու մէկալը սկըսելու : Ամէն մօքեր աղնուական  
եռանդով մը վառված , կը փափաքէին աս շրջաննե-  
րու փոփոխմանը , կը ցանկային իրենց հին մասա-  
մանքը , հին սովորութիւնները մերկանալ , ու նոր  
լոյս մը , նոր հանգամանք մը տալ երկուքին ալ , ինչ-  
պէս ժամանակին պահանջմանքը իրենց կը զգացը-  
նէր : Սակայն ով աս բանը կատարեր . ի՞նչ միջոց ա-  
նոր կատարմանը համար գործ գներ . . . հնս էր ա-  
հա գժաւարութիւնը : Քոսանւերկու տարուան աշ-  
խայք երիտասարդ մը եկաւ . Գաղղիոյ խուզվութիւ-  
նը գաղրեցաց . ու չնշահաւատ փիլիսոփայութեանը  
սեղ քրիստոնէական ոգին նորոգեց : Խառալիան ու

Գերմանիան թմբութենէ հանեց . Անդղիան խռնարհեցուց . ու Սպանիայէն ինչւան Վարդիկէ , Վարդիկէն ալ ինչւան Սովո իր զօրութիւնը հասուց : Ան առենք ժողովուրդը նոր կարգեր ունեցան , բաղադրները՝ նոր օրէնսդրութիւն , երկրուներ՝ նոր կառավարութիւն . ու բոլորը մէկ տեղ տիեզերական կայսերութեան մը տակ խոնարհած . սկզբան քաղել յառաջադիմութեան ճամբան մէջ , ու ան առենք բանականութեան ամեզշերական իշխանութիւնն այտիրեց վրանին : Ու աս մօտաւոր իշխանութեան տակը մարդիկ զլուխնին ծռած , բարձրացուցին զանիրն արժանի գահոյն վրայ . ու անկէ ծագած իմանալի լոյսը փայլեց բոլոր աշխարհք , լուսաւորեց մըսքերը . ու բանականութեան իշխանութիւնը անխախտ հիման մը վրայ հաստատեց : Օր մը աս իշխանութիւնը էն հեռաւոր աղգերու մէջ ծաւալելու սահմանած է . յոյս կայ մէզի ալ օր մը անոր հովանաւորութեանը տակ վայելելու :

Աշխարհքիս քաղաքական վայրիստութիւնը լիովին կատարող Նարովշանին օրէնսդրութիւններն են : Յուստինիանոսեն ՚ի վեր աշխարհքիս քաղաքական մէջ եղիշինուած առ հայոց պատահանը դնել առաջն . սկզբան է որ սկզբն առ պատահն մէր իսյուր : - Այս ինչու ո՞ծեալ Աստուծոյ & Պատուած առաջած անհամբը : Ես իրաք բոլոր ո՞չիստանեանին մէջ առ ե՞ս Նախուած առաջած պատահն : ո՞րուն ուղղակիառ հաստայ ընած յիշանդուանիներուն :

Նութեան ձեւը հազար երեք հարիւր տարւան միջն-  
ցի մը մէջ շատ տարբերութիւններ կրեք եք . և առ-  
կայն դեռ անոր օրէնսդրութիւնը կամ Բանդէնու-  
նչն էին որ ըստ մէծի մասին Եւրոպան կը կառա-  
վարէին ։ Ժամանակին շրջանը հարկերն ալ շատցըն-  
լով , հին օրէնսդրութեան՝ ատենին յարմար նորոգու-  
թիւն մը կը պահանջընէր : Առ ծանր ու դժուարին  
աշխատանքին առջեւ ամէն Կարողէ անին նախորդնե-  
րը խոնարհեր էին . միայն առ հրաշալի մարդը եղաւ  
որն որ ի՞նչ և իցէ դժուարութեան յաղթող բնաւո-  
րութեամբը համարձակեցաւ ասոր ալ ձեռք դար-  
նելու . և իր հինգ օրէնսդրութիւնները ( Ք. 1805 )  
Եւրոպիոյ նորոգութիւնը կատարեցին :

Եւրոպիոյ նորոգութիւնը կատարեցին , կ'ըսենք ,  
որովհետեւ Եւրոպիոյ ամէն ժողովրդները կամ օրէ-  
նսդրին կամ միայն օրէնսդրութեան առջեւը կամն  
վին խոնարհեցան ինչուան այս օրս , իրենց միահետ ա-  
զատութեանն ու քաղաքականութեանը փառքը ձգերով  
և ան որանչելի իշխանին , որուն հաստատ ու անփո-  
փոխ կամքը առ մէծ աշխատութիւնը գլուխ հանց  
և միանգամայն իր ընդարձակ մորովը փայլուն լոյս  
մը նետեց մարդկային հաստատութիւններուն առ ազ-  
նիւ մասին վրայ ու ։

Իրրեւ նորոգող օրինաց ոչ միայն Եւրոպա Կա-  
րողէ անին պարտական է , այլ և Եղիպատան աւ Առ

1 Խօսք Պ. Վաղարշակ օրէնսդրութեանը մէջ . ( 14  
յունիսը , 1805 ) :

ըիք (Ավրիկէ և Աօհա)։ Ով որ աս երկիրներուն  
պատմութեանը մէջ կարդաց աս զարմանալի մարդուն  
զարմանալի հասուածը ու ինչւան անոնց ՏԻՀԱՆԻՆ  
մէջ ձգած բարեկարդութեան յիշաստակները միուր  
բերէ կամ տեսնէ նէ, պիտի չի կարենայ իրեն իրա-  
ւացի ապշտութիւնը բռնել։ և յաւխեան պիտի դո-  
վէ այնպիսի օրէնսդրի մը անունը որն որ ինչւան աշ-  
խարհքիս իրեք մասերուն ալ նոր օրէնք ու քաղա-  
քականութիւն տրւած է։

Անանկ ժամանակ մը, որուն մէջ կը տեսնենք  
ամէն տեղ, մանաւանդ Անդրիա, չքաւորութեան  
բացած վերըերը ու անոր դարմանիչ քաղաքական  
սնատեսութեան խնդիրներուն ամէն աշխարհք ամէն  
բարեսէր մարդոց զրադման նիւթ ըլլալը, գուցէ ա-  
նօդուտ չըլլայ Նարովէնին աս մասիս մէջ ըրած բա-  
րիքն ու դոմիկի ջանքը հոս յիշել։

Երկրագործութեան ծաղկումը, ամէն քաղաք, մա-  
նաւանդ Լիոն, շատ տեսակ գործարաններու հաստա-  
տութիւնը, ճակնդեղի և ուրիշ օգտակարնոր բուսե-  
րու մշակութիւնը, վերջապէս շատ հասարակոց շէն-  
քերուն շինութիւնը առաջին ու գլխաւոր միջացնե-  
րը եղան չքաւորութեան խափանմանը։ Դարձեալ  
տեսնելով Գաղղիոյ մէջ հաստատած աղքատաց օգ-  
նութեան կարգադրութիւններուն խառնախնդոր և  
անարդիւն գործադրութիւնը, նոր հրամանաւ մը  
(1808, Ֆյուլիս) Գաղղիոյ ամէն նահանդներուն

մէջ Տուբացիուսնեան առաստանաբաննէր բանալ տոււաւ . ընդ-  
ամէնը 59, և որոնց մէջ շուտ մը 22,500 չքաւորներ  
կերակութ ու բնակութիւն գտան : “Յաւիտեան Ե-  
րախտագիտութիւն , կըսէր ան ատենին օրէնսդրաց  
ժողովյն կողմանէ Պ. Կոսյլ (Տիւ Կարտ) , յաւի-  
տեան Երախտագիտութիւն ան զիւցապնին՝ որուն բա-  
րերարութիւնը կարօտութեան ապաստան ու աղքա-  
տաց կերակութ կուտայ : Ա՛ տղայք երեսի վրայ պի-  
տի չի ձգւին , ընտանիք կարեւորէն պիտի չի զբրկը-  
ւին և ոչ աշխատութիւնը գործադրութենէ ու քա-  
ջալերութենէ : Ի՞նչ զօրաւոր միջոցներ չարեաց ա-  
ռաջը առնելու և ընկերութեան հանգիստը հաս-  
տառելու ո : “Ի փոխարէն իր ջանիցը (Պ. Քըլդէին  
խորն է , ան ատենին ներքին գործոց պաշտօնեայ )  
վատահ է կառավարութիւնը : որ քիչ տարիէն մեծ  
տէրութեան մը մէջ մաւրացկութեան վերջանալու  
խնդրոյն ինչւան հիմոյ չի գտնուած լուծումը պի-  
տի կարենայ տալո : Երանիք թէ առ գուշակութիւ-  
նը կատարելո . գժրաղջութեամբ պարագայները  
ըլսալիքը փոխեցին :

“Եարովէնին հակառակորդները իբրեւ արիւնա-  
հեղ ու խռախասէր մարդ մը կ'ամբաստաննեն զան ,  
և հետեւարար պատճառ գարձեալ ան ամէն չար-  
եաց որոնք պատերազմ քշած երկիրներաւն վրայ հա-  
սեր են :

Անկողմասէր միշտ , առ ամբաստանութիւնը

բոլորովին մենք սուտ չենք հաներ : Միայն թէ նոյն ճշմարտասիրութիւնը կը պարտաւորէ դմեզ գիտել տալու ալ թէ , առանց պատերազմի և անոր ինա սակար հետեւանքներուն կամ արխանհեղութեանը , և ոչ ան բարեացը կրնար վայելել Եւրոպա , որտնց մով հիմայ կը պարծի : Վերցար Նարովէննէն աշխարհակալութեան սէրը . - ուր կը մնային ան ուսումնական ու քաղաքական բարեկարգութիւնները , որոնք տիրած երկիրներուն մէջ հաստատեց : Ո՞վ ամէն տեղ այնչափ ձեւմարաններ ու վարժարաններ կանգներ . ով Աւստրան ու Պիրենեան ահագին լեռները կորեր ու անոնց մէջն գիւրին ու ապահով համբաններ բանար . Ո՞վ Հռենոս գետը Ունային մի ացըներ , Հիւսիսային ծովերէն Միջերկրականին հաղորդակցութիւն բանալով . ու Խորոն Սոմին՝ Փարիզը Ամսդերտամի միացընելով . ով Անվերսայի . Ֆլէսին կի , Շերսուրիի , Վենետիկյ նաև ահանգիստները բանար ու ապահովցըներ . . . . Մնացածը կը լուենք . ինչու որ եթէ ուղինք առ մարգուն ամէն երկիր . ամէն քաղաք , ամէն գիւղ ձգած մեծագործութեան ու բարեկարգութեան հետը գրել , չենք կրնար լոմցընել : Աղէքսանդր կամ Կեսար այնչափ բարիք ձգեցին մի ամէն տիրած երկիրներուն մէջ :

Ուշ որ խորհրդածելու ալ ըլլանք թէ Կարովէս նին պատերազմներուն մեծաւ մասամբ պատճառ եղած են ժամանակին հարկը , պարագայներուն պահանջմանները , ու մօաց ներգործութիւնը , որոնց

բունի աշխարհք, ազգերը, մարդիկ մէկզմէկու դէմ  
կը զինեին, ամէնը մէկ ընդհանուր փորձէ մը, ընդ-  
հանուր շփոթութենէ մը միօրինակ նորոգած և ըն-  
տիր դուրս հանելու համար. դարձեալ աւտդրիա-  
կան խարդախութիւնը, Առուօիոյ անհաւատարմու-  
թիւնն ու բարբարոսութիւնը, սպանիական նախան-  
ձայուղութիւնը և Անդզիոյ լուռ մէքնայութիւ-  
նը, թէ որ աս ամէնը աշխայժ ու վառվռուն և  
միանգամայն բարեկարգութեան ցանկացող բընու-  
թեան մը հետ միացընենք, ան ատենը ոյնչոք արեան  
խնդրոյն պարզ լուծումը կը գտնանք ։

**Ա**ւերջ տանք մեր խորհրդածութեանցը, այնչափ  
պատերազմերը, այնչափ յաղթութիւնը ու այնչափ  
փառք վերին նախախնամութենէ սահմանւած վախ-  
ճան մը և բարոյութիւն մը ունեին. օր մը այդչափ  
հրաշափ գործերը կատարողը անանկ անարդարար

1 Առաք Հեղինեի յիշատակարանին մէջ ուերտ է  
Նախականին ինչի՞ւ վրայ ըրած ջարադունութեանը խրբու-  
ուն որ առանք իւ լըլըլըլնէ. « Աւերջառուն, վ'ըսէ, դասա-  
սիրունի՞ւնս ովորդ ամբառունին, ա՞հ, անընալոյ շատ դասա-  
սիրունիւնս ովորդ գրինան վրաս. Բայց մեծ ու գիշեալի ա-  
նան որ Բնակ գուցէ չե եղած. Դատուղութեան իւլիան-  
ութեանը ու ան նարդիային իսրեաց լիուլի գործադրութեանը  
հաստատելու դասակիրունին իւն: Ու հոյ գուցէ ովորդ շա-  
տին որ առանք իստուակիրունին իւ չե իրած խորոշուիլ:

գերութեան աստիճան մը պիտի իշխար որ իր անկու-  
մը աշխարհիս հպարտ ու փառասէր մեծերուն առ-  
ջեւ երկնաւոր զօրութեան օրինակ մը պիտի մնար .  
ինչու որ իրօք չկայ “Աբոլեոնին պէս մեծ մարդ մը ,  
մեծ միանգամայն իր փառքովն ու իր անկմամբը :

Պ Ե Ւ Զ

---

# ՅԵՆԿ ԳԻՒԹՈՑ

---

## ՅԱՌԱՋԱԲԱՐԱՆ

Ե

ԳԼՈՒԽ Ա. 1769 - 1799

1

ԳԼՈՒԽ Բ. 1800 - 1809

16

ԳԼՈՒԽ Գ. 1810 - 1821

46

## ՎԵՐՋԱԲԱՆ

101



# Ա Ր Դ Պ Ա Կ Գ

---

Երես:	Տար.	Ախալ.	Ուղիւ.
8	15	Նաբոլէանին	Նաբոլէռնին
20	20	Գլուլցյնի մէջ	Գլուլցյնի նաւահան-
			գըստին մէջ
22	17	Դաշնադրութենէն նոյն դաշնադրու-	
		եածւ	թենէն եածւ
25	4	Ասորին	Ասորին
25	5	Գրիգոր	Գէորգ
24	19	Հրաւիրեց Փարիզ	Հրաւիրեց Փարիզ
		Շառավ	շռառավ
54	5	Գաղղիացոց	Գաղղիացոց
97	16	Խառնափնժոր	Խառնափնդոր
101	15	Գորթքոսի	Գորթքոսի
103	10	Ճօտաւոր	Ճօտաւոր
104	5	Բոնդէնց-	Բոնդէնց-









8071

2013

